

891.99 092 Ծիրական-Ե

Մ-16

8m

9 Հըս 81

ԳՐ. ՄԱԼԻԱՍ

ԳՐ.

# ՃԻՐՎԱՆԶԱՏԵ

ԻՐ ԵՐԿԸ

1084

Տպագրութիւն „ՇԱՆԹ“

891.99092 ՃԻՐՎԱՆՎ.  
Մ - 16



ՀՀ1. 99.092 Շիրանցալի

Մ-16

ԿԲ.

ԳՐ. ՄԱԼԻԱՍ

18 NOV 2011

# ՃԻՐՎԱՆԶԱՏԵ

10

ԵՒ

ԻՐ ԵՐԿԸ

ՏՊԱՐԱՆ "ՇԱՆԹ",

ԴԱԼԱԹԻԱ

1911

12428


21.06.2013

70:44 6



(6766-85)

4308-85



# ՇԻՐՎԱՆԶԱՏԵ

ԵՒ

ԻՐ ԵՐԿԸ

Ա. -

Մեր կեանքին և զբաղմանց պահանջմունքը զմեզ  
յաճախ հեռու կը պահեն ոչ միայն մեր գասական մասեւ  
նազրութեան մշակութենէն, այլ նոյն խոկ ժամանակակից  
հայ վոքրաթիւ հեղինակներու կարեւորագոյն երկասի-  
րութեանցը ծանօթութենէն :

Սակայն կը միմիթարենք մենք զմեզ՝ մտաքերելով թէ  
ինչ որ մեր արդի սերունդին կը պակսի հայ ընդհանուր  
գրականութեան վերաբերմամբ, թերեւս բազմապատիկ  
փոխարինութեամբ մը կը լրանայ չնորհիւ մօտ ընտանու-  
թեան մը գաղղական գրականութեան հետ : Մէկէ աւելի  
անդամներ ես ինքս ստիպուած զգացած եմ բողոքելու սա  
անհեթեթ աւարկութեան դէմ : «Ձեզի համար միայն կան  
Ռասին, Իւկօ, Կօնդուռ, Տօմէ, Զօլա, Պուռժէ, և նու...;  
Ասոնց քով ձեզ համար ի՞նչ կ'արժեն Եղնիկ կամ Կորիւն,  
Բագրատոնի կամ Սլիշին, Բագի կամ Շիրվանդաէ»:

Սրդարեւ, հեշտ է այսպէս հարուածել մեր կարգ մը  
գրագէտները՝ որ դէթ առաւելութիւնն ունին ժամանու-  
թառ չըլլալու, և իրենց կեանքին պայմանացը համակեր-  
պեցնելու իրենց ստացած ծանօթութեանց տեսակն ու  
ընոյթը : Ասկէ զատ, միթէ անիրուաթիւն պիտի չըլլա՞ր  
արհամարել այն վոքր աշխատակցութիւնը՝ զոր հայ մըտ-  
քին լուսաւորութեանը գործին համար կը վասնեն մեր



ՇԻՐՎԱՆԶԱՏԵ

Նմանները։ Մեր սահմանին մէջ, միթէ արդիւնաւոր օժանդակութիւն չմէնք ընձեւներ հան՝ ուր անբաւական պիտի հաշակուէին պատե՛ հայկաբանը, թունթ ոսկեղարեանը, և բոլոր այն լեզուաբաններուն խումբը՝ որոնք իրենց մօռուքը կը ճերմկյնին միմիանի վինտուելով մետասաններորդ դարու միցրօալ մը, օրինակի համար «սարքեմ» բառին մէջ։

Ինչո՞ւ մենք ևս երախտապարտ չըպայինք մեր մասաւոր վարիչներուն, Սէնդ-Պէօվիմը, Թէնիմը, Լը Մէթոփ, Սառսէի, Պուռմէի մը, ինչպէս նաև վիպագրութեան նրբաղոյն արուեստին վարպետներուն՝ Շաթօպախանի, Ֆլոպէոփ, Զօլայի, Տօտէյի, Կօնդուռներու, և ասոնց տամնէն պատկանելիին՝ Պալլառքի մը։ Ինչո՞ւ այնքան շատ արհամարտինք երբ ասոնց մասերիմ ընտանութեամբը երբեմն ի վիճակի կ'ըլլանք զանազաննելու նուրբ արուեստը՝ կոշտէն, բնականը՝ արուեստակեալէն, յասակը՝ մթինէն։

Եթէ այդպէս չըլլար, միթէ պիտի կարենացինք ամենափոքր դաստութիւն մը արտայայսել ժամանակակից հայ գրականութեան արտադրութեանցը վրայ՝ որուն ներշնչման գլխաւոր ազդիւրն է ժթ։ դարսւ ֆրանսական արուեստը։ Աւանց այդ ազգեցութեան, ո՞ր ընթերցողը պիտի թստիացէր, կարդալով Քաօսի առաջին գլուխը, առաջին քսան էջերը թէ հեռաւոր խնամութիւն մը կը ցուցին ֆրանսական արուեստին մեթուին և յօրինուածքին հետ։ Հայ զրադիսութեամբ դաստիարակուած անձանց համար որոշ սահման մը կայ՝ ուրիէ անդին օտար մաքի ընտելացման օժանդակութիւնը անհրաժեշտ կը դառնայ, որպէս զի, ինքնարերաբար, գէթ կասկած մը զարթնուր ընթերցողին մաքին մէջ, և քննադարը, հետազօտութեամբ, անհնական և տարօրինակ չգտնէր այդպիսի կասկած մը թէ, իրօք, կարելի է վերջապէս հաստատել խնամութեան կազ մը Սրեւմտեան մատենագրութեան և Կովկասահայ զրադէտի մը երկասիրութեանը մէջ։

Ներեցէք, ուրեմն, որ համարձակիմ այժմէն հաշակեւլու Քաօսին տաղանդաւոր հեղինակը իրը մէկ ծայրը շըզաթայի մը՝ որուն միջին օղակիները պիտի կապուէին Տօսթոյէվսքի, անուանը և, մանաւանդ Դուրկէնիփի<sup>(1)</sup> միջոցաւ, պիտի զուգուէին նոյն շղթային արեւմտեան ծայրի օղակներուն։

Ասկէ վերջ, զիրար լու պիտի հասկնանք։

Դեռ երկու տարի առաջ, ինձ անձանօթ էին Պ. Շիրվանդագաստէի երկասիրութիւնք։ Մեր նշանաւոր և համակրելի գերասան Պ. Յ. Աբէլեանի կը պարտիմ այն յարգանքը՝ զորինձ ներշնչեց Պատուի Համարի հոգեցունց և աղենարչ տրամը։ 1908ին ձմեռն էր և հայ գերասանը համարձակ կը ներկայանար Բերայի հայ բնմին վրայ՝ որ հեծեց երեսուն տարի բռնապետութեան մը տակ։ Եսանդովառ ծավանարութեանց մթնոլորտին մէջ անկարելի կ'ըլլար զանազանել թէ ո՞վ զմիւր կը գերազանցէր, հեղինակը թէ գերասանը։ Ինչ որ անհեքելի է, երկուքը զիրար կ'ամբողջացնէն։

Պ. Շիրվանդագաստէի վէպերէն միակը զոր նախ կարդացի՝ Քաօսն է<sup>(2)</sup>, որուն յաջորդեց Յաւազարին ընթերցումը, յետոյ Փողովածու Երկերին։ Ընթերցման ժամանուս արտադրած հաճոյքը, միանալով մտքիս ինքնայօժար արամազրութեանցը, թելադրեց ինձ հեշտագոյն հաճոյք մը, այսինքն զրել քսմի մը տալաւորութիւններս՝ որոնք, կշտապեմ յայտարարելու, բոլորովին նորաստաւոր են հեղինակին և զմայլանքով լի են գէպի անոր բազմակողմանի տաղանդը։ Խնդիր չկրնար ըլլալ լեզուի, ո՞նի տարբերու-

(1) Գրուած՝ Tourguénief ըստ Էմիլ Հօմանի (Տպ. 1906), և Tourguéniev, ըստ Բոլ Պուռմէի (Տպ. Ալֆ. Լըմէո.)։

(2) Քաօս, Տպարան Արօր, Պագու, 1899,

թեան վրայ, ոչ գտառական բառերու և ասացուածքաներու բազմաթիւ ներկայութեանը վրայ, և ոչ խակ, մասնաւորաբար, փրանսերէն բառերու չափազանց ազատ հիւրընկալութեանը մասին։ Այս բոլորին առջեւ արդարեապիտի կակամսէր թրքահայ ամենէն եւսանդալից ընթերցողն բարի կամքը։ Գեղարուեստի յշացումը գեր ի վեր է մնացածէն։

Հակառակ բոլոր ասոնց, ինձ ծանօթ աշխարհ մը թուեցաւ Քաօս, և ես զիս գտայ շարադրութեան և յօրինուածքի համակրելի միջնորդուէ մը շրջապատուած։ Ոչինչ անսովոր չերեցաւ ինձի։ Պղտիկ զարմացմամբ չէ որ դիտեցի արեւմտեան արուեստին գլխաւոր միջոցներուն այդպէս յաջող փոխադրումը, այդպէս պարզ կիրարկումը Ասիոյ սահմաններուն եղերքը, ինչպէս նաև այդ արուեստին կերպարանաւորումը իմ մի ազգակից վիպասանի դիտելու կարողութեանը, յդանալու դիւրութեանը և յօրինելու եղանակին մէջ։ Պ. Շիրվանզատէ կը դասաւորուի իրավար (réaliste) հեղինակաց կարգը։ հետեւաբար, իր մէթոսն է դիտողութիւնը (observation)։ իրականին արտայայտումն ալ իր նպատակն է։ Կը պատահի որ այդ արտայայտման երբեմն զուգընթաց լնկերամայ վիպականութեան (romantisme) հեռաւոր ազդեցութիւն մը՝ ուրկէ քիչեր կրցած են ազատազրուիլ։ Այլ ի՞նչ հարկ կայ անհաշտ կերպով խզում առաջ բերել իրականին ու բանաստեղծականին միջեւ, երբ ասոնց յաջող միութիւն մը գայ երբեմն ծնունդ տալու յափշտակիչ արւեստի մը բոլոր պատրանքներուն։

Սակայն, ժամ է որ մեկնենք Քաօսը, և կ'զգանք թէ բաւական ուշացանք։

Հեղինակին գնահատելի գաղափարներէն մէկը եղած է ամփոփել վէպին պատմութիւնը՝ գրքին առաջին քսան էջերուն մէջ, այսինքն՝ սկզբնապատճառներուն համառօտ ամբողջութիւնը։ Մնացած ընդլայնունները բոլոր առաւելութիւններն ունին թատերական խաղի մը՝ որուն առաջն արարուածին մէջ խտացուած կ'ըլլան դէպքերուն ստանալիք ընդարձակմանը գլխաւոր շարժուափները։ Կարճ խօսքով, դէպքերուն յաջորդութիւնը արամարանական է։

Մարկոս Աղա Ալիմիան, հարուստ մեծատուն, նաւեթանմէեր շահագործող, փառաւոր տան մը տէրը Պագոյի ամենալաւ փողոցին մէջ, մահամերձ հիւանդ է և, վայրկեանէ վայրկեան, իր անդրանիկ որդւոյն դալստեանը կ'սպասէ, որուն հեռագրած են, ի թեզրապուրկ, հօրը օրհասական վիճակը։ Իր վաթսունը հինգ տարիները պիտի կարենար դեռ երկարել Մարկոս Աղան, եթէ, ցուրտ օղի մը, իր գործաւորներուն վրայ հսկելով, պատ առած չըլլար։ Թոքասապը զինքն իսկոյն գլորեց անկողին՝ ուրկէ չվերականգնեցաւ։

Հիմանալի են Մարկոս Աղայի ոսկեռով լիցուն տոպարակներուն չուրջ ելած առասպենները, գետնափոր, մութ, պաղ սենեակի մը մէջ երկաթէ ամուր գաներով գոյցուած, և ինք, գիշերը, ճրագ մը ձեռքքը, կը սոլուկի դէպի գետնափորը, կը համրէ, կը շարէ ոսկոյ տոպարակները, դեռ նոր ոսկիներ կը լիցնէ անոնց մէջ։ Հոն, երկաթէ սնտուկի մը մէջ, ցարդ կը պահէ, խղճահարութեամբ փայփայելով, զայդ մը արեխը՝ որմնցմով գաղթած էր իր ծննդալայրէն երբ քսանը հինդ տարեկան էր։

Եւ, ահա՛, վեցին հինդ մնացած կառախումբը բե-

բաւ Մարկոս Աղայի անդրամնիկը, Սմբատ, որ ութը տառիէ իվեր Բեղրապուրկ գացած էր, նախ համալսարան, յետոյ ամուսնացած էր ուռու աղջկան մը հետ և, այժմ, երկու զաւկի տէր է: Այս օտարօսի միութիւնը անդուժելի ցաւ պատճառած էր հօրը՝ որ իրապէս կը տանջուէր, կրկնելով սամփակ խօսքը. «Որդիս խայտառակեց ինձ, մոռացաւ պապերի հաւատը» եւ այն որ, դեռ շաբաթ մ'առաջ, լսել չէր ուզեր Սմբատի անունը, հիմա «հոգին չի տալիս» մինչև որ զայն չտեսնէ իր քով: Եւ որդին կուգար ընդունիլ իր հօրը վերջին շունչին հետ անոր յետին կամքը:

— « Անիծվե՛ս, եթէ վերջին կամքուչես կատարել...»

Կարմիր զմուռով կնքուած ծրար մը, որ իր կտակը կը սպառունակէ, օրհասականին հրամանովը կը դրուի Սմբատի ձեռքը և, իբր վերջին խօսք.

— « Մնացեալը մայրդ կասի, անիծվե՛ս եթէ չես կատարել :»

Մարկոս Աղա ոչ այլ ես է: Քովի սենեակին մէջ կը հեծկայ այրին Ռոկեհաս՝ որ լալազին բառերով Սըմբատի կը բացարկէ հօրը կամքը:

— « Ինչո՞ւ գնաց օտար աղջկան հետ կեանքը կապեց, ասում էր իսեղճը: Նա գիտէր որ օրէնքով պասկ ված ես, երեխաներ ունիս, բայց էլի չէր ուզում հաւատալ . . . : Հիմա, դու արտ ինչ որ ուզում ես, բայց չինիթէ անեծքին արժանանաս: Լսեցի՞ր, լսեցի՞ր . . . : Կամք այն էր որ թողնես այնտեղ նրանց և մտնես ծնողացդ օջախը: Հիմա, դու գիտես . . . :»

— « Իսկ եթէ չկարողանա՞մ կատարել :»

— « Եւ չես կարող, եթէ ազնիւ մարդ ես, » — կըսէ յանկարծ Միքայէլ, մանչերուն երկրորդը, իսկ Սըմակ դեռ պատանի է, և միակ աղջիկը, Մարթա, կին է իսահակ Մարտութիւնեանի: Ասոնց բոլորն ալ վայրկեան մ'առաջ կը շրջապատէին հոգեվարին անկողինը:

Կտակին բացումը կ'ըլլայ յաջորդ օրը: Ահաւասիկ գիւտուոր արամաղրութիւնները.

Տան ծխական քահանան պիտի ըլլայ Տէր-Սիմոնը: Սմբատ պիտի ուղղէ իր Միքայէլ եղբայրը՝ որ շուայտութեան մէջ թաղուած է: Իսք և մայրը պիտի հակեն Սըմակին միասին: Կտակարարը Սմբատէն «խնդրում ու աղերսում է ուզգել իր սիսալը», այսինքն լքանել իր ուռու կինը: Գրցքը, շարժական և անշարժ կալուած, կը յանձնուի Սմբատի իրաւասութեանը: Սրչակ, մինչեւ իր չափահան սութիւնը պիտի ունենայ մայրն իրեւ խնամակալ: Ամսական յիսուն բուզի միայն պիտի առանայ Միքայէլ, մինչեւ այն օրը երբ զգաստանայ, ամուսնանայ, և այդալ բացարձակապէս (բացառապէս?) հայ աղջկան մը հետ: Այն ատեն պիտի մասնակի ժառանգութեան: Սմբատ զրկուած է իրաւունքէն՝ իր կողը և ոչ իսկ իր զաւակներուն կտակելու իր բաժինը»: Այս կտակը կը յայտնէ զօրեղ պահպանողական ոգի մը մեռեալին քով, և տեսակ մը նուրիագործում ըլլալ կը թուի անդրանիկութեան իրաւունքին՝ որ ոյժն է անգլիական ընկերացին կացութեան անվթար պահպանմանը և յարատեութեանը:

Իսկ աղջիկը և փեսան, Մարթա և իսահակ Մարտութիւնեան, կրնան ափերնին լզել: Փող մ'իսկ պիտի չունենան իրենց բաժին:

— « Այդ կտակը ապօրինի է, — կ'ըսէ իսահակ իր կողը ականջին — գնա՞նք այս տեղից: Այստեղ, բացի Միքայէլից, բոլորը մեր թշնամիները կը լինին . . . կը տեսնես: »

Եւ խորամանկ աղուէսը լու գիտէր իր բառերուն զօրութիւնը: Միքայէլ, գժոռն մը իրեն չափ, միակ հլու գործիքը պիտի կարենար ըլլալ կեղծարարի իր հնարամութեանցը: Ասօրինի ըսուած կտակին դէմպէտք էր հանել կեղծ կտակ մը, շահագործելով Միքայէլի դրամի կարօսութիւնը և տկար նկարագիրը:

Մարկոս Սղայի մահէն առաջ եկած իմաստ կնճռոտ կացութիւնը, ընտանեկան և դրամական, բնական հնտեւանքն է այդ գդուշաւոր կտակին: Չենք կրնար մանրամասնօրէն հետեւիլ դէպքերուն ճիւղաւորմանը՝ առանց կրկնութիւնն ընելու վէպին, ինչ որ բնաւ չէ մեր նպատակը: Ի՞նչ նախատեսութիւն կարելի պիտի րլլար ընել զանազան գերակատարներու ապագայ ընթացքին վրայ: Միթէ Սմբատ պիտի լքանէ՞ իր կինն ու զաւակիները: Միքայէլ մինչև ի՞ր պիտի շարունակէ իր շուայտ կեանքը, ի՞նչ փորձանքներու պիտի հանդիպի, ի՞նչպէս պիտի զգաստամայ: Այրի Ոսկեհատին վարմունքը իրեններուն հետ, Սրչակին ապագան, Մարթային յուսախաբութիւնը, Մարութխանեանին թագուն հարքները տիրանալու համար Սմբատի և եղբարցը գոյքին, ահա այնքան բազմակողմանի հարցեր՝ որոնց լուծումը մէկ անդամէն չի դարբնականարար, այլ պէտք կ'ըլլայ որ հեղինակը մեծ ճարտարութեամբ զմեզ անցընէ ընտանեկան խառնաչփոթութեանց այդ լարիւրինդոսին մէջէն՝ որ այնքան լաւ կ'արդարացնէ վէպին Քաօս յորջորջումը: Ասկէ զատ, Սմբատ զօրեզ նկարագիր մը չէ, հակառակ համոլսարանի մէջ ընդունած ուսմանը: Ունի դիմադրութեան ոյժ մը՝ որ հիմուստ է առողջ բարդյակնութեան վրայ ինչպէս նաև ժառանգուած պահապանողականութեան մը բնագդին վրայ՝ որուն մէջ խասացած րլլալ կը թուի Պ. Շիրվան զատէի թագուն բողոքը այն զանազան փորձերու դէմ որ անվրէպ պիտի խախտէին, օր մը, հայ աւանդական ընտանիքը, յանուն չենք դիտեր ինչ սկզբունքներու որոնք մեղ կը ներարկուին, փոքր քանակութեամբ, «ընկերացին արդարութիւն», «ընկերացին հաւասարութիւն», «ընկերացին հարց» անուններուն առակ: Սմբատ կը տենչաց զրկեալ դաստիարգերուն բարեկառութեամբ, բայց առանց տակնուվարայութեան: Բարի «պուսժուա» մընէ, խելքը շատ չասնիր «սօցիալ» ըստած քիչ պարզ խընդ-

րին: Մաղթելի էր որ միակ Քաօսը, որ գրուեցաւ ընտելեկան շփոթութիւնց առթիւ, վերջինը մնար իր տեսակին մէջ, չտարածուէր մինչև հայ համայնքին ամբողջութեանը և առիթ չունենացինք կարդալու հայ ընկերային Քաօս մը:

Զկենանք, սակայն, և շարունակենք մեր մեկնութեանն ընթացքը:

Հայ միջավայրի բարքերու մտահար պատկերներ կան Քաօսի մէջ, որոնցմէ են Մարկոս Սղայի յուղարկաւորութիւնը, հոգեհանգստի հանդէսը, հոգեհմաշը — անյագ կերուխումի և քստմինելի լրբութեան զգուեցուցիչ տեսարան մը — կերակուրի և դրամի բաշխումը մուրացկան ներու, որոնք այնքան կինդանի ոճով մը նկարուած են՝ որ չենք կրնար դիմադրել անոնցմէ քանի մը տողեր արտադրելու փորձութեանը:

Եկեղեցւոյն մէջ՝ Սրչակ կը ձանձրանայ տիրացուներէն, ալելուիաներէն, «Խաղաղութիւն ամենեցուն»ներէն: Նկատելով ապագայ ազատութիւնը, կ'ուրախանայ հօրը մահէն: Միքայէլ Հիղերը թոյցած են, դրամը միշտ իրեն պիտի պակսի և հօրը մահը պիտի չբերէ ակնկալած դարմանը: ուստի դադաղն իրեն տաելի կ'երեւայ: Սըմբատի մէջ իրարու կ'ընդհարին անցեան ու ներկան, ներկան ու ապագան: Տարակութեամբը, ինչպէս տմէն քարոզ, Եպիսկոպոսին «Աւուր պատշաճի» ներբողը նշանակելի է: «Եջմիածնի վանքին հինգ հազար, ձեւմարանին հինգ հազար, Մարդասիրական Ընկերութեան տասը հազար, Ուսումնարանին երեք հազար, Սղատանոցին երեք հազար, թո՛ղ օրէնվի հանդուցեալին յիշատակը»:

Սգաւորիներուն ընդպարձակ բնակարանին մէջ, տաքօդի մը, պատուհանները բաց, սրանները լեցուած անօթիք բազմութեամբ մը, տեղի կ'ունենայ հոգեհմաշը, շունչով, գուորչեալ, ճենձի հոտով, ծխախտի մուխով, փոշիով, քրտինքով յաղեցեալ մթնոլորտի մը մէջ: Առատ ուտեւթք, գինուոյ փայլուն շիշեր, սպիտակ մաքուր սփոռոցնե-

րու վրայ : Պատուաւոր մարդոց , ջոջերուն սեղանին նախագահն է Տէր-Սիմոն , որ իր սուսաջին բաժակովը կը մաղթէ . «Աստուած հոգին լուսաւորի» : Եւ քերնէ քերան , աննեակէ աննեակ , մաղթանքը կ'արձագանդէ . «Աստուած հոգին լուսաւորի» : »— «Հիւրերը ուտում էին անխօս , աչքերի տակով ծուռ-ծուռ նայելով իրարու երեսին և միմիանցից ամսակելով : Բայց գինու շիշերից սուսաջին շարը հիւրերի գլուխը տաքցրեց , և թրջված լեզուները բացուեցին : » Հարուստներն իրենց շահերովը մտազբաղ էին : Ասոնց հետ է Միքայէլ , իր մտերիմներովը , որոնցմէ մէկը ցած ձայնով կը գովէր Օքէրայի նորեկ և րդչուհին . «Երէկ ճանչցայ , — կ'ըսէր — անոր կինա՛ցը» : Միւս սեղաններուն վրայ բազմած էր գուեհիկ տարրը : Խւրաքանչիւրն իր դրացին շատ գինի կը հրամցնէր որպէս զի ինքն աւելի խմէ : Կոշկակար մը , աչքի սեղմումներով , ձեռքը կուրծքին քսելով , կը պարպէր գաւաթը և ամէն անդամ կ'ըսէր , «Ծիս , ի՞նչ անուշ է հարուստի գինին . . . . » Հողենաշի սեղանին վրայ կ'ուրուագծուի լուսնի գիշերուան իշխ մը , որ կ'ակի թղթախաղով մը հանրային իլիւալին սրաններէն մէկուն մէջ և կը վերջանայ շանբաների հարբեցողութեամբ մը զուարձասէր թուրք Քիազիմ Պէյր Բնակարանը :

Սղքուտներու կերակուր բաշխունն ալ խիստ աղդեցիկ տեսարան մ'է և կ'արժէ որ քանի մը տող անկէ արտագրենք : Կիսամերկ , կեղտոտ , ողորմնի մուրացկաններու բազմութիւն մը կը խունուի տանը բակին մէջ . ամէնքը զիրար կը հրեն , կը պոռան , կը հայնոյեն որպէս զի խւրաքանչիւրն սուսաջ անցնի խոհանոցին դրան առջև և յափշտակէ պղինձէ կաթամաներէն թափուած կերակոց մնացորդները : «Տիրում էին կոպտութիւնը , կեղար , ցնցոտիներն ու հայնոյանքը : Մի կոյր հայ վայտով անխնայ հարուածում էր աջ և ձախ : Մի պատոնի պարսիկ , նրա փեշերից քաշելով , աշխատում էր ինքն առաջ լնկնել :

Մի սուս անդամակոյծ սայթաքեց , բնկաւ մի ասորի կնոջ վրայ և կատաղութիւնից խածնեց ոտք : Մի կարմիերես լեզգի , որի թեւերը մինչեւ արմուկները կտրած էին , սրտ և նրա վրայ էր արձակվում , ատամներով խլում մասի կտորները և գրեթէ առանց ծամելու . կուլ տալիս : Շների ոհմակը խատուուել էր մուրացկաններուն և մրմը-ուալով կրծուում էր գետնի վրայ թափված ոսկորները և լափում կերակուրների կեղտոտ հեղուկը : » Ահաւասիկ նշանակնի նկարագրութիւն մը որուն խւրաքանչիւր անցքը կ'աղղէ մեր զգայարանաց միանդամայն , և գլխաւորուքար կը գրգռէ մեր հոտառութեան գործարանը այն բոլոր խանձի , ճենձի , աղտոտ զգեսաի , քրտնաթոր մերկ մորթի , գարշէլի չնչառութեան բուրմանցը հետ : Տարբեր կերպով չէ որ ֆրանսացի իրավար վիպաղիր մը պիտի արթնցնէր միանդամայն մեր զգայարանքը և տարօրինակ կ'ըստով սոսակացնէր անոնց դարշանքի տպաւորութիւնը :

Կարգը եկաւ հարիւր բուսպիններուն բաշխամանը , Ուակեւատին հրամանովը , ի յիշտակ հանդուցեալին : «Մրագիրն Գասպարիչը թաշկինակը շարժեց . դրամները հնչեցին : Արծաթի ախորժալուր ձայնը , էլէքտրական տօկի(?) պէս անյնելով խուժանին մանմով , ցնցեց նրան : Քանի մը վայրկեսն անշարժ էր և ապշած նայում . . . . Բայց ահա շարժվեց , դրդդաց և , խուլ աղաղակ բարձրացնելով , արձակվեց թաշկինակի վրայ , որպէս գիշակեր ագռաւաների երամ . . . . Խուժանը շրջապատեց ծերունուն : Հարիւրաւոր աղտոտ , առողջ և գօս ձեռքիր միաժամանակ ցնցլեցին օդին մէջ . . . . Պարսիկներ օրհում էին հանդուցեալին յիշտատակը և աղերսում էին նրա համար երկնային դրախտ : Քրիստոնեաները անզուսպ հայնոյում էին «անհաւատներին» , անխնայ ծեծելով նրանց » : Ահա՛ թէ ի՞նչ աղդեցութիւն ունին անօթի փորը և դրամի տենչը՝ մարդոց սրբանուէր հաւատաքին վրայ :

Խրախճութեանց և շուայտութեանց տեսարաններն

ալ նուազ ազգեցիկ չեն։ Մարդկային անսառնը իր ազեցութիւններովը պատկերացուած է Քիազիմ Պէյի սարքած քեմին գլշերը, ի պատիւ Սմբատի, անոր սուզի քառսունքին աւարտելուն։ Հոս է որ Միքայէլ կը յայտնուի բուն իր տարրին մէջ։ Իրեն դրամ կը պակսի միայն։ Անձնասիրութենէ գուրկ իր մնջկ նկարագիրը կը կերպարանաւորուի սիրաբանութեանը անցքերուն մէջ Գրիշայի քոյր Տիկին Սնոյշ Դուլամեանի հետ, որուն կը տիրանայ, զայն լքելու համար անպատճած, յուսահատ, ամսուսինէն ծեծուած և արձակուած։ Միւս կողմէն Սմբատ յարատե կը վճարէ Միքայէլի ստորագրած մուրհակները՝ անոր վրայ քաշուած։ Անկուտիփ զեղիս կեանքը վերջապէս կը հանգի զարհուրելի անպատճութեան մը, Մարտութիւննեանի դաւադրութեամբը։ Միքայէլ կը կեղծէ իր հօրը ասորացրութիւնը և զայն կը դնէ կեղծ կտակի մը տակը։ Ասկէ զատ, իր բարոյական անկման անդիտակից, մտազբաղ և անբանացեալ, Միքայէլ կ'ստորագրէ, ի նպաստ Մարտութիւննեանի, կէս միլին բուլլիի արծէքով դանազան մուրհակներ։ Սմբատին ներկայացնելով, Մարթայի տմուսինը պիտի դանձէր ժառանգութեան այն բաժինը՝ զոր Մարկոս Աղա զլացաւ իր ամուսնացած աղջկանը։ Բոլոր այս ապիրատութիւնք պատճառ կ'ըլան որ Փրիգոր Հաւքթեան, օր մը, ակումբին (Ծիլւպ) մէջ կ'ապատակէ Միքայէլը ի վրէժ իր քրոջը կորուսած պատույն։ Ստորնութիւնը ծանր էր։ Միքայէլ կը բունադատուի աչքերը դարձնել իր վրայ և տեսնել ազնիւ կեանքի վերադարձու հարկը։ Սակայն, իրեն գեռ վերապահուած կար բարոյական ապատի մը։ Շուշանիկին պատմութիւնն է այս և, հոս, վէպը կը ճիւղաւորուի, կը մտնէ տաւետոյ և վարչութեան յարաբերութեանց մէջ՝ ուր միջավայրն այլ ևս կը դադրի սոսկ ընտանեկան կամ տոհմային ըլլուէ։ Տիեղերազգայնութեան (cosmopolitisme) միջավայր մը կ'ընդլայնի, և վէպին նորագոյն հերոսները կ'ստանան

իրենց ծնունդը՝ կարծես օտար խաւնուածքներ յատկանզող նկարագիրներէ։ Այս առթիւ, յարմար է որ ցուցնենը Սմբատի գործունէութիւնը՝ իրականացնելու համար «ընկերային» այն բարելաւութիւնները զոր երազած էր նուազ իրր «սոցիալիստ» քան իրը պարտական մը հանգեցաց այն զրկեալներուն՝ որոնք վնասուած էին, ըստ իր կարծեաց, իր հօրը անիրաւութիւններէն։

Սմբատ նուիրած է իր անձը նաւթահանքերուն բարւոք վարչութիւննը և զործաւորներուն վիճակին բարեւաւմանը, որոնց հանգստին համար կը ծախսէ հարիւր յիսուն հազար բուռզի (գրեթէ տամնը հինգ հազար սթէրլին ոսկի), շինու տալով երեք նոր կացարտնները, նորագոյն գրութիւններով։ Կը հաւատայ թէ հայրը հարստացեր էր ի վեսա զործաւոր դասին, զայն աշխատցնելով առաթուր։ Պիտի հատուցանէ հօրը անիրաւութիւնները և այս վեհանձնութիւնը պիտի ազատագրէ զինքը, իր դաստողութեամբ, հօրը գմնակ կամքին համակերպելու պարագէն։ Ուստի, գրամական այդ մեծ զոհողութիւնները կ'ընէ վարելու համար իր զործաւորները ըստ նորագոյն բիբանմանց։ Սմբատի հոգեբանութիւնը պարզ է այս կէտին մէջ և հեղինակը, որ մեզ կը թուի զայն վարել ըստ իր անձնական գաղափարներուն և զգացմանցը—ինչպէս Դուրկէնիէֆ կը վարէ Բօթուկին մը Մուխանուն վէպին մէջ—հարկ չտեսներ մանրատման խօսիլ այդ «նորագոյն ըմբռնմանց» վրայ, որոնք թերեւս զինքը շատ հեռու տանէին։

Միւս կողմէն, Սմբատի մտահոգութիւնն են զլսաւորաբար կինը և զաւակները։ Կ'ատէ կինը բայց կը սիրէ զաւակները՝ զոր կ'ուզէ ունենալ իր քով։ Խոկ մայրը, Ոսկեհատ, հաստատապէս կ'ընդգիմանայ հարախն վերադարձն Բեդրապուրէ։ Այս հոգերը ամենագժաման կ'ընեն Սմբատը։ Կ'արծէ կրկին կարդալ թէ էջը, որ զեղեցկաւ գոյններէն է, թափանցելու համար Սմբատի հոգւոյն ոլե-

ծուփի կացութեամբ : «Ես դժբախտ եմ» : Այս է իր միակ մոտածումը , երբ կառքին մէջ նստած , կ'անցնի իր նաւաթահնքերուն տարածութեամբ մէջէն , բնկերութեամբ Դաւիթ Զագարեանի , իր հաշուակալը , բարի ամուրի մը , որ բեռնաւորուած է իր անդամալոյժ եղբօրը և ասոր լնատանիքին հոգերովը : Եղբայրն ունի աղջիկ մը , Շուշանիկի , որ , անձնուելու , հեզ , գործուեայ , կը մեղմացնէ իրեններուն տառապանքը և լոխն համբերասարութեամբ կը ծառայէ անկար հօրը անհանդուրմելի քմբաճոյքներուն : Կ'զբաղի ամբողջ օրն անով , թեէն բանած կ'զբայցնէ անենեակէ մենեակի , զիրք կը կարդայ անոր համար , թուղթ կը խաղայ անոր հետ : Կը ծառայէ նման աղախնի , կերակուրը կը պատրաստէ , կը բնրէ , կը կերցնէ , կը դառնայ քմբին գերին այն կէս կմախք և կէս գօսացած հօրը՝ որուն առողջ առանցքար գոհանալ չգիտէր :

Սմբատ կը համակրի ի տես այս երիտասարդական կոռովին , և Շուշանիկի կը յանձնէ կիրակնօրեայ զասախօսութիւնը , գործաւորներուն համար բացուելիք դպրոցին : Համակրութիւնը փոխադարձ կը դառնայ , կը հաստատուի , կը զօրանայ :

Ասկեհասի հարսին վերադարձը անխուսարքելի էր . և Բնդրապուրկէն հեռազիր մը կը բաւէ ալենկոծելու Սլիմեանց տունը : «Ճարս ինչ , բերել ես տալիս , պիտի ընկունեմ : Բայց , որդի , հօրդ կամքը ոտնատակ ես անում , այլ լու չի' , լու չի' . . . » : Վերջապէս տեղի տալով . «Գնա , որդի , զնա բնր , ես խօմ չեմ գար : » Իսկոյն , դէմ առ դէմ են կեսուր և հարս : Սանց առաջին ակնարկը , առաջին խօսքը թագուն վիրաւորանք և առելութիւն ծնուցին : Փոխադարձ ատելութեան ուխտ մը ուխտեցին երկուք միանդամայն : Սմեն օր , այլ եւս , Ուկեհատ և Մարթա կը չարախօսեն իրենց հարսէն , և կը փութացնեն տագնապալից վերահաս վայրկեանները : Մարտութիւննեան միշտ կը գործէ . անդադար կինը կը

լորկէ Ալիմքանց տունը , որպէսզի լաց ու կոծով պահանջէ իր ժառանգութեան բաժինը : Արշակի անսաւակութիւնները , շուայտանքը , անգարոյականութիւնները անգագագար վէճ կ'արծարծեն ընտանեկան յարկին տակ : Հարսը , Անտօնինա Խվանովնա , նրբացքին մէջ կը պատահի Արշակին , գրգռուած , կիրքոտ , որ տարփանքի խօսքերով կը համբուրէր տիկնոջ մանկամորդ աղախինը : Անտօնինա չձածկեր իր գաղափարը և կը յայտարարէ թէ բոլոր Ալիմքանք ապականած տոնմ մ'են : Կարծիքի այս ծացրայեղութենէն բնականաբար կը վիրաւորուի Սմբատ , և կ'սկսին կծու վիճաբանութիւնք . հայե՞րն են անբարոյական՝ թէ ուռուերը չե՞ն որ մոլութեանց սերմները կը մոցնեն հայոց մէջ : Անգամ մը որ կ'արտասահնուին այս պիտի թունաւորիչ խօսքեր , խաղաղութիւնն իսպատ կ'անհետանայ ընտանիքէ մը : Այսպէս որ օր մը , վերջապէս , կինը կը յայնէ թէ երկուքն ալ սխալեր են զիրար առնելով և կը գոչէ Սմբատի երեսին . «Տուէ՛ք ինձ երեխաներին , կըտամ ձեզ անպայման աղատութիւն : » Որուն պատասխանը կ'ըլլայ . «Արհամարտում եմ ձեր խոստացած աղատութիւնը , ինձ համար թանգ են միայն իմ երեխաները : »— Առօրեայ գարձած են այսպիսի ընդհարումներ : Ահաւասիկ սրտամմիկ տեսարան մը՝ որուն առջև չկրնար չյուղուլ հայ մը որ կը գուրգուրայ իր աղզային աւանդութեանցը վրայ :

Թաթախման տօնին օրը (Վարդալառ) , եկեղեցւոյն զանգակներն ուրախ կը հնչէն . բոլոր ծնողք , պատեր , տատեր , իրենց մանուկներուն ձեռքէն բանած կը դիմեն տօնախմբութեամ : Մարթա կուգայ առնել իր եղբօր զաւկըները և եկեղեցի տանիլ : Ուկեհատ հրաման կուտայ աղախմին որ ալոց հաղցնէ տօնի զգեստները և իր մօտ բերէ : Բայց Սնատօնինա կը միրժէ , իմանալով որ պահանջողը Մարթան է : Իսկ սա կը գրգռէ իր եղբայրը , «Խեղճ մարդ , սանձգ տուել հետքը . . . գոնէ այս

օրուայ օրը նա խնայէք քեզ :» Ահա նոր շարք մը բեռ քսութիւններու և չարախսոսութիւններու, նոր ընդհարում երկու ամուսիններու միջև, ահազին խռովութիւն տան մէջ :

— « Ոչ ոքի, ոչ ոքի չեմ տալ իմ երեխաններին » — կը գոյէ Անտօնինա, մինչ հեռուեն տօնային ուրախ զանգակահարութիւնք կը թրժուացնեն պայծառ օգը :

— « Այ տօն ուրախութեան, այսօրուայ օրը բողոքիատանների տներում ծիծաղ ու պար, իմ ծնողների տունը կոփւ և արտասուք : Մամ' , մաիկ արա հարսիդ աչքերին, տես ի՞նչ գազան է դարձում ուսում տուած կնիկը, մտէկ արա և ուրախացիք : »

Կանանց և հարստութեան մսախն, Սմբատի գաղափարները յեղաշըռուելու վրայ են : Տակու կը մնիկանայ իր առաջին տարիններուն զգացումներէն՝ զոր կը փշրեն կեանքի տապնապները : Հոս, անցողապէս, հեղինակը կը յարուցանէ կնավարութեան (féminisme) խնդիր մը և մէկ վճռով լուծել կուտայ Սմբատին, այսինքն թէ՝ «կնոջ գլուխն տռհասարակ չափուորից տւելի ուսում տեղաւորելու ընդունակ չէ» : Յուզուած մոքի մը այս գասու զութիւնը չարգարանար՝ նկատելով որ ինդիրը ուսման չափալանցութեան վրայ չէ հոս, այլ պարզապէս զանազան կրթութեան և զանազան մտայնութեան տէր տնաձանց ի մի հաւաքմանը վրայ : Եթէ «չափաւորից» տւելի նկատուի Անտօնինայի ուսումը, նոյնպէս է նաև միւս կողմին (Ոսկեհատ և Մարթա) սգիտուքիւնը : Ինչպէս ըսփնք առկէ առաջ, Սմբատ չունի, գմրախտաբար, լուսամիտ այն հեղինակութիւնը որ պատկառանք կ'աղդէ ամենուն և հեռու կը մնայ մէկ կամ միւս կողմին ծայրացելութիւններէն : Իր մօրը զէնքը՝ Մարկոս Սղայի անեծքին հեռանկարն է, Մարթա չոնի խռոնակիլու ամէն բան : Սմբատ բուան յորձակումներ կ'ընէ կնոջը վրայ իր թէ զայն անմիջապէս ճամբել ուզէր, բայց

խօսքերը ապարդիւն կը մնան, ազդեցութիւնը կը պակասի, նախատեսութիւն չունենար թէ անկարելի է բաժնել զաւակները իրենց մօրմէն : Անէծքի հաւատացողները Սմբատի յուզումներուն մէջ պիտի տեսնեն խորհրդաւոր աղդեցութիւնը Մարկոս Սղայի խօսքերուն : Այդ սահմանափակ փիլիսոփայութեան տէր մարդուկը լաւ դաստաձէր ապագան՝ խրատելով ամուսնութիւն «բացարձակապէս» հայ աղջկան հետ :

Միթէ, միւս կողմէն, արդա՞ր են Մարկոս Սղայի յետադարձ բողոքները անխուսափելի հետեանքներուն դէմ իր խակ որոշմանը՝ երբ խրկեց Սմբատը Բեղրապուրկ, համալսարանի ուսմանց, հեռու իր հայրենիքէն, օտար քաղաքակրթութեան մը հնոցին մէջ : Բնականաբար, Սմբատի աչքերուն այլեւ գէշ պիտի երեւային իրենները, հայրենակիցները, և խրամատ մը զանոնք պիտի բաժնէր իրմէ : Ծայրայեղ պահպանողականութեան մը զո՞ն չընէր մրթէ Մարկոս Սղա իր զաւակները՝ որոնք, եթէ օտար դաստիարակութեանէ զրկուէին, պիտի մնային յետադէմ : Մենք կը կարծենք թէ նեղինակին բուն դիտաւորութիւնը եղած է զնել կարկառուն գիծերով հակապատկեր մը հինաւուրց և նորագոյն դաստիարակութեանց միջև : Սըմբատ օժառուած է այն յատկութիւններով՝ որ կարողացնեն զինքն ըլլալ անհարժեշտ հաշտութեան կազմ հինին և նորին միջև : Զմունանք խկոյն աւելցնելու թէ պատական պատճառները, հոս, այնքան խորին, խպական և սկզբունքի հարցէ մը չեն ծագիր, որքան կը ծագին Դուրկէնիէքի Հարէ եւ Զաւակունի (1) անուն վէպին մէջ, ուր Պաղարօֆ հետեւղ մըն է ոչնչականութեան, ժխտող մէն է ամեն հեղինակութեան, ուրացող մէն է ամեն աւանդութեան : Զափիցէք, այժմ, այն ահազին տարբերութիւնը որ կայ Պաղարօփի և տար ծնողացը միջև և,

(1) *Pères et Enfants*, Edit. Charpentier.

միւս կողմէն, Ալիմեան Մարկոսի և տղուն Սմբատի միջև դիտուած նուազագոյն անհամաձայնութիւնները :

Համազգի ամուսնութիւնք միայն, արդարեւ, գրաւական են հայ համայնքին պահպանութեանը և տեսականութեանը : Բնախօսական կամ գեղեցիկագիտական նկատումներ կրնան քաջալերել տարբեր ցեղերու միութիւնը . բայց մենք, հայերս, դիմադրեցինք ամէն քանդիչ ոյժերու՝ միմիայն հաւատարիմ մնալով մեր աւանդութեանց, լեզուին և ընտանեաց, մանաւանդ շնորհիւ ամուսնութեանց համացեղութեանը՝ (homogénéité) : Յայնի է, սակայն, Մարկոս Աղայի վերջին կամքին ծայրացեղութիւնը : Սմբատ չէր կրնար լեզել իր կինը և ոչ իսկ զաւակները : Հետեւաբար, անդործադրելի մնալու դատապարտուած էր այդ արտակարդ պահանջումը : Միքայէլ լաւ արժանացաւ հօրը՝ կնութեան առնելով Շուշանիկը . բայց, միւս կողմէն, ախմարութեամբ իր հարատութեան մասը շորթել տուաւ Մարտոթիւանեանին և սովորեցաւ իր պաշտօնեաց ծառայել Ալիմեանց քով :

Նափթահանքին մէջ հրդեհ մը պատճառ կ'ըլլայ շասաբարիքներու : Եթէ վտանգի կ'ենթարկուին Սմբատ, կինը, դաւակները, ինչպէս նաև Շուշանիկ և հօրեղբայրը, սակայն և այնպէս վտանգը կ'ազնուացնէ Միքայէլը, ի յայտբերելով անոր մէջ թագուն բարեմանութիւններ զոր մուլութիւնը գեռ փացուցած չէր : Հրդեհը, միւս կողմէն, ժամանակամատ կ'ըլլայ շասաբարիքնեանը՝ որ առատաձեռն էր . մկանունքի ոյժ կուտայ գոսացած և անկար Սարգսին (էջ 403), որ կը դիմադրէ երկու հոգիի միացած ոյժին, թէւ այս վերջին պարագան բոլորովին ձշմարտանման չթուիր մեզ : Կաթուածէ կը բժշկուին երիտասարդ կազմեր՝ մնձաղէտի մը պատճառած ցնցման աղղեցութենէն : Բայց երեակայել թէ Սարգսի նման «կմախք» մը ունենայ իր մէկ թւեին մէջ այնքան դիմադրութեան ոյժ որքան միաւ-

ցած ուրիշ չորս թեւեր, այս կը կարօտի բնախօսական ապացոյցներու :

Պ. Շիրվանդատէ արդէն տուած էր նավթահանքերու հրդեհի նկարագրութիւնն մը 1883ին, վիպակի ձեռվ, մինչդեռ Քաօսինը մաս կը կազմէ ամբողջութեան մը և աւելի կատարեալ է : Համբկ է միթէ բաւական նկարուն չզանել անորդծած պատկերները և բաել թէ հեղինակը մեզի կը ներկայանոյ աւելի իբր գծագրիչ քան նկարիչ : Գծաղբութեան յաջող պատկերներ են, օրինակի համար, Մարտոթիւանեանի խանութը (Էջ 132), Ալիմեանց գրասենեակը (Էջ 150), շողենաւի մը մօտենալը (Էջ 158) : Կը պատահի, սակայն, որ ընդհանուր բաւեր տեղը ըրունեն արտայայտիչ մանրամանութեանց, օրինակի համար, Սմբատի գրասենեակին կան կարասին որ «պատշաճաւոր» կերպով նորոգուած էր (Էջ 150) : Փոքրաթիւ բայց քանի մը կարկառուն մանրամանութիւնք լաւագոյն պիտի պատկերացնէն միջավայրը :

«Միջավայրը՝ կ'ըսէ Բօլ Պուռժէ—պատճառ է և միանդաման արդասիք . պատճառ է որովհետեւ շրջապիտութերը խորապէս կ'ազգեն նկարագիրներու վրայ, և կարասին սկսեալ մինչեւ կլիման չկայ բան մը որ իր մասը չունենայ պղտիկ եղելութեանց անհուն շարքին մէջ՝ որոնց միջև մնալով մարդ ինքն իրեն համար կ'ըսէ «ես եմ»—արգասիք է, որովհետեւ մարդու հակում մ'ունի ինքինքն իր մոռքին առջև բերելու զինքը շրջապատղ իրերուն մէջ, որովհետեւ կը խորհի թէ երկար ատեն շրջապատուած պիտի մնայ անոնցմով : Այն սենեակը որուն մէջ կ'ապրի մարդ մը՝ արտաքին պատկերն է իր սովորութեանց և շարժուձեերուն : Տրամաբանական են, ուշբեմն, դիտողութեան վրայ հիմնուող վիպասանները, երբ մանրագրկան նկարագրութիւնը կ'ընեն մեր կեանքին բուլոր զարդին (décor) թէել ըլլար առերեւոյթու աննշանն,»<sup>(1)</sup>

(1) Paul Bourget, Nouveaux Essais de Psychologie Contemporaine, Alf. Lemierre, Էջ 216:

Ասոր համար է որ Մարկոս Աղայի ննջասենեալը, ուր ան մեռաւ, մեղի բան մը չըսեր, եթէ անձաշակ, թափուր կամ պաղ էր, պէտք էր ըսել թէ պաղ, թափուր կամ շատ ճաշակաւոր էր ըստ ասիականնն: Մենք չենք պահանջեր մանրակրկիտ խուզարկութիւն, բայց սիրահարն մեղ յատկանշականին, կարկառունին, այն մանրամամնութեան՝ որ թելադրիչ է, և իրէն անջասուելով կ'անցնի անհատին, կը լուսաբանէ անոր հոգւոյն դադանիքը:

Ասկէ զատ, կ'ընդնշմարենք հեռանկարի (perspective) ապրաւնութիւն մը՝ ուր որ կը հանդիպինք ընդարձակութեանց, գիւղ, գաշտ, թաղ, փողոց, երկայն ճամբայ, և, զորս ընթերցողք չերեակայեր խակոյն, և որոշ տեղեր, որոշ դիրք մը չեն պատկերանար և ապաւորուիր անոր մտքին մէջ :

Բայց ի՞նչ հարկ ծանրանալ այսպիսի կէտերու վրայ՝ որոնց մէջ պատասխանատութեան զլիսաւոր մասը կ'իշնայ մեր հայերէն լեզուին վրայ, զոր մեղմէ ոչ ոք, բլայ վիտասան, բլայ բանաստեղծ, բլայ հրապարակոգիր, չը գիտեր կատարելապէս: Հայ բառարանը լեցուն է այնպիսի անուններով և մակդիրներով բրնձնք մեղի զարմանք պիտի ազդէին եթէ հետաքրքրուէինք վնասելու, միաք պահելու և շրջաբերութեան դնելու: Զեմ խօսիր գաւառական բառերու մթերքին վրայ՝ որ մեզ համար թաղուած գանձեր կը մնան միշտ:

Գրական արուեստին համար անդաւական գործիք մըն է հայերէն լեզուն, — գրաբար կամ աշխարհաբար, տարբերութիւն չկայ — իր արդի ձեին մէջ, ինչպէս որ մեղի կ'աւանդեն և ինչպէս որ մենք կը սորովինք: Տարիներ այսպէս պիտի անցնին թերես ապարդիւն, մինչեւ որ մեր մոքի մշակութիւնն համնի այն զարգացման և նրբացման որ, առանց անորոշութեան և առանց վարանման, պատկերացնէ իւրաքանչիւր որոշ առակաց իր

բուն հայերէն բառովը, իւրաքանչիւր գոյն՝ իր յատուկ հայերէն մակդիրովը: Թէօֆիլ Կօթիէ կ'ըսէ թէ ժուպէր կը նմանցնէր բառերը՝ թանկաղին քարերու, որ պարբերութեանց մէջ կ'ընդելուզուին այնպէս՝ ինչպէս ադամանդը ոսկւոյն մէջ :

### ¶

Կօշկակար Սարգիս, Խաչիկին հայրը, ստիպուած է ասպարէզ մը պատրաստել իր զաւկին՝ որ, տամնը վեց տարեկան, շրջանսաւարտ մ'է Տէր-Վահակին ուսումնաբանէն: Ճարտասանութեան և Նարեկի ընթացքները բուլորած է փոխն ի փոխ Ֆալախայի հարուածներով, լաւ գրոշմուած, ինչպէս կ'ենթադրուի: Բարեկամներու խորհրդակցութենէն յետոյ, մանրավաճառ Թորոսին կարծիքը կը վերադասուի, և ինչպէս կը յատկացուի վաճառականութեան փոխանակ մտնելու արհետի, ինչպէս կը խրատէր դարբին Մարտոթ: Հայրը, բոլորովին ուրախ, կ'ըսէ աղուն:

«Իլաշի՛, վաղը քեզ տանիմ վաճառական Աղա Գուլամհանցների մագաղինը. այնտեղ դու գործակատար կը զինիս: Արի՛, Թորոս աղայի ձեւքը համբուրիր, նրա բարի և անկեղծ խորհրդի փոխարէն:»

Եւ մանրավաճառ Թորոս կը հաղորդէ իր շուկայիկ քարոյականին զլիսաւոր սկզբունքները՝ որոնց նպատակն է փող ձեռք բերելու զալցիիքը սորվեցնել, հետեւեալ պատուիրանքներուն համաձայն:

«Իր մեծերուն վստահութիւնը զբաւել խոնարհութեամբ և լուսութեամբ:— Անոնց աչքին սիրելի դասնալ

փաղաքչելով, կեղծաւորելով, շողոքորթելով : — Զիստ-  
վիլ այլ միշտ չանալ խարել ուրիշը : — Վազել մէկ կո-  
պէկի չահուն ետեւէն, ուր որ ըլլոյ : — Բլալ «խորագէտ  
իրեւ զօծ միամիտ իրեւ դաղաւնի», ըստ պատուէրին  
քրիստոնէութեան հիմնադրին» :

Ի՞ր տարի շարունակ հետեւելով այս հաւատոյ դա-  
ւանութեան՝ Աղա Գուլամեանցիների «մագալինում»,  
Խաչիկ կը տիրանայ եօթանասուն հազար մանէթի, քա-  
ռասուն հազարը իւրացնելով հրէայ յաճախորդէ մը, հինգ  
հազարն ընդունելով Գուլամեանց Արբանամ աղայէն,  
ասոր մահուան ժամուն, փոխարէն բոլոր այն յուսի վար-  
մունքին, ստորնութեանց, չարչարանքին, հայհոյանաց,  
յիշոյներուն, զոր Աղա Արբանամ «զուր տեղը»—ըստ իր  
հոգեվարի խոստովանութեանը—ամինայ տեղացուցած էր  
խոնարհ, անձնուէր, կեղծաւոր, շողոքորթ գործակատար  
Խաչիկին գլխուն : Վերջապէս, մնացած քսանը հինգ հա-  
զար մանէթն ալ կ'ընդունի Աղա Մակար Գուլամեանցի  
ձեռքէն, իրը դրամօծիս, և միանդամայն Աղա Ստեփան  
Գուլամեանցի աղջկան ձեռքը, իրը կին, անոր քսան  
երեք գարուններուն սրտապարար գեղեցկութեամբ :

Ահա՝ մեր Խաչօն դարձաւ ջոջ մը, եղաւ Աղա Խա-  
չիկ : Տէր Վահան նամակով անկէ շնորհ կը խնդրէ՝ իր  
խարխուլ եկեղեցւոյն համար, այսինքն՝ Ռուսաստանէն  
նոր զանգակ մը բերել տալ :

Սիրամարդի վետուրներովը պճնուած, ան կը փա-  
ռաւորուի . «Այժմ կարող եմ և միջոց ունիմ—կ'ըսէ  
ինքն իրեն — բարեգործութիւններ ընելու, ևս, իրիսո-  
ֆօր Սէրգէյի Առուշանովս . . . .»

Աղա Մակարի բացակայութեանը, օր մը, անոր պաշ-  
տօնեաները, խմբուած, կը թափէին ինչ որ իրենց փորին  
մէջ պահուած կար՝ իրենց patronին անցեալին ու ներ-  
կային վրայ : Հաշուակալը, Գրիգոր, կը պատմէր թէ ինչ-  
պէս Աղա Մակար, համամտութեամբ սրտուառոր վաճա-

ռական Թոթովիեանցի հետ, թալիկը էր Աթոյեանը՝ եօթա-  
նասունը հինգ հազար մանէթի՝ հարասութենէն, ի պահ  
թողուած Գուլամեանցիների մօտ : Ահա՝ գործադրութեան  
մանրամասնութիւններ՝ զոր կը շուայլէր բարբանջող հաշ-  
ւակալը, իր ձեռագիրը կեղծելով, Աղա Մակար կեղծ  
մուրհակներ տուած էր Աթոյեանի աւանդին փոխարէն,  
և Թոթովիեանց ճարպիկութեամբ գողցած էր զանոնք ձեւ-  
րունի Աթոյեանի մահուան վայրկեանին, անոր բարձին  
տակէն, և վերադարձուցած էր իր մզսակցին : Եկ տե՛ս  
որ, այս վերջինը, ոչ միայն կը զլանար գողոնէն անոր  
մասը հատուցանել, այլ նաև կ'ուրանար անոր սեպհա-  
կան դրամիր, երեսուն հազար մանէթ, Գուլամեանցի քոյլ  
աւանդ ձգուած, տոկսով : Ահա գործադրութեան կեր-  
պը : Հայւեն դրամի ծրաբ մը ձեռքը, Մակար Աղա կ'եր-  
թայ Թոթովիեանցի մօտ, իրը թէ վճարելու համար երե-  
սուն հազարի մուրհակը : Աչքերը փողին շացած, շուա-  
րած, գոզդոչուն, Թոթովիեանց կը գնէ մուրհակը պար-  
տականին առջև, որ կը յափշտակէ զայն, կը զրպանէ  
դրամը, կը փախչի : Թոթովիեանց չէր կրնար գանգատիլ,  
հարուստ ճանցուած չէր : Յետոյ, պիտի կարենա՞ր խոս-  
տուանիլ թէ գողութեան մը տոթիւ պահանջուր էր :

Ասանք մի քիչ Ալի-Պապաի մասաներ են մեզի հա-  
մար, բայց կ'երեւայ թէ կան աշխարհիս մէջ անկիւններ՝  
ուր այս բարքերը պարզ են այնպէս՝ ինչպէս մնաք իրա-  
րու բարեւ, Աստուծոյ բարին» կ'ըսենք :<sup>(1)</sup>

Հաշուակալը լաւ դպրոցի մէջ ըրած էր իր գաստիա-  
րակութիւնը, վասն զի կ'աւելիցնէր, իրը անձնական կար-  
ծիք, թէ ինքն ալ, պատեհ առթին, առանց խղճի պիտի  
կըլլէր ուրիշին փողը, և կը հաւատար որ այդ ուրիշն  
ալ, իր կարգին, անեւուս մէկէ մը զողցած էր :

Հօն նոր պաշտօնեաց մը կար, տարիէ մ'լիվեր, զոր  
տէրը չէր սիրեր և կ'ստորնացնէր : Ընդհանուրին հաւա-  
նութեան ցոյցերուն մէջ, միակ բոլորքողը ան կ'ըլլայ, այդ

(1) Ա.Հարունեանի Քանիդուած Օջախին նիւթն ալ «Հուկայի  
մուրհակներու» գողութեան շուրջը կը դառնայ :

վասթար գործերուն դէմ: Իսկ Խաչիկ, մեկուսի, լուս, ունկնդրած էր այդ գործնական դասախոսութիւնն՝ որ կը սորինցնէր փող ձեռք բերելու գաղտնիքը: Սրդէն, իրեն համար, ժամանակէ մ'սկեր, միաժմութիւն էր միայն օրուան հացը ուղել Տէրունական աղօթքով մէլ, և ո՞վ պիտի հարատանար այդ հանապազօքեայ չոր մաղթանքով: Շահամիրութիւնը կ'ոգեսրուէր իր մէջ, կը զօրանար: Կ'արժէր փող ձեռք բերել ո և է միջոցու: Եթէ մատնութիւնը փող տար իրեն, պիտի մատնէր: Իրիկունն իսկ փութաց Մակար աղայի քով, և մատնեց: Հաշուակալ Քրիդոր և բողոքով պաշտօնեան կը ճամբուէին յաջորդառուն իսկոյն: <sup>(1)</sup>

Առակացիր կա մօնթէնի պէս, ես ալ ամենէն երկայն ճամբէն գացի, par le plus long, կրկին վերադառնալու համար մեկնման կէտի: Սրդարացումն է՝ խուզարկութիւն մը հասարակ տիպարներու Շիրվանզատէի գէթ մէկ քանի երկերուն մէջ, որոնք տակաւ կ'ընդհանրանան մեր մէջ:

Դժուար է հիմնական ուսումնասիրութիւն ընկը հեղինակի մը երկերուն վրայ, երբ լաւ չենք գիտեր գրովն կեանքը. ուսափ կը խարխափենք, և կ'որոնենք հեղինակը՝ իր խակ երկին մէջ: Եւ կ'անդրադառնանք թէ շահու քացը, մամոնայի պաշտամունքը կը վարեն Պ. Շիրվանզատէի նկարած գլխաւոր հերոսները. անարդ միջոցները, խարէութիւն, նենդութիւն, վեղծարարութիւն և գողութիւն կը կազմնի, իր գլխաւոր երկերուն մէջ, հեղձուձիչ միջնորդ մը, թոյնի տարր մը՝ որ ոչ միայն գարշանք այլ սոսկում կ'ազդէ: Եւ, ինքնարերաբար, մենք մեզի կը հարցնենք, «Ինչո՞ւ այդպէս է:» Բնականարար, կ'որոնենք պատճառները. ամէն վիճաբանութենէ բարձր

(1) Շիրվանզատէ, ծողովածու Երկերի, «Գործակատարի Յիւատակարանից», Հատ. Ա, էջ 22—408:

պահելով հեղինակին անհերքելի ուղղամտութիւնը, այնքան մեծ վասահութեամբ՝ մանաւանդ որ կը սիրենք ընդնշմարել զինքը, անոր կեանքին սկիզբները, կասկածելի վաճառականի մը «մազաղին» մէջ, մենք մեզի հարցնելով թէ ինք արդեօք չէր այն բողոքով բարի սպաշտօնեան որ, Խաչիկի մը մասնութեամբը՝ վանըտեցաւ, որովհետեւ չեղաւ կեղծող, չեղաւ փաղաքչող և ստախօս:

Պէտք էր որ մատղաշ մտքի մը վրայ տպաւորուէր ընդ միշտ ճնշաղ ազգեցութիւնը նենդութեանց միջավայրին: Այդ տպաւորութեան տակ չէր, արդեօք, որ ծենունդ տախն, իբր մէկ հօր հարազատ զաւակներ, Մակար աղա մը՝ Յիւատակարանին մէջ, Անդրէսս Էլիդպարեան մը՝ Պատուի Համար թատրերգութեան մէջ, իսահակ Մարութիւննեան մը՝ ներկայ Փառակին մէջ:

Մեր սասափիկ անձկութիւնը, ի տես շահու բնազդին զազրութեանցը, դարձաւ սրտի թեթևութեան մը որ մեղքի աղատ չունչ առնել տուաւ երբ, խարդախութեանց մութ ստորերկեայէն բարձրանալով չնորհիւ Յիւատակարանին, լսեցինք գոչը, բողոքի ճիշը ուղղամիտ և անձկուն պաշտօնեային:

Այս միակ բացարարութիւնը զիս չգոհացներ բոլորովին: Խուզարկութիւնս առաջ կը տանիմ և կիյնամթանկագին վկայութեան մը վրայ՝ որ մեր աչքերը կը բանայ Կովկասի կեդրոններէն ոմանց մարդոց զգացմանցն ու բարուցը վրայ:

Խնամատարին մէջ, կայ Պետր Ստեփանիչ Տօլմազօֆ անուն Շուշացի մը, որ սասպէս կը խօսի Պագույի և Կովկասի մարդոց համար. «Այսաեղ, ամէն մարդ կը մտածէ մէկ բանի. փող աշխատել: Գործարաններում, հորերի վրայ, նափթի և կեղափ մէջ կորած, մագաղինում չիթու կտորի փոշու մէջ ինզդգում են, տքնում են գիշեր ցերեկ, որ ինչ է իրենց գրպանը լեցնեն: Լե-

ցնում են և չեն իմանում ինչպէս ծախսեն փողերը, ինչպէս ապրեն, որովհետեւ կրթված չեն: » Եթէ մայրաքաղաք երթան, կ'աւելցնէ, իրենց պանդոկէն և քանի մը փողոցներէ զատ ուրիշ բան չեն տեսներ: Որպէս զի աժան ըլլայ, թատրոնի կամ օքէրայի ամենայետին նստարանները կը գարձեն, որով ոչ կը հասկնան ոչ կը սորովին: «Նըրանք համար, զուռնա-բալաբանի ձայնը քաղցր է, քան Պատիի երգելը»<sup>(1)</sup>

Գաղափարաց աւելի ընդհանուր կարգի մը անդնելով, պիտի լսէի թէ լաւ էր որ ասիական ժողովուրդներու բարքերը անցնէին վիպասանութեանց մէջ: Եթէ հոն, Սրիւելքին խորը, հարուստին պերճութեանն աղքիւրը աղտոտ է, եթէ հոն, դողը գողէն կը գողնայ անդադար, և ստութիւնն ու կեղծիքը ընթացիկ բարոյականութեան սկզբունքներ են այդ մտայնութեանց համար, լաւ էր որ հայն ալ, որ կը բաղկացնէ այդ տարբերը, ունենար հայելին իր բարուցը, հայ վիպասանութիւնն զբաղէր այդ բարքերով որոնց մէջ, ըստ երեւոյթին, թուի թէ բաւական արմատացած են նենցն ու խարդախանքը:

Իսկ ալ աւելի ընդհանուր ակնարկով մը կը տեսնենք թէ շահու և դրամի իմուգիրները մնծ տեղ կը գրաւեն մարդոց կհանքին մէջ: Իրավար վէալը, որ կ'արտայայտէ կենդանի բարքեր, անհաւատարիմ պիտի մնար իր կոչմանը եթէ զանոնք չցուցնէր ինչպէս որ են, իրենց բոլոր յատկութիւններով և բոլոր զարութիւններովը: Միայն թէ ամեն դրագէտի չէ տրուած չգանիլ աղտոտ առու տուրներու և արատաւոր կեանքերու մէջ նեխուած էակներ չօշափելէ: Կը պատահի որ վիպադիր մը, ինչպէս Պ. Շիրվանզատէ, խորաքննին հոգեբանութեանը մոնէ վաշխառուին և կեղծարարին. քննասիրութիւնն իսկոյն կ'զբաղի այս պարագայով և իրաւունք կ'ունինայ որո-

նելու ատոր շարժառիթները նոյն անաշառութեամբ՝ որով գաղղիացի մեծ քննասէրն իրօլիդ թէն ըրած է ֆրանսական մեծ վիպսասան Պալզաքի համար:

«Ոչինչ կը հեռացնէ զՊալզաք շահու իմուգիրներէ, մանաւանդ ամեն ինչ զինքը դէպի հոն կը տանի: Ան կը յաղթանակէ դրամին պատմութեանը մէջ: Շահը մարդկեղնութեան ամենամնծ դրդիչն է, մանաւանդ ստորին խաւերուն մէջ՝ ուր մարդ պարտաւոր է հաշուել, ժողվել և խորամանկ ձեւանալ, ապա թէ ոչ կեանքը կը վտանգուի: Պալզաք մասնակից կ'ըլլայ շահու այս ծարաւին, մեր համակրութիւնն անոր վրայ կը քաշէ, կը գեղեցկացնէ զայն, այն ճարտար և համբերատար հնարագիտութիւններով՝ որոնց առարկայ կ'ընէ շահ:»<sup>(1)</sup>

Շատ լաւ է, սքանչելի է այս բոլորը: Բայց ինչո՞ւ Պալզաք հերոսութեան բարձրացուց շահու կիրքը: Մեր հետաքրքրութիւնը գոհացում կը պահանջնէ. և կարելի չէ զլանալ: Կամաւոր խոտորում մը կ'ընենք, հոս, որպէս զի լուագդոյն յստակ և դիւրմաքունելի ըլլան մեր աղստաց խորհրդածութիւնք:

Պալզաք գրեց մինչեւ իր քսանը հինգերորդ տարին առանց դրամ՝ շահելու: Յետոյ զգաց թէ պէտք ունէր կեանքի անկախութեան, ուստի եղաւ շահադէտ, հրատարակիչ նախ, տպագրիչ և գիր ձուլող, յետոյ: «Ամեն ինչ անյաջող գնաց, տեսաւ մօտալուտ մնանկութիւնը: Չորս տարի սաստիկ նեղութենէ վերջ, հաշուեյարդարութիւն ըրաւ, մնաց պարտքերու տակ, և վէպ գրեց պարտքերը վճարելու համար: Զարհուրելի բեռ մը եղաւ իրեն համար և կեանքին մինչև վերջը քաշեց: Տոկաց ինը տարի պարտքի մուրհաներու միջոցաւ՝ զոր կ'ստորագրէր և վաշխառուները կը զեղչէին և մեծ դժկամակութեամբ

(1) Ժողովածու, Հատ. Ա, էջ 441-42:

(1) H. Taine, *Nouveaux Essais de Critique et d'Histoire*, Hachette. 1896, էջ 99.

կը նորոգէին։ Պէտք էր ժամավաճառ լնել այդ մարդիկը ։ Կակուղցնել, հրապուրել, պատրել։ Պարտքը կ'աճէր տու կոսներով և միշտ կը խոչորնար։»<sup>(1)</sup>

Տարբեր բան չըսեր թէօֆիլ Կօթիէ, ոչ նուազ աղդու և պատկերիչ բառերով։

«Այս պարտքը, զոր իրեն համար սուրբ պարտականութիւն սեպեց հատուցանել, եղաւ Կարօտութիւնը (nécessité), սրածայր մարտկովը, պղնձէ գամներով, պատւած ձեռքովը, որ զայն տագնասիեցուց գիշեր ու ցուրեկ, առանց գաղաքի և առանց գութի, իրեն բաելով թէ կորուստ է ժամ մը հանգչիլ կամ սթափիլ։ Կարօտութիւնը ցուտ ատամչ կերպով իշխեց անոր ամբողջ կեանքին, և յաճախ անբացարելի բրաւ այդ կեսնիքը այնպիսիներու՝ որ չեն դիտեր անոր գաղտնիքը։»<sup>(2)</sup>

Ահա՛, տեղեակ եղանք այդ գաղտնիքին և ասով լաւ առոյն պիսի թափանցէք իր. Թէսի սա տողերուն։ «Եման Շէքսբիրի, Պալզաք նկարեց ամէն տեսակէ ապիքատներ (scélérat)։ բարձր ընկերութեանց և թափառականներու (bohème) կարգէն ապիքատները, թիսպարտերու և լրտեաներու կարգէն ապիքատները, դրամատանց և քաղաքագիտութեան ապիքատները։»

Ահասէ լը Պորդօն կ'ամբողջացնէ գաղտփարաց այս շարքը՝ եղբակացներով. «Տասը կոմ քասն վէսերու մէջ ի լոյս հանեց մնձ դրամատանց տէրերուն բոլոր սատահակութիւնները, բոլոր լորչանքը, ինչպէս Դիլէներուն, Նիւպինիէններուն, և ասոնց կասկածելի օժանդակ եղողները, ինչպէս Սըրիզէները կամ Գլաբարօնները։»<sup>(3)</sup>

Կենսագրական քանի մը յետաղարձ այդ ծանօթութիւններէն յետոյ, պիտի կարենանք անցնիլ լուսաբանու-

(1) H. Taine, նոյն, էջ 52.

(2) Th. Gautier, *Portraits Contemporains*, էջ 70.

(3) André le Breton. *Balzac*, էջ 180 (Armand Colin, 1905).

թեանը խիստ կարեւոր հարցի մը, առանց որուն զիտութեանը անհնար էր թափանցել Պ. Շիրվանզատէի մտքին, չողւոյն և խկութեանը՝ իր վէպերուն մէջ։

### ¶.

Պ. Շիրվանզատէի արուեստն անանձնական է բոլորովին, այսինքն՝ impersonnel, ինչպէս սովոր են լսել գաղղիացիք։ Այդ կը պահանջէր իրավար (réaliste) գրականութիւնը<sup>(1)</sup>։ Մեր հեղինակը լսու գիտէ իր անձը ծածկել ընթերցողներէն, խամաճիններ խաղցնել անոնց աչաց առջեւ, և կամ, սինէմարօկրաֆի երկայն ժապատէններ սահեցընել տալ մնր պարտեալ տեսութեան դիմաց։ Ասով, Շիրվանզատէ ունի իր արժանաւոր տեղը նշանաւոր վիպագիրներու կարգին, որոնց համար արուեստը գաղտնիք չտնի, և որոնք չեն զրեր պատմութիւն ընելու համար, այլ զրական արուեստն միջոցաւ սանզենու համար կեանք և չարժում։ Սրդ, երկուքն ալ կան Քաօսին մէջ, և, այս, զորդին ամենին նուազ գնահատելի բարեւմանութիւնը չէ։ Օրինակով մը բացարենք։

Հեղինակը պէտք կը տեսնէ Սմբատ Ալիմեանի իմացնել թէ եղբայրը, Արշակ, հիւսնդէ, թէ չուզեր բժշկի դիմել, ամօմէն։ Փափուկ պարտզայ մը. սառւզիւ, որուն մէջ ընտրողութիւն (tact) պէտք է, որպէս զի զեկուցումը կատարուի գործողութեամբ մը, առանց հեղինակին միջամտութեանը։ Բայ իս, փոխանակ Սմբատին մօս խրկե-

(1) «Chaque fois qu'un romancier ou un poète s'efforce de dissimuler tout-à-fait sa personne derrière celle de ses héros, il est probable que son esthétique se relie à la doctrine réaliste. Si, avec cela, il prétend ne jamais conclure... le doute n'est pas permis sur ces tendances.» — P. Bourget, *Nouv. Ess. de Psychol. Contemp.* էջ 214:

լու անձանօթ մը, գաղտնագողի, խորհրդաւոր կերպով, անձանօթ մը «ոչ աղքատի նման, ոչ կասկածելի մարդու»<sup>(1)</sup>, լաւագոյն կ'ըլլար որ անակլնկալ մը յայտնէր այդ գաղտնիքը, օրինակի համար Արշակի գրաբնէն ու է մասնող առարկայ մը գտնուէր, կամ անոր յանկարծական մէկ հիւանդութիւնը հարկադրէր ծնողքը բժիշկ կանչելու, և բժիշկը պատահաբար հաստատէր տղուն ցաւալի վիճակը: Օտարի մը միջամտութիւնը մի քիչ մէլուրամական ձև կ'առնէ, ինչպէս պատ մը որ կը ծակի, ձեռք մը որ կ'երեւայ, ո՞րն էր պատը, որո՞ւնն էր ձեռքը, գաղտնիք: Սակայն, ասկէ զատ, գործողութիւնը անժերի է և կը յայտնէ հեղինակին կամքը անտեսանելի, անանձնական մնալու, այնչափ որ, կրկին ապահովութիւն կ'առնէ աւելցնելով սա ամբողջացուցիչ պարբերութիւնը որպէս զի մի՛ գուցէ յայտնուէր թէ իր կողմէն խրկուած ըլլար այդ անձանօթը. «Աշխարհում շատ կամ մարդիկ, որոնք միշտ անհրաժեշտ են համարում իրանց «բարոյական պարտքը կատարել» ուրիշների հոգու հանգստութիւնը խանգարելու համար»:

Կամ հանձարաւոր վիպագիրներ՝ որոնց արուեստը նոյնքան անանձնական է, բայց որոնք, տեսակ մը միամը աւութեամբ—ինչպէս Դուրկինիք, ուուս զրագիտաց մէջ—անհարկի կը միջամտեն անձնական խորհրդածութիւններով և կը մուցնեն ընթերցողին թէ չարժման և գործողութեան տեսարանի մը հանդէպ էր: Քանի մը օրինակներ բերենք, այս մասին, Դուրկինիքի Մուլի (Fumée) անուն վէպէն՝ որ նշանակելի գործ է: Հոն սապէս պարբերութիւններ յաճախ կ'երեան: «Ի՞նչո՞ւ համար տուառ, այիսի հարցնե լինեցուլը»— «Ընթերցողը մեզի պիտի թոյլատք որ քանի մը տեղեկութիւններ տանի...»— «Զարհութելի՝, սոսկալի՝ պատմութիւն: բայց անցնի՛ն,

(1) Քառ, էջ 214.

լինեցող, անցնի՛ն:— Զալիսի երկարեն այն դժուարութեանց վրայ՝ որոնց հանդիպեցաւ կ'ոդվինօֆ:» Յետոյ, մանաւանդ ին զլուխը կ'ակսի ոտնակոխ ընկելով բոլոր ներելի զանցառութիւններու սահմանը. «Ինձ անդամ մը պատահած է որ մՏնեմ... մեծապէս զարմացայ... զինքը հանդարտ գտայ:» Նոյնքան միամտութիւն կը ցուցնէ Դուրկինիք, ինք պատմելով թէ վէպին գերակատարներէն իւրաքանչյուրին վախճանն ի՞նչ եղաւ. օրինակի համար, զիրքը կ'աւարտէ մանրամասնելով թէ սա զըժքախտ ելաւ, թէ նա զաւակիներ ունեցաւ: Ասոնք անկարեւոր մանրամասնութիւններ են իրավար վէպին յօրինւածքին մէջ: Վէպ մը կը վերջանայ, ինքնին, անզգաւարագր, հոն՝ ուր կ'առաջնորդէ մղիչ զօրութիւնը՝ որ թեւագրողն է շարժման և գործողութեան:

Ի զուր են, սակայն, անանձնական արուեստին պահանջմունք. ի՞նչ որ ալ ընէ, հեղինակ մը կը մնայ անձնական (personnel), որ է ըսել թէ աւելի կամ նուազ տեսամնելի կերպով ներկայ է իր երկին մէջ, տալով իր արտադրութեամոցը աւելի կամ նուազ ինքնակենսագրական (autobiographique) նկարագիր մը, և երբեմն ալ—ինչպէս Դուրկինիք— առաջին դէմքով ձեւակերպելով պատմութիւնը,

Օրինակի համար, Պայրընի մասին կրնայ ըսուվի թէ անձնական է, որովհետեւ, զանազան հերոսներու անւանց տակ, կ'արտայացատէ իր խակ զգայնութիւնը, սիրոյ եռանդը, բարկութիւնները: Ենքարիրի համար ըսուած է թէ անձնանձնական բանաստեղծ մ'է, վասն զի անհուն զանազանութեամբ տիպարներ կը ներկայացնէ, որոնց շարժումները անկախ ըլլալ կը թուին, բոլորվին անջատ՝ հեղինակին գործերէն կամ կիրքերէն:

Այս զանազանութիւնը պատրամնք է պարզապէս և առաջ կուգայ սա նախապաշարումէն թէ երկու տեսակ հեղինակներ կան, անոնք որ արտաքին աշխարհը դիտե-

լու դէմ են և, միշտ իրենք իրենց վրայ կըած, իրենց միայն խորէն կը հանեն իրենց գրածներուն էական մասը: Մինչդեռ ուրիշ կարգի գրադէաներ կան որոնք կը գրաւուին շրջապատող կեանքին երեսյթներէն, կարող կ'ըլ-լան զանանք արտայացելու կատարեալ ամբողջութեամբ, առանց երբեք երեալու կամ իրենք զիրենք գուշակել տալու:

Իստ տեսականին, ոմանք կասկած կը յայտնեն այդ կրկին տեսակ հողինակներու գոյութեամբ վրայ: Իսկ գործնականին մէջ, առ աւելի կասկածելի կը մնայ հողինակի մը բացարձակ անջատումը իր երկէն: Քննասիրութիւնը ի վիճակի է հաստատելու թէ ամենամեծ արուեստագէտներ, ինչպէս Շէքսրիք, Պալզաք կամ Ֆլուպէո, այնքան խորապէս խառնուած են իրենց երկին հետ՝ որ, հոն, միշտ ձգած են փոքրիկ մաս մը իրենց անձէն, հոն մնացած են իրենց միտքն ու հոգին, ինչպէս նաև հոն թողած են կեանքի իրենց ըմբռնումը և կեանքն զգալու իրենց եղանակը:

Օրինակներ չեն պակսիր հաստատելու համար այս կէտը որ, որքան հետաքրքրական և հրահանդիչ ըլլայ, չափաւոր ընդարձակութեամբ մը միայն կրնայ ընդլայնը-ւկլ ներկայ էջերուն մէջ: Զէ, սակայն, կարելի դիմաց դրել փորձութեան դէմ յիշատակելու քանի մը անուններ, Մօլիէսինը զլիսաւորաբար: Սա խոր վիշտեր կրեց ընտանեկան կեանքէն և իր գժբաղդութեանց անդրադարձումը կը դիտուի իր ամենէն հոյակապ երկասիրութեանցը մէջ: Ենք քառասուն տարեկան, կ'ամուսնանար տամնը եօթը տարեկան աղջկան մը հետ, և այդ տարւոյն վերջերն էր որ կը գրէր ու կը ներկայացնէր Կանաց Դալրոցը սիրուն կատակերգութիւնը, որուն մէջ կը սորվեցնէ ամուսնութեան տասը պատուիրանքները իր սիրուհւոյն Ազնէսի, թէ ինչպէս այր մը միայն իրեն համար կ'առնէ կին մը թէ կին մը միայն իր ամուսնոյն համար աղուոր ըլլալու

է. թէ տանը մէջ ունենալու չէ թուղթ, գրիչ, մելան, և այլն: Եւ այն որ ծաղր ու ծածակ ըրտ խաբուած ամուսինները, խաբուեցաւ իր կնոշմէն երկու տարի վերջ: Կ'անցնին նոր չորս տարիններ, Մարդաւեացին մէջ Մօլիէս կը խաղաց Ալմէսդին դերը, և կինը՝ ասոր սիրուհւոյն Սէլիմէնի դերը: Ալմէսդ մերժուելով Սէլիմէնէն, կը յարի էլլամնդի, ինչ որ պատկերն է Մօլիէսի որ կը հեռանայ իր կնոջմէն և կը կապուի Օրիորդ ար Պափի հետ: Սէնդ-Պէօվի նուրբ և խորաթափանց վերլուծմանը եղարակացութիւնը հանեեալն է. «Երբ ներկայացուց Միզանքօքք, Մօլիէս գժուուած էր իր կոսջը հետ և միայն ըեւմին վրայ վիրար կը աեւնէին, որով գժուար է ենթադրիլ թէ ո և է ակնարկութիւն չգտնուի—(կինը՝ կ'ըլլար Սէլիմէն և ինք՝ Ալմէսդ)՝ իրենց ներքին զգացմանցը վերաբերեալ և իրենց իրական կացութեանը վրայ»:<sup>(1)</sup>

Սակայն Մօլիէս կը սիրէր իր կինը, ինչպէս որ Ալմէսդ կը սիրէր զՍէլիմէն: Ալմէսդի սա խօսքերն ուրիշ բան չեն: եթէ ոչ Մօլիէսի ներքին զգացումը.

Voyez ce que peut une indulgente tendresse,  
Et je vous fais tous deux témoins de ma faiblesse.

Հետեւ աբար, Մօլիէս որ եղաւ իրականութիւնը դիտող, կենդանի անհատներով զբաղող, խառնեց երրեմն իր անձը՝ իր երկին մէջ, և շաղախեց զայն իր կիրքերովը, սիրովը, ատելութեամբը: Ամենէն իրավար հեղինակին սրտին խորը թագուն կայ բանաստեղծ մը որ կը խառնուի արտաքին աշխարհին երևոյթներուն ազդեցութեանցը: Նոյն իրողութիւնը տարբեր կերպով կը հաստատէ նաև Զօլա, երբ կ'ըսէ. L'art est un coin de nature, vu à travers un tempérament, (Առուեսը կը կայախալ ներկայացնելու մեջ բնութեան անկիւն մը՝ որ դիտուած է գրողին խառնուածին մեջին):

(1) Sainte-Beuve, *Portraits Littéraires*, Հատոր Բ. էջ 40

Պալզաքի վրայ ևս չատ գրուելիք կայ իրը ինքնաշկենսպական։ հազիւ քանի մը տող յատկացուցինք անոր չահու մտավաղմանցը վրայ։ մնացածին համար, կարեոր է կարդալ մանաւանդ անոր Louis Lambert վեպը, իրը ճշմարիտ կենսագրութիւն։

Կարելի՞ էր չարտագրել Պառակէ ա՛Օռլիլիի հետեւեալ քանի մը հետաքրքրական տողերը Պօմարչէի Սեվիլի Սափրիչ կատակերգութեան հերոսին անհատին վրայ։

«Այո՛, Ֆիկարօն, որ է ըսել Պօմարչէն։ Վասն զի մին՝ միւսն է, ճիշդ, յար և նման—վասնզի, ինչ անհունապէս եղական պարագայ, այդ իսկապէս տրամարիք միտքը—հակառակ տրամարիք միտքերու խկութեանը—ամէնէն անհաւատալի անձնականութիւն մը կարտադրէ։ Պօմարչէ չնարեց Ֆիկարօն, ան Ֆիկարօ ծնած էր։ Ան ինքլինքը նկարագրեց ինչպէս որ մարդ հայելիին մէջ ինքլինքը կը նկարէ։ Իր գրութեանցը մէջ եղաւ Ֆիկարօ մը, ինչպէս եղաւ իր կեանքին մէջ՝ որ այնչափ չատ նմանեցաւ իր տրամներուն հրաշալի գործողութեանը։ Ֆիկարօ եղաւ չատ աւելի Պօմարչէ քան Զայլտ Հէրօլտ՝ որ այնչափ չնմանեցաւ Պայրընի։ Իրաւ է որ Պայրըն տրամարիք բանաստեղծ մը չէր։ Իսկ Շէքսբիր, ամենուն առաջինը, իր տրամներէն և ոչ մէկուն մէջ դրած է իր անձը։ Իսկ Մօլիէռ, դժբախտ Մօլիէռը, սիրտէն քանի մը բողոքի ճիշեր միայն արձակած է Ալմէսդի և Առնօլֆի գերերուն մէջ։ Պօմարչէ, ինք, մարմնացած է բոլորվին իր Ֆիկարօին մէջ, և չէ երբեք պատահած որ բանաստեղծ մը այսպէս մարմնաւորուէր իր հանձարին մէկ արարածին հետ։ Հենց որ կզգար հանձարին գալը, Ֆիկարօ կ'ըլլար, և երբ հանձարն իրեն պակսէր, չէր այլեւ Ֆիկարօ։ Զեղաւ այլեւ Ֆիկարօ օրինակի համար երբ գրեց Էօթենի, Երկու Բարեկամները, և նոյն իսկ Յանցաւոր Մայրը, ուր կը գտնենք ասկէ վերջ Ֆիկարօ մը ծերացած, աւրուած, անձանաչ, բարոյականութիւն։

բարբանջող, յօդացաւէ բռնուած, վոխարէն այն ճկուն մաքին՝ որ բոլոր կատուներէն աւելի և երկրագնտիս բոլոր Առլըքէններէն աւելի ճկուն եղած էր . . .»<sup>(1)</sup>

Զանազանութիւն գրած ըլլալու համար այս խիստ եղական հարցին մեկնարաւանութեանը մէջ, ցուցնենք օրինակ մըն ալ անձնականութիւն թէ ունեցող և թէ չունեցող, այսինքն յողդողդ անձնականութեամբ հեղինակներէ, ինչպիսի ըլլալ կը կարծուին—ըստ ումանց—էտօնն և Ժիւլ ար Կօնգուռ, որոնց գործոց մտերմութեանը մէջ ամենին աւելի ապրած եմ։ Գէթ Ռընկ Մօբրուկնի մասին, ինձ չափազանցեալ կ'երևաց յողդողդ մակդիբը, վասնզի և ոչ մէկ գրքի մէջ այնչափ լաւ գրած չեն իրենց ընտանիքին կենաւգրութիւնը, իրենց անհատական բուն նկարագիբը, մանաւանդ այն Տընուազէլը՝ որ վաղամեսիկ Ժիւլի յար և նման պատկերն է, Բարիզիէնի նուրբ ճաշակ, աղնուականի բարեկրութիւն, անբասիր կեանք, միանգամյն գրգռականութիւն մը իր գերագոյն աստիճանին հասած։ Մօրիս Սբունք կը քննադատէ այս գերասուր զգայնութիւնը որ, սակայն, թանկագին առաւելութիւն է արուեստագէտի մը համար։ Միթէ Կօնգուռները բնորոշող նկարագիրն այն չէ՞ որ՝ անոնց արւեստը զիրենք ենթակաց կ'ընէ արտաքին աշխարհի երեւոյթներուն ամենամթեթե տպաւորութեանը, յարատեթուացնելով անոնց դիւրագրգիռ ջղայնութիւնը, յեղյեղուկ վիճակի ենթարկելով անոնց եսը։ Հետեւաբար, եթէ իրենք զիրենք նկարելով չեն կրցած համնիլ մեծ տիպարի մը կաղապարմանը, այս մասին, թերես, արդարանալի ըլլար Մօրիս Սբունքի զլիսաւոր առարկութիւնը։ «Մեր յաջորդներն անոնց մէջ պիտի տեսնեն

(1) Barbey d'Aurevilly, *Portraits Politiques et Littéraires*, 1898, էջ 299.

Ներկայացուցիչները տեսակ մը մտային վիճակի՝ որ չթափանցեց ժողովրդական խաւելքուն մէջ, բայց կառկած չկայ որ լայնօրէն տարածուեցու մեր ժամանակին մտաւոր ազնուապետաց մէջ։ Ասոր համար, առանց երեք կարենալ ստեղծելու, ինչպէս ստեղծեցին Շէքփրի, Մօլիէու կամ Պալզաք, ամենափոքր կենդանի և տեսկան ժիպար մը—որովհետև իրենք զիրենք նկարագրեցին—կը թողուն, սակայն, իրենց ետեն, տիպար մը տարօրինակ, խուսափու, խուզվասահջ, բարդ բանաստեղծի»<sup>(1)</sup>

Այս խիստ ճշգրիտ տեսութեանց համեմատ դատաստան մ'ընել Պ. Շիրվանզատէի երկին անձնական մասին վրայ և հեղինակին անձին վրայ կիրարկել նոյնօրինակ փորձեր, մեղ բոլորովին անկարելի է, քանի որ բաւական չափով documenté չենք մեր ժողովրդական վիպագրին կեանքի զլիսաւոր և վճռական արկած կամ անցքերուն, և ոչ իսկ բնաւորութեանը վրայ<sup>(2)</sup>։ Սաշափ միայն կրցանք հաստատել արտաքին դիտողութեամբ մը, իր իրականութիւն, թէ շահու տենչէն բորբոքած կիրքերու մենագրութիւնը մեծ, մանաւանդ գլխաւոր տեղ կը բռնէ Պ. Շիրվանզատէի մտազբաղմանց մէջ։ Փորձեցինք վերագրել այդ մտքի որոշ հակումը—պարզ ենթագրութեամբ—պատահեկան խորին ապաւորութեանց, մասնաւորապէս, և, ընդհանրապէս, ասիացի համայնքի բարուցը, շահագիտութեամբ յագեցած մինուրափի մը առօրեայ ազդեցութեանցը։ Պիտի աւելցնենք, այժմ,

(1) Maurice Spronck, *Les Artistes Littéraires*, Calmann Lévy, p. 187.

(2) Ումանք կը կարծեն թէ Պ. Շիրվանզատէ ըուն իսկ իր կեանքին արկածներէն շատ բան մացուցած է «Առգիսդը» անւամբ մէկ վէպիկին մէջ։ Կը ցաւիմ որ անկարող եղած եմ սոսոգելու, այս պարագան։ Պ. Յ. Աբելշան, և ոչ իսկ, մեզ

Երկու նկատողութիւններ դեռ, որոնց մին է, ոռւսահայ գրագէտի մը համար, ոռւսական մատենագրութեան հետ մօտ զրացնութիւնը։ Կը բաւէ կարդալ Տօսթօյէվաքի Ապուըր՝ հոն աեմնելու համար վաշխառուներու, տասիօններու, առանակներու աշխարհը։ Կը բաւէ որ մարդառօրեայ շահ ու չփում ունենայ արևելեան ցեղերէն մէկուն հետ, որոնցմէ ևս է ոռւսը, չզարմանալու համար թէ՝ երբ որսորդ մը կը հարցնէ խանութի մը մանչուն «Գոտնոկուած կաղինի մը պէս թարմ և ողորկ գէմքով» Երիասամարդ մը, թէ ո՞ր կողմն է ջրակոյար և հոն կը գտնուին կացարներ, մանչը պատասխանէ զուարթ գէմքով։ «Առաջին կարգի ջրակոյտ մընէ. լեցուն է ամեն տեսակ վայրի թռչուններով, այնպէս որ մարդ ինչ ընելիքը չգիտեր։» Որսորդը կը հետևի այս բացարութեան, բայց կը գտնէ ոչ թռչուն, ոչ իսկ ջրակոյտ՝ որ շատոնց արդէն ցամքած էր։ Եւ Բօթուկին կը հարցնէ իր բարեկամ Լիդվինօֆի թէ՝ «Ինչո՞ւ ոռւսը միշտ կը ստէ, ըլլայ վաճառականի գրագիր, ըլլայ քաղաքա-աղնատեսագէտ։»<sup>(1)</sup>

Երկրորդ նկատողութիւնը զոր կ'աւելցնենք, կը վերաբերի ուղղակի հայ տարրին ընդհանուր նկարագրին՝ որ պարտի ունենալ իր արժանաւոր տեղը հայ վիպագրութեան մէջ։ Սռափի և նենգի վրայ խօսուած ժամանակ, մաղթելի էր որ հայ վէպին մէջ ընդպարձակ տեղ գտնէին Վանեցիին ստախօսութիւնը, Ակնցիին նենգաւոր ամբարտաւանութիւնը, Կեսարացիին վէճի և դատի կիրքը։ Այսպիսի խառնուածքներով մարմնաւորուած կենդանի տիպարներու նկարագրութիւնը պիտի ծառայէր իր հայելի արեւելեան հայուն։ Լաւ է չմոռնալ սատանդական պատմութիւնը թէ կեսարացիին (կամ ակնցիին) անիծեր է հայրը՝ կանխիկ դրամ ձգած ըլլալուն համար

(1) Իդ Թուրկէնիքի, Մուխ, տպ. Նելսոն, Բարիկ, էջ 131.

իր ժառանգութիւն։ Պէտք է եղեր որ միայն սունելիքի մուրհակներ ձգած ըլլար, որպէսզի որդին հաճոյալի կանք մը անցընէր դաստարաններու առջև, մինչև կործանում փճայնելով իր պարտականները։ Ի՞նչ վայելք կայ պարզ հարստութեան տէր ըլլալուն մէջ, երբ մարդ չկրնար կողոպտել իր աղօպականները, չկրնար անօթութեան մասնել իր հարուստ եղբայրը և եղբօր որդիները։ Ահա ակնցի հայուն բարոյականը։

## Ե.

Մեր աչաց առջև կը մեռնի կ'երթայ Աղիմեան Մարկոս աղան, բայց համբաւը դեռ կը մնայ։ Այս ողործած հոգիին ալ ձեռքերը անարատ եղած չեն։ Ո՛րքան շատ աղտոտութիւն, Տէ՛ր Աստուած։ Այդ նախկին ջրբկերը, դռնապանը, ան ալ շրջանաւարտ մ'էր խարդախութեանց դպրոցէն, վկայուած՝ «փող շահելու դադանիք»ին մամնագիտութեամբը։ Ան ալ, միւս բոլոր ստահակներուն պէս, «անարդար» միջոցներով հարստացեր է եղեր։ Ռուսիայէն կեղծ դրամներ բերել տուեր է եղեր, տգէտներու վրայ «սաղացքել»<sup>(1)</sup> է եղեր, խարեր, գողցեր, կողոպտեր է եղեր։ Ան ալ մէկ հաւատք ունեցեր է «փողը»։ Առանց կարասիի տուն մը, ուր խոհարար չկայ, ինք տոպրակով նպարեղէն կը կրէր, հաւկիթ զատելու համար դրապանը ունէր երկաթ թելէ շինուած օղակ մը, կը դնէր այն հաւկիթները միայն որ չէին անցներ օղակէն։

Ասոնք ստուգուած իրողութիւններ չեն, այլ ժողովրդական ստասպելներ։ Մարկոս աղա ունի այն ստաելութիւնը միւս ապիրատներուն վրայ թէ՛ ինք պար-

գապէս «կասկածելի» մնացած է, մինչդեռ անոնք . . . Առասպելը կ'աւելցնէ թէ իր կտակին մէջ, Մարկոս աղա պատուիրեր է եղեր որ ծննդավայրէն բերած զոյդ մը տրեխները դրուին իր դադաղին մէջ։ Սակայն օր մը եղեր է որ ինք ինդացեր է այն «կասկածելի» մակդիրին վրայ, և եղեր է «տոկուն վաճառական», անուանի քաքաղաքացի, խելացի մարդ»։

Զենք գիտեր ի՞նչ նկատումով, գէթ այս անդամ հեղինակը կը մեղմացնէ Մարկոս աղայի նկարագրին քիչ մը կոչտ գիծերը, և տեսակ մը ներողամիտ համակրութեամբ մը կը դնէ զայն մամնաւոր պատուանդանի մը վրայ, «ըսելով թէ նախանձն ու ատելութիւնը մնծ մաս ունէին» այս առասպելին տարածմանը մէջ։ Ան որ քանի տարի առաջ «իմաչ-բարեւ»ի կը կենար մեծամեծներուն առջև, չէր այլեւս սպասեր ոչ ոքի բարեին։ Այս րավենակն նկարագիրը խիստ հարստարութեամբ կերպարանաւորուած է, կարծ և խկապէս պատկերիչ բառերով, առանց աւելորդաբանութեան։

Պիտի մաղթէինք որ գէթ Մարկոս աղան եղած ըլլար անբասիր անծ, վասն զի հասարակ մարդու տիպար չէ։ Բարձրագոյն տիպարն է հայուն, այն հալածուած, կշտամբուած, թալլուած տարրին որ, մի և նոյն տաեն, շաղախուած է դիմագրութեան և տոկունութեան արտակարգ ոյժով մը և որ, տիրանալու համար հարստութեան, դիբքի, մեծարանքի, ուրիշի խրատ չհարցներ գրկելու համար ինքինքը նոյն խակ անհրաժեշտ պէտքերէն։ Տարբիներ ու տարբիներ մուլթ անկեան մը մէջ, խանի խոնաւ մէկ ծակին խորը, աննշան և մուցուած կեանք մը ապրելու հասատա կամքով սպառազինուած հայերու բազմաթիւ սերունդներ, մին քան զմիւսը խելացի և գործօն, տուայտած են, քրափինք թափած են, առանց ճերմակեղին փոխելու տարի անցուցած են, Զատիկէ մը մինչև միւսը, կեղտոտ, հոտած և աղտով եղերուած

(1) Սադ, ողջ ընել, իրը ողջ քշել։

շապիկի մը մէջ, մինչեւ որ գնած են տնակ մը, ընտրած են իրենց կինը, զրկանքի նոր ընկերը, և երկար տարիւներու ընթացքով, ձեռք ձգած են դրամագլուխ մը, հասած են դիրքի մը, յարդանքի, հարատութեան և երբեմն ալ ճոխութեան ու սկրճութեան։ Ասոնց մէջ ըացառութիւն մը չէ Մարկոս աղան, այլ կինդանի ախպարն է—Սադր։ Ելիդաբարեանի հետ—հայ դործի մարդուն իրդեմն ու մասյանթեանը, ձիւտ այնպէս ինչպէս արեւմըտեան դործի մարդուն կինդանի պատկերն է, ամբարտաւանութեամբը, Մօսիէօ Իզիսօր Լըշա, Օզիւտ Միրագօֆ Les Affaires sont les Affaires! ներոսը։

ԱՌ վարժուեցանք, ի՞նչ ընկնք, արեւելքի «սպեկուլիան» ընչատէրներուն, եթէ ոչ յայտնի շահատակութեանցը, գէթ կասկածելի անցեալին։

Կը միայ մօտէն ծանօթանալ Մարկոս աղայի երկու գլխաւոր ժառանգորդներուն հետ, Սմբատ և Միքայէլ Ալլիմեան։ Ասոնք մնձ տիպարներ չեն. առաջինը մասնաւոր տիպար է և երկրորդը՝ ընդհանուր։ Երկուքն ալ միշտ նկարագիրներ են, տպաւորութիւննին զգայացունց չէ։ Բաղդատութեամբ մը լաւագոյն պիտի բացատրէինք մեր միտքը։

Ի՞նչ է Քաօսին գլխաւոր նպատակը եթէ ոչ ցուցադրել գաղափարի և զգացմանց անհամաձայնութիւնն երկու սերունդներու միջն։ Նոյնն ըրած է նաև Դուրկէնիքի իր Հարէ և Զաւակունի վէպովը, առանց շողոքորթելու ոչ մէկ սերունդը ոչ միւսը։ Սնոնց, որ կ'առարկեն թէ Դուրկէնիքի սանդոզ տաղանդ չէ, կը մայդիւրութեամբ պատասխանուիլ թէ այդ երկովը ան ստեղծեց ձշմարիտ հերոս մը և նոր բառ մը. ան գուշակած էր տպագային մարդը, Պաղարօֆ Յիհիլիսդը, կամ զայն յօրինած էր։<sup>(1)</sup>

(1) Em. Haumont, *Iv. Tourn.*, էջ 222.

Արդ, ահազին տարբերութիւն կար Սմբատի և Պաղարօֆի միջև։ Վիրջինը կրթուած է գերման փիլիսոփաներու վարդապետութիւններով, եղած է Հէկէլի կամ Շօրէնհաւուրի հետեւող մը։ Մէրիմէ, Փրանսերէն թարգմանութեան յառաջաբանին մէջ կ'ըսէ։ «Շօրէնհաւուրեանք կուսակից են գործելու (action), թէկ շատ կը խօսին և մեծ բան չեն ընկը, բայց կը պնդեն թէ ապագան իրեմնին է։ Հիմերը կը վախճան ասոնց «սոցիոլ» տեսութիւններէն։ Վասն զի եթէ ասոնց ձեռքը մնացին դործերը, պիտի քանդէին բոլոր կարգ ու օրէնք որ դոյութիւն ունի։ Ֆրանսացիք կը դնեն զանոնք ծովերու տեղ և շատ չեն վախճար անոնց մեծաբանութիւններէն։»

Պաղարօֆ ոչնչական մըն է, Յիհիլիսդ՝ հեղինակին ստեղծած բառովը, որ կը մերժէ ամէն բան, ոչնչ չյարգեր, կը քննադատէ ամեն ինչ, գլուխ չի ծոեր և ոչ մէկ հեղինակութեան առջեւ, հաւատոյ գաւանութիւն չըներ և ոչ մէկ սկզբունք, որքան ալ յարգամեծար սկզբունք որ ըլլայ<sup>(1)</sup>։ Աղջիկ մը, (Փաթթա), վէպին մէջ կ'ըսէ։ «Պաղարօֆ գիշատիչ թռչուն մըն է։ Վայրենի. է ան բայց դուք և ես ընտելացած կենդանիներ ենք։»<sup>(2)</sup> Ուստի Պաղարօֆ հիմնապէս վայրենի մըն է որ յանկարծ ձեռք անցուցեր է արեւմտեան գաղափարներ։ Դերկոմս Մ. տը Վօկիւէ կը նմանցնէ զայն Կարմրամորթի մը (Reau-Rouge) որ զինուցեր է՝ միտքը լեցնելով անհամառմտողներ Հէկէլէ և Պիւխներէ։ «Մեր Փրանսացի յուագոյն յեղափոխականները —կ'աւելցնէ— կատաղի շուներ են միայն. իսկ ուստի նիհիլիսդը՝ զայլ մ'է. և այսօր ծանօթէ ամենուն թէ կատաղի գայլին խածուացքը աւելի վնասակար է։»<sup>(3)</sup>

(1) Pères et Enfants, Հրատ., Շաբանթիէ, էջ 33.

(2) Կայն, էջ 266.

(3) Le Roman Russe, Հրատ., Plon-Nourrit, 1910, էջ 175.

Ի՞նչ ամսվեաս մարդուկ մըն է Ամբատ, ասոր քով. յայտնի չէ թէ ի՞նչ ուսում առած է Բնեղրսպուրկի համալսարանին մէջ. ոչ խելացի, ոչ կազմուած միտք է, Ամենէն նշանաւոր գործը եղած է իր ամուսնութիւնը ուուս աղջկան մը հետ, և իր դլխուն փառքի պսակը՝ հօրը անէծքն է, ուրկէ կը սոսկայ և զոր արհամարելու կորովը չունի:

Ուստի, հետեւելով իր կէս-ասիացիի բնագդին, կը դիմէ կողմնակի ճամբայներու, իրեն յատուկ դիւանագիւռութիւն մը կ'ստեղծէ, կը պահէ անխօս խորամանկութիւն մը և կը յարիմարցնէ խիղճը՝ պարագաներուն: Ճիշդ հայու մը վարւ ելտկերպն այս է, և գնահատելի է հեղինակին նկարագրած հայու հոգեբանութիւնը: Ան միտքը դրած է որ հայրը անիբաւած էր գործաւոր գասակարգը. ասոր համար նպատակն է հատուցանել այդ զըրկանաց փոխարէնը և, զայն իրականացնելու համար, ծրագրած է տեսակ տեսակ շնուռթիւններ, գործաւորի թաղ, մաքուր բնակարան, բաղնիք, այգի, դպրոց, ընթերցարան, և թատրոն իսկ: Ան կը հաւատայ թէ, այս զոհողութեանց չնորհիւ, արտօնեալ պիտի նկատուի միանդամայն ազատ արձակուելու հօրը կտակին տաժանելի պայմանին գործադրութենէն (ամուսնութեանը խղումը):

Այս նպատակով կը գործէ: Նախ կը յաղթէ մօրը ընդդիմութեանը և իր յարկին մէջ կը գետեղէ իր ուուս կինը: Ներքին պառակտումներ անպակաս կ'ըլլան, բայց Սմբատ կը ջանայ օր անցընել, հակիլ այն կողմին ուրկէ կուգայ վայրկեանին խիստ պահանջումը, և, ներքնապէս. ըսել՝ «ի՞նչ որ ալ ըլլայ, թո՞ղ ըլլայ», ուսերը թօթուելով: Իր նկարագրին յատկանչական կէտն է այս վարքը, կրաւորական դիմադրութեան դրւեթիւնը՝ որ ինքնին զօրութիւն մըն է:

Տագնապի վայրկեանին, իր գաւակներուն սիրով

կը գօտապնդուի, և այդ սիրոյն մէջ կը կայանայ իր վարմունքին զլիսաւոր արդարացումը: Իրողութիւնն այն է թէ Բնեղրսպուրկին ներմուծուած հարս մը պիտի սաստ-կացնէր հարս ու կեսրոջ պառակտումանց պատճառները: Նահապետական ընտանիքն ոչ այլեւ է որպէս զի տան հօր երկաթէ կամքը զլուխ ծուցնէր տալով, կեսրոջ ու հարսին, չթողլով որ շան ու կատուի պէս ասոնք զիրար ճանկին: Բայց Սմբատ ստիպուած է տարուբերիլ զգացմամբ՝ հանդէպ ծնողացը, պարտականութեամբ՝ հանդէպ իր կնոջը, և գորովով՝ զէպի զաւակները: Հետեւանքը պարզ է, ոչ ոք գոհ կը մնայ իրմէն և ինք կ'ըլլայ ամենուն անհամայ, և դժբախու ինքն իր աչքին:

Սիրոյ նշոյլ մը վայրկեան մը կը ճառագայթէ Սմբա-տի մթագնած սրտին մէջ, խորին համակրութիւն մը դէ-պի Շուշանիկը, իր հաշուակալին, Զարդարեանի, եղրօր աղջիկը: Նոր ամուսնութեան մը անկարելիութիւնը վեր-ջապէս կը սաստկացնէ ներքին տառապանաց դառնու-թիւնը, և կ'ազդէ բնաւորութեանը, նկարագրին վրայ, կ'արթնցնէ կասկած մը թէ ի՞նչ կ'արժէ մարդասիրու-թիւնը, և միթէ լաւագոյն չէր սիրել միտկ բանը, դրա-մը, զոր կ'արժէ սիրել, զոր սիրած էր հայրը, որուն իւ-զաներկ պատկերը կախուած կայ Սմբատի գրասենեակին պատին մէջտեղը, պզտիկ լուսանկարէ մը մեցուած, կենդանի կերպարամոքով. «Ոչնչից միլիօններ սաեղծած մարդու դէմքն արտայայտում էր խորին մտահոգու-թիւն, եռանդ և զգաստութիւն. Թւում էր, որ նրա պրատես աչքերը դեռ արթուն հակում են գործերին, հետամուտ լինելով որդու իւրաքանչիւր քայլին: Հօր խոժուած դէմքի վրայ որդին կարդում էր կեանքի մի որոշ, անխախտելի նպատակ — վաստակել և վաստակել զաւակների ապահովութեան համար . . . բայց հետը տաճե-լով վիշտ որդիների վերաբերմամբ: Սմբատին թւում էր,

վիշտը դրումիել է հանգուցեալի պատկերի վրայ և նրան  
եռանդով լի աչքերի մէջ»:<sup>(1)</sup>

Յայտնի է որ, իբր կարողութիւն և կորով, Սմբատ  
հօրը քով գաճաճ մը կը թուի ըլլալ:

Վրայ կը համնի նաւթահանքին մէջ հրդեհ մը և շա-  
տերու կեանքը վտանգի կ'ենթարկուի: Այդ ասթիւ,  
Սմբատի վարմունքը քննադատելի կ'երեւայ Շուշանիկին,  
որ լաւ կ'անդրադառնայ թէ Սմբատ «հերոս մը չէ, այլ  
մարդ մը՝ «կեանքի թանգութիւնը ամեն բանից բարձր  
համարող»: Ինքնասէր մը. մէկ բառով: Դեռ աւելին,  
անզգայ մը, քարասիրտ մը, ժլատ մը՝ որ կը մունայ իր  
զաւակներուն փրկանքին համար ըրած հինգ հազար  
բուռլիի խոսառումը, և, երբ կը յիշեցնին, կը յամառի  
չվճարել: Դրամի սէրը կը յաղթահարէ իր մէջ. ան կը  
հրաժարի վեհանձն երազներէ մարդկութեան բարօրու-  
թեանը համար, մտազբալ կը մնայ հրդեհին վեսաներուն  
գումարը հաշուելով: Այս ելքը բնական է, քանի որ  
Սմբատ, վերջապէս, Սլմեանի մը զաւակն է, շահու,  
գործի մարդ է, առանց հօրը բարձր տաղանդին, առանց  
անոր տասկութեանը վարելու, իշխելու, ինչպէս նաև  
առանց անոր ծայրայեղութիւննը՝ հարստանալու տես-  
չին մէջ: Սմբատ զինուած է ձախորդութեանց գիմա-  
նալու կրաւորական համբերութեամբ մը և իր սեռին յա-  
տուկ տոկունութեամբ մը՝ որոնց երկուքն ալ թերու-  
թիւններ չեն և, ի հարկին, դնահատելի բարեմանու-  
թիւններ են: Բայց այլիս կ'սկսիմ չհաւատառալ իր տապա-  
դայ ուզգամտութեանը այսպիսի միջավայրի մը մէջ՝ ուր  
«պատուաւոր»ին և «կասկածելի»ին սահմաններն այնքան  
առածգագական կը դառնան: Այս կարծիքս նաև եղբօրը  
Միքայելինն ալ է՝ որ կ'լսէ: «Այն մարդը, որ հօր հարըս-  
տութիւնը մի ժամանակ քիչ էր մնում կողոպուտ համա-

(1) Քառ, էջ 450:

րէր, այժմ դարձել է այդ հարստութեան ջերմ պաշտպո-  
նը» (էջ 394):— «Սպասեցէք, ո՞վ զիտէ ինչ կը պատա-  
հի, Սմբատ գեռ նոր կ'առնէ զրամին համը»: (էջ 336)

Այս անգամ, Մարութիսանեանն է որ նոյնը կ'ըսէ.  
«Զէ որ առաջ ասում էիք թէ Մարկոս աղան ուրիշների  
աշխատանքի վարձն է վայելում: Հիմա այդ միլիօնները  
հալած են»: (էջ 372)

Անցնինք մար երկրորդ բաղդասութեան, Քառու  
Միքայէլ Սլմեանին և Խնամատարի Տօլմազօֆին միջև: Համանաման արկած մը կը միացնէ այդ կրկին խրախնա-  
սէրներուն նկարագիրը, իրարմէ զզալի տարբերութիւննե-  
րով: Առաջինը կ'առևանգէ իր պատիկ մէկ պաշտօնեային  
աղջիկը, Կատերինան, և կը բռնաբարէ: Երկրորդը նմա-  
նօրինակ փորձ մը կ'ընէ իր պաշտօնեային եղբօր աղջր-  
կանը վրայ, և ասորինացում կ'ընդունի: Տօլմազօֆ չար  
մը, աղտոտ մըն է, մինչքոր մը, ախտաւոր մը: Մեծ  
պողոսաներու վրայ թեքերող զինեալ աւազակին յան-  
դըգնութիւնն ու անխղճութիւնն ունի: Տունը իր որչն է,  
և իր սպասաւորները այնպէս կիրթ են՝ որ գիտեն թէ  
ի՞նչ տեսակ մեղսակից հնազանդութիւն պարտական են  
իրենց տիրոջ գաղանային քմահունցիներուն: Իր կառա-  
վարը սեղմ կը բռնէ ձիերուն սանձը, լուռ ու մունջ,  
միտուծ կը մնայ իր տեղը երբ, իր ետին, աէրը բռնու-  
թեամբ կսուքէն դուրս կը քաշէ իր որսը, գիշերը, տանը  
Դրան առջև, և զայն կը մոցնէ իր սենեակը, չքննադ կու-  
սութիւն մը զոհելու համար իր անսամնութեանը:

Յար և նման պարագաներու մէջ, Միքայէլ ևս կը  
փորձէ համենաման առևանգում մը: Բայց Շուշանիկ տար-  
բեր է կատերինային, չգոհանար պարզ դիմադրութեամբ  
մը, որքան ըլլայ գօրաւոր, այլ կ'առնէ որոշ քայլ մը  
ինքվինքը գուրս նետելու համար հովի պէս սրարչաւ կառ-  
քէն, առանց նկատելու անձին կորուտը: Միքայէլ կը  
ծնրադը սմոր առջև և, միակ համբոյրի մը փոխարէն,

Կ'ստանայ հնչիւն ապտակ մը : Ան հակայ մըն էր, իսկ  
առ՝ գաճաճ մըն է :

Խմբը բարի, միտքն անմշակ, կենսական ուժով  
զեղուն, Սլիմեանց երկորդը ճիշդ այն տիպարն է զոր  
թուրքերը սովոր են անուանել տելի օղլան, և ֆրան-  
սացիք՝ սուրվելու է: Տիմար մը չէ, բայց իր արարքովը  
տելի արգահատանք կ'ազդէ քան վրէժմնդրութիւն:  
«Ես Միքայէլ Սլիմեանն եմ, ինքնազլուխ իշխան : Կ'ար-  
համարեմ մարդկանց կարծիքը : Քէֆիս կուգայ, կ'օգ-  
նեմ մարդկանց, չի գար—կը ջարդեմ, ոսմակոխ կ'ընեմ :  
Ես ատելով կ'ատեմ բոլոր կիները . . .» (Էջ 334)

Չմունանք թէ մեր գործը շփացած կէս խելագարի-  
մը հետ է, մեծատունի անկիրթ սերնդի մը հարազատ  
պատկերը : «Համացէ՛ք այս բանը, ճանչցէք զիս, վերջա-  
պէս : Հայրս զիս խենդի տեղ կը դնէր, (զիծ եր համա-  
րում), բայց տեսաք, ես քանի քանի վիրաւորանք ստա-  
ցայ և ինքինքս զսպեցի : Ես օրինաւոր մարդ չեմ, է...  
շատ հոգս էր : Դուք չէք կրնար ինձ յաղթել . . . դուք  
բարոյական, ես անբարոյական :» (Էջ 335) — Հուսկ յետոյ .  
«Գացէ՛ք, բայց մոռցէք ըսածներս . ես յիմար էի, անքը-  
նութենէ էր, հիւանդ եմ :» (Էջ 337)

Ցայտնի է որ խմբը բարի արարած մըն է, շուայ-  
տութեան մէջ թաղուած, բայց փրկութեան յոյս կուտայ,  
կորսուած հոգի մը չէ . ներքին բողոք մը կը պոսթ-  
կայ իր անկապ բացագանչութիւններէն . ինքնազիտակ-  
ցութեան տարտամ զգացում մը կ'ընկերանայ թագուն  
բարոյականութեան մը մնացորդներուն վերջին ժամու-  
թուացմանցը հետ : Վէպին ամենէն աւելի ապրող  
և ամենէն աւելի կարկառուն դէմքերէն մէկն այս է :  
Հայ տարրը, ստուգիւ, իր ամեն թերութիւններովը, յո-  
սի չէ և ոչ խակ վատթար, այլ չգտներ նպաստաւոր և  
օրինակելի միջավայրի մը բարի ազդեցութիւնը՝ թօթափ-  
ւելու համար իր զեղխութիւններէն կամ մոլութիւննե-

րէն : Միքայէլ փայլուն հայելին է հայ հարսւատ ընտա-  
նիքներու շուայտ զտուակներուն, և ասոնք պիտի ճանչ-  
նան իրենք զիրենք անոր մէջ : Երանի թէ շատեր կարե-  
նացին մոռցնել իրենց ոզբալի անցեալը՝ ցուցնելով անձ-  
նուրացութեան այն բարձրագոյն օրինակը որ հանդի-  
սացաւ Միքայէլ, հրդեհի բոցերուն մէջ նետուելով փըր-  
կելու համար իր նմանները :

Միքայէլ, արդարեւ, զեղիս է, դրամը հովին կը  
նետէ, քանդիչ պայմաններով մուրհակ կ'սորագրէ,  
Մարտթիսամեանի մը շահատակութեանցը գործիք կը  
դառնայ, կեղծարարութիւն կ'ընէ, սիրացին խենդու-  
թիւններ ունի, Ղուլամեանի կնոջ Անուշի սիրահարը  
կ'ըլլայ, պատճառ կը լլայ որ ամուսինը ծեծէ իր կինը  
և սունէն վաստէ, իր հօրենական ժառանգութեան  
բաժին կէս միլիոն բուպլին զողցնել կուտայ Մուրաթ-  
խամեանին, և այդ շոշորթը վերջին պահուն կը դաւանի  
այնպիսի ընկերային սկզբունքներ՝ որուն պիտի նախան-  
ձէին ամենէն թունդ «սօցիալիտա»ներն անգամ : «Մարդիկ,  
կ'րմէ, խաէպիստ են, երբ սոված նման : Իսկ երբ առ-  
նեն փողին համը, զմեղ կ'անցնին և զմեղ կը ծաղրեն :»  
(Էջ 250) — «Ես կեզծ բաներ չեմ սիրեր . գործաւորնե-  
րուն զբամով այդ խեղճերուն տօնախմբութիւն կը սար-  
քէք ու կը կարծէք թէ բարութիւն կ'ընէք : Ես բուր-  
ժուած եմ, ես այդպիսի բաներ չեմ սիրեր :» (Էջ 327)  
— «Ինչո՞ւ հարիւրաւոր մարդիկ աշխատին մէկը կամ եր-  
կուքը կշատացնելու համար, ինչո՞ւ բնութեան բերքերը  
հաւասար չեն պատկանիր ամենուն : Ինչո՞ւ, ինք, այս-  
տեղ պիտի ճաշէ հանգիստ, իսկ այն տեղ հարիւրաւոր  
մարդիկ իրենց կեանքը պիտի վտանգեն հանքերուն մէջ» :  
(Էջ 394) — «Ճմարտութիւն է որ հարստութիւնը կը փճա-  
ցնէ շտաերը :» (Էջ 336)

Խնդիր է գիտակ թէ Պ. Շիրվանդատէ ի՞նչ նկա-  
տուներ ունեցած է այս հակակապիտական բար-

բաջանքները դնել տալու Ալիմեանց զաւակներէն անոր քերանը, զոր Մարկոս աղու «գիտ էր համարում» . այս, այնպիսի բերնով հոչակել տալու որ, հակառակ իր այս գերագոյն վարդապետութեանցը, չէր վարանած հազար բուզլիէ աւելի գումար մը գոզնալու Ալիմեանց հաշուակալին մնառուկէն (Էջ 65): Եթէ Սմբասն ըլլար այդպէս խօսող, անոր լրջութիւնը ենթադրել պիտի տար, անշուշուշ, թէ Պ. Շիրվանզատէ համակիր է ընկերվարութեան, ինչ որ չէ: Հիդինակը չնարուածեր ուղղակի «սօցիալ» գաղափարները, այլ զանոնք կը ծաղրէ՝ խօսեցրնելով «գիտ» մը, և իր այս ընթացքը լաւագոյն բացարելու համար ուրիշ բառ չենք դաներ եթէ ոչ ֆրանսական սա ասացուածքը՝ donner le change au public:

Յետոյ, տիպար մը զոր Պ. Շիրվանզատէ գիտէ մերկացնել մինչեւ հոգւոյն խորը, խաբերայ իստհակ Մաւրութիսանեանն է, որուն մասին արդէն խօսեցանք, բայց պիտի մանրամասնենք այժմ: Անոր համար, համրային կարծիք ըսուած բան չկայ: Կը յաւակնի շատ լաւ ճանչնալու մարդիկը. «Անոնց զրապանը, կ'ըսէ, ձեռքով ոսկի դիր և միւսով զարկ անոնց զլխուն, իսկոյն կը ժամանի»: — «Թո՞ղ, ինք, Մարութիսանեան դառնայ կլորիկ միլիօնատէր, թող ինչ կ'ուզեն խօսին իր մասին»: Ան կը բաժնէ գողերը երկու գասակարգի. ազնիւ և անազնիւ գողերը. «Աղնիւը կը գողնայ, անազնիւը կ'ուտէ ուրիշն գողցածը: Աղնիւ վաճառականը այնքան հազուագիւտ է՝ որքան չողցող խոնարարը»: Իր անիւրաւութիւնները, ստութիւնները, կեղծարարութիւնները յանդգնօրէն կ'արդարանան իր սա խորհրդածութիւններովը. «Ես գողութիւն չեմ ըներ, իմ «հալալ փողերս» կը պահանջեմ»: — «Ի՞նչ, ինք միթէ յիմա՞ր մ'է որ, աչքերը բաց, ցորեկուան լոյսով, կողոպտուելու յօժարի»: Եւ ի՞նչպիսի վեհանձնութեամբ խօսնուած սպանաւիքները ունի. «Ասկէ առաջ, թերեւ դրամազլիսն զոհե-

լով համաձայնէի: Բայց քանի որ մերժեցիք, հիմա առկոսն ալ կ'ուզեմ» (Էջ 371-372): Կը մերժէ առաջարկը հաւատուցման առանց տոկոսի. «Անանկ բան չըլլար, շատ շատ կրնամ ութի տեղ չորս տոկոս առնել, այդ ալ քրոջը (Սմբատին քոյրը և իր կինը) խարբու համար, ասանկ ըսէք, քրոջը խարբու համար» (Էջ 434): Զմոռնանք սա «Ռւստա Բարսեղը» (Էջ 37), որ, եթէ Սստուած կամննայ, մեծ մարդ պիտի ըլլայ օր մը, Դուլամնան մը կամ էլիդպարեան մը: Առ այժմ, Սաղաթիւէլ մըն է:

Պէտք չէ արհամարելով անցնիլ Մարութիսանեանի մը քոյլէն: Պալզաքեան տիպար մըն է ան, վէպին ամենէն մեծ ախարըր և ձշարիտ, իսկական միակ հերոսը: Գուեհիկ կերպով չի մտածեր խարդախութեան վրայ, այլ ունի բարձրաթռիչ ըմբռնում մը՝ որ, իր աչքին, կ'ազնուացնէ նենդութիւնը, կը վերածէ զայն ընկերացին պէտքի մը, արդարութեան համնելու «օրինաւոր» միջոցի մը: «Խարդախ անոնք են որ խայտառակեցին իրենց հօր, Մարկոս Ալայի անունը, վտարեցին օրինաւոր ժուռանց գորդները, կերան իրենց դրամը անառակ կանանց հետ: Ես—կ'ըսէ, կեղծաւորութեամբ—կ'ուզեմ վերականգնել արդարութիւնը, ճիշդ ինչպէս դիւմնագէտ մը որ, ստելով և խաբելով, վտանգէ կ'աղասէ իր հայրենիքը» (Էջ 49): Ալ, ասկէ վերջ, մեզի ուրիշ բան չմնար ընելիք, այլ միայն զլխարաց և կորաքամակ խօսնարհի այդ դիւցակնին առջև:

Այդ գերակատարներուն մէջ՝ նախորդին հակապատկերն է պարկելսութեան և ուզզամութեան մարմնացումը Դաւիթիթ Զարդարեան, Շուշանիկին հօրեղբայրը, և Ալիմեանց հանքերուն վերակացու-հաշուակալը, քառասունի մօտ մարդ, նիհար, տարածամ թարամած դէմք, սև նօսր մօրուք, հասակով բարձր, կորամէջ: Եթէ չմուրար, պատճառը հարուստ ըլլալը չէ: Հարիւր փրանքի մօտ ամսականովը կ'ապրեցնէ վեց հոգիէ բաղկացած ըն-

տանիք մը, անդամալոյծ եղբայր, այրի քոյր, պարտպաներ: Թշուառութիւնը բացագանչող չէ, այլ հակառակը, համակերպող, անխօս: Իր կեանքին պէս, դերն ալ վէսպին մէջ փայլուն չէ, այլ խակական. Սմբատի աջ բազուկը և անոր խորհրդակից մտերիմն է այդ նախկին վարժապետ: Մարկոս աղայի մահէն վերջ, Սմբատ կը բարելաւէ անոր նիւթակոնը և կը կրկնէ ամսական թօշակը:

Խրախճութեանց միջավայրին մէջ կարկառուն դէմք մ'է Քիաղիմ Պէյ Ատիլ Պէկօֆինը, թուրք ամուրի մը, քրիստոնէից կեանքին ու նիստ ու կացին համակերպած, մահմետականներէն նկառաւած իբր կիավուր: Հօրմէն ժառանդած եկամուտներն անբառական են իր զեղիսութեանցը. յաճախ պարտքի տուկ կ'իյնայ: Խրախճութեանց օրեր. շանքաները զինին նեղեղի նման կը վաղէ իր տանը սեղանին շուրջը: Կը խմնն գաւաթի մէջ, կը խմնն երգչուհի կամանց մուճակին մէջ «ի պատիւ զեղարուեատին», կը նուիրեն երկոսաննեակ շիշեր երգչուհիներուն: Աւելին կայ. կը մերկացնեն երգչուհի մը և կը բանադասեն որ լոգանայ շանքաներով լի զինկէ կոնքի մէջ:

Սյո բոլորին շուրջը կ'ապրի, կը չարժի աշխարհ մը գործի մարդերու, աշխատաւորներու, հանքի գործաւորներու, զորս հեղինակը կ'ոգեսրէ և շարժման մէջ կը դնէ:

Կին դերակատարներներու ախարհներն առ հաստրակ միջին նկարագրէ վար ևս են, թէն ձշքրատիպ: Ավմենաց այրին տգէտ, ամփորձ, բամբասոզ կին մ'է, բոլորովին անդխտակից իր ընտանիքին բարի կոտզամակերպութեանը, նկարագրով տկար, կամքով յամառ, անհեռատես, իրեններուն համար անօգուտ: Մէկ խօսքով, այնդակ կեսուր մը, ինչպէս որ են հայ կեսուրները: Տղիտութիւնն ու անդործութիւնը կ'ընեն զինքն աւելորդապաշտ, որով անկիրթ, անհրապոյր: Ամուսնոյն կտակին գործադրութիւնը միակ մտանդութիւնն է և իր

առօրեայ ձանձրացուցիչ թափանձանքը սաստիկ կը տառապեցնեն որդին, Սմբատը: Սա, պէտք է որ լքանէ իր կինը. բայց միթէ փողոց նետէր զաւակները. «Ինչու ես փողոց զցում—կը պատասխանէ այրին—Փառք Աստուծոյ, հայրդ այսքան կարողութիւն է թողել, տուր նրանց մօքը մի բան թող ապրեն: Տէրը նրանց հետ . . .» Ինչ քառասիրտ մայր, ի՞նչ դաժան մամ: Խնամակալն է նաև կրտսերին, Արշակին, որուն թուխ և հաստ զիծերով դէմքին վրայ կ'արտայայտուէր տարածում զարդացում մը, երիտասարդի առնականութեան յաւակնութիւն մը, որ աղէտաբեր կ'ըլլոց տուղջութեանը: Զուարձութեանց վայրիր, խաղի և շուայտութեան տուներ, հնն է ամննօր. կը հարգենայ, կ'ախտաւորուի, դրամի պէտքերը տակաւ կ'աճին, կ'սպառնայ անձնասպան ըլլալ եթէ չայթայթիւն դրամ, և մայրը, այսինքն խնամակալը, միօրինակ կը բացագանչէ, «Փող տուէ՛ք նրա . . . փող տուէք:» Հայ հարուստ ընտանեաց անկարող և տկար մօք մշտատե և ձգրիտ տիպարն է Մարկոս Աղայի այրին:

Ոսկեհատ, որքան անտանելի կեսուր է, նոյնքան անհանդուրմելի տալ մ'է Սմբատին քոյրը, արկին Մարթա Մարութիւննեան, անխիզն մեղակիցը իր ամուսնոյն շահստակութեանցը:

Շնացող հայ կնկան ներկայացուցիչն է տիկին Անուշ Ղուլամեան, Միքայէլին հրապուրեալը, որ նախանձէն կը մզուի խարելու իր ամուսինը, որովհետեւ իր դրացին, օտար կին մը, կարմիր հովանոցով, ձեւնոցներով, չնիկ մը ետեէն, աղտատօքն կը շրջագայէ, մինչդեռ հայ կիները խելօք նատելու են որպէս զի իրենց ամուսինները գուրաը անսուակութիւն ընեն: Ահա կնազարական, այսինքն՝ Ֆեմինիսակի հարց մը զոր տիկին Ղուլամեան լուծել կը կարծէ գործի ձեռնարկելով, բայց կը ծնծուի ամուսինէն և կը վոնտուի: Թէրեւս հեղինակին կործիքը այն ըլլաը թէ ամսնիթութիւնն ու վայրկացաւութիւնն առ պատւ

ճառ, և թէ լաւոգոյն կրթութիւն մը պիտի արժանաւցնէր կիները աղասութեան: Այս դասովութիւնն ինձ կը թուի ոչ բոլորովին կատարեալ, նկատելով որ կրթութիւնն յաճախ անբաւական է սանձելու իւրաքանչիւր անհատի բնախօսութիւնը, բնագդները և միջավայրին աղղեցութիւնները:

Տիկին Սմբատ Սլիմեան, ոռւս ծնունդէ, կանուանուի Անտօնինա իվանովիսա: Վարտօն է ուսանողի կեանքի Բեղրազուրկ, երկու տարի յաճախելով Բեսութեան(?) դասախօսութեանց: Ունի խելք, կամքի ոյժ, և զարդացեալ է: Ուսանողութեան կեանքի դրոշմը կը յայտնուի իր վրայ այն հետաքրքրութեամբ՝ զոր ունի վերացական իմոդիներու, բարձրագոյն հարցերու մասին, որ կը բնորոշեն ոռւս ուսանողութիւնը և անսասակ կ'ընեն զայն կեանքի առօրեայ և խիստ տափակ պահանջմանցը: Յեղյեղուկ միտքով, ինչպէս տռհասարակ ամէն կին, կ'ըլլայ երբեմն աններող և այլամբ, մինչ ուրիշ անգամներ իր վրայ կ'աղջեն «բոլոր այն վիպական հերոսուհիները, որոնք սիրել է մայրենի վեպերում և որոնցմով մի ժամանակ յաշվագիւել էր»: Կը բաւէ որ ներկայ գտնուի գործառուներու բազմութեան առջեն, մտքին մէջ կարթնայ «այն աշխարհը՝ որուն օգնելու զաղափարները դրուատել են իւրազգի (ռուս) ամենինսակից հեղինակները, ամենամաքուր մատծոլները» (Եջ 328): Կը դաւէ ազգերը, լեզուները, մարդկութիւնը՝ «խառնուրդ մը առզորուած միենոյն ցաւերով և վիշտերով»:

Սոկէ երկուք ու կէս զար առաջ Մօլիէռ կը դանդաղատէր թէ իր ժամանակակից կիները ատրեւը էին հիներէն՝ որոնք իրենց տան ինսամքին խօսքերովը կ'զբաղէին. Leurs ménages étaient tout leur docte entretien. (1) Իր ժամանակակից կիներուն կը խրատէր որ իրենց խել-

քէն շատ վեր բաներով չզբաղին և չերթան վիճուելու թէ լուսնին մէջ ի՞նչ կը դասնայ.

Ne point aller chercher ce qu'on fait dans la lune.

Սմբատ Սլիմեանի տանը գործելն ալ շատ զէ կ'երթան, որովհետեւ ոռւս նախկին ուսանողութիւնն չսկեր տան կարին. կարգ ու սարքին և համերաշխութեանը, այլ բանդատուշանք կ'ընէ չեմ գիտեր ինչ լեզուներու խառնուրդի մը վրայ: Պէտք էր ճիշդ այդ Անտօնինա իվանովային գի մը վրայ: Պէտք էր ճիշդ այդ Անտօնինա իվանովային գրկնել բրանսացի մնձ կատակերգակին սա խօսքերը. Կրկնել բրանսացի մնձ կատակերգակին սա խօսքերը.

Et mêlez-vous un peu de ce qu'on fait chez vous,

Où nous voyons aller tout sens dessus dessous.  
Où nous voyons aller tout sens dessus dessous.  
այսինքն՝ խրատել որ քիչ մըն ալ խառնուի իր տանը գործերուն ուր ամէն բան տակն ուր վրայ է:

Ինչու, Տէ՛ր Աստուած, մէկ մէկ իմաստակներ կ'ըլլան Ֆեմինիստ կիները, ինչ ազգի որ պատկանին. մատնաւանդ աննաք որ գերմանական կոմ ուռւսական համալսարաններէ կը ծնին: Հիանալի յափշտակութիւններ կ'ունենայ Անտօնինա, եթերային բանաստեղծութիւնն մը՝ որ խկոյն կը ցնդի օճառի պղպջակի մը պէս, երբ իրականութիւնը, առօրեայ կեանքի բարդ պահանջմունք կը կանդինին իր դիմաց. և իր մարդասիրութեամբ առլիքորովը, բոլոր գերազոյն աենչերը, հրեշտակային ներգաղութ կը գտնենքը կը գտնենան անիմաստ, անբաւական, աւեշնչունքը կը գտնենան անիմաստ, իսականական որոշ լորդ բեռ, խափանուրար երբ կը զաթնուն կեանքի որոշ և յատակ պարագաներ, օրինակի համար, խաղաղութիւնն մոցնել վրդովեալ տան մը մէջ, մեղմոցնել ատելութիւնները, վանել նախապաշտումները, շահիլ ամենուն հակառակութիւնը, դէպի իր վրայ քաշել հակառակորդներուն վասահութիւնը և նոյն խկացումը, բլլալ բարի և անվասահութիւնը և նոյն խոկացումը, բլլալ բարի և անվասահութիւնը, հոգիներու և խիղճերու անձնուէր կեղծ խորհրդատու, հոգիներու և խիղճերու անձնուէր վարիչ: Բայց առնք գործ են, մինչեռ խօսքն է դիւրինը: Հեշտագոյն է ծանր խօսքով մը վիրաւորել կետութիւնը: Քանի համակերպութեամբ իրեն շահիլ ըմբռատ տալ մը՝

(1) *Les Femmes Savantes*, Ս.ր. Ա., Տես. Է:

Պ. Շիրվանդատէ հոս կը մոցնէ ռուսական բարք մը, այսինքն, ռուս ցեղին մտքի հակումը՝ դոհանալու ամենափոքր ջանքաբար է և խօսքը գործի տեղ տանելու, և բուպականութեան արտաքինն ալ՝ բուն երազականութեան տեղ :

Շուշանիկով կը վերջադիմնենք նկարագիրներու ներկայ վերլուծումք : Հեղինակին չփացած աղջիկն է աս, իր համակրելի տիպարը, գաղափարային էակը, որուն համար ան կը վասնէ իր արտին ու մտքին լաւագոյն մասքը : Այսու հանգերձ, մենք և ոչ մէկ տեղ կը հանգիւ պինք Պ. Շիրվանդատէի անձնականուրեանը՝ սիրոյ խրնդիրներու մէջ, և երբ թողունք Շուշանիկը որ, բատ մեզ, հեղինակին մէկ երազն է, մենք չենք տեսներ զրոյին հոգին իր սիրոյ անկեղծ արտայայտութիւններուն մէջ : Զենք թափանցեր թէ Պ. Շիրվանդատէ ի՞նչպէս սիրած է իր կեանքին մէջ, անտարբերութեան մը, եռանդո՞վ, մոլեգւնութեամբ . բայ մը յայտնի չըներ թէ խարուած մըն է կիներէն կամ նպաստաւորուած մը . թէ իր սիրային յիշատակները կ'օրօրեն զինքը աղու և յանկուցիչ զգացումներով, թէ կը ներշնչեն պատրանք, դառնութիւն կամ տաելութիւն : Պալզաք, իր թրպակցուրեանը՝ մէջ, բացած է այս մասին իր սիրով գրելով . «Արդեօք ամեննեին պիտի չունենամ իմ մօտ այդ հեղամիտ կիներէն մին՝ որոնց համար այնչափ սիրս մաշեցուցի» : Անձնական փորձառութիւնը ունենալէն քանի մը տարի վերջ կրկին կը զրեք . «Կնոջ վրայ ինձ սովոր եղած գաղափարներէս թերես պիտի հրաժարիմ . և պիտի անցնիմ երթամ առանց ընդունած ըլլալու այն բաները՝ զոր իրմէ կ'ուզէի . . .» Հոս Պ. Շիրվանդատէ քարէ արձան մըն է : Անոր կը պատշաճի նաև սա դիտողութիւնը՝ զոր Բօլ Պուսէ ըրած է Փուրկէնիքի մասին . «Բայց գարձեալ, այդ սիրուն էակներուն խորը, վիպասանը մեզի կը ցուցնէ բան մը որ անպացարիլի և անմասչելի է : Կամ վասթար,

բած, կամ վսեմ, այսպէս է կինն իրեն հանդէպ . այսինքն՝ մեզմէ անջատ աշխարհ մը, էակ մը՝ իր խակութեանը մէջ կղզիացեալ, և անմերձենալի՝ մեր վերլուծմանցը, թերեւս մեր սիրոյն, էակ մը՝ որուն հետ մարդ կեանքին մէջ քանի մը հազուազիւտ վայրկեաններ անցուցած է, այդ ալ ճակատագրին մէկ պատահարին բերմամբը, զոր պէտք չէ մաղթել ունենալ, որովհետեւ այդ վայրկեանները վաղանցիկ են : Եւ մարդ ի՞նչպէս կրնոյ մխիթարութիւլ մտաքերելով թէ տեսած է սէրը, ընդգրկած է երջանկութիւնը, և զայն կորսնցուցած է յետոյ, ընդմիշտ : »<sup>(1)</sup>

Փոխանակ արտագրելու, երբեմն, իր հոգւոյն բերկրալից զեղումները կամ տառապելի յուսախաբութիւնները, Պ. Շիրվանդատէ կը պարփակուի գաղափարաշանի մը մէջ . որ երազ մըն է, գէթ մեր հայ տարրին համար, որովհետեւ գժուարութիւն կ'զգանք մեզմէ ճանչնալու Շուշանիկը : Փափուկ գործ է մօտենալ կամանց հոգեբանութեանը եթէ այդ կիները կէս-ասիացի ընտանեաց կեսուրներ կամ տալեր չեն, այլ քիչ մը աւելի մանւածագատ արարածներ, նրբագոյն ճաշակով, սրագոյն զգացնութեամբ, բարդ հոգեբանութեամբ : Նոյն խակ Պալզաքի գէմ կը գանգտատի իբօլիդ թէն, բաելով թէ՝ «Պատւառոր կանանց խախուտ կապուած դիմակին տակէն պէտք չէ որ արուեստագէտը ինքոյնքը յայտնէ Պալզաքի պէս, այսինքն՝ կոշտ խառնուած քով մարդ . իմաստակ վիլիսափայ, ալտու անդամանասութեանց վարժ բնախոս»<sup>(2)</sup> Պէտք է լաւ զանազանել երազային կինը՝ քաղաքակրթեալ կինէն, որ խառնուրդ մըն է ջղային նըրբամտութեան, փափուկ և սրաթուիչ երեւակայութեան, բնածին և ստացական թագնասիրութեան : Բայց անցնինք Շուշանիկին :

(1) Nouv. Essais de Psychologie Contemporaine. էջ 248

(2) Nouv. Essais de Critique et d'Histoire. էջ 103,

Բարձրահասակ, գունատ դէմք բայց ոչ հիւանդոս, մոխրագոյն ասուեայ շալը ուսերէն անբաժան, պարզ(?) գոյն աչքեր՝ որ մտախոն են և «կը բուրեն հրեշտակային հեղութիւն և անսահման համբերութիւն»:

Դարձեալ հոս, կ'իյնանք Դուրկէնիէֆեան կնոջ նկառ բաղրի վրայ, որուն մասին այնքան խորաթափանց դատողութեամբ կը զրէ Բօլ Պուռմէ, «Քննեցէք զանոնք մին միւսին ետևէն, այն կիները որոնցմով լեցուցած է իր դիրքերը, և դիտեցէք թէ ի՞նչպէս ստուեր մը թաղւած կը մնայ անոնց աչքերուն յետնագոյն խորը, ծածկելով ոճրի մտածում մը կամ անհուն քաղցրութիւն մը, բայց միշտ անթափանցելի»:<sup>(1)</sup>

Շուշանիկ հետեած է կիննազիօնի ընթացքին, մինչեւ եօթերորդ կարգը: Հետեաբար, Սմբատի ձեռքին տակ պատրաստ տարր մըն է վարելու համար կիրակնօրեայ դասընթացքներ, գործուորներու յատուկ (Եջ 115): Գիտէ ինսամել վիրաւոր գործաւորները, կը փոխէ անոնց վէրքին սպեզանին և կը փաթթէ (Եջ 154): Մեծ արժէք կուտոյ աշխատութեան, և մարդ երջանիկ կ'ըլլայ, կ'ըսէ, երբ իր ձեռքով կը ճարէ իր հայր և օգտակար կ'ըլլայ մերձաւորներուն (Եջ 171): Բոլորովին տարբեր է իր միջավայրին սեռակիցներէն, մանաւանդ. «Խոհուն կանացի դէմքովը՝ որ կրում է մտաւոր զարգացման դրում» (Եջ 325): Կամքի զօրութիւնն իր մէջ կը դնէ հպարտութիւն մը՝ որ զսպել կուտոյ իր փափագները, կիրքերը, որպէս զի սէրն իսկ չարտացայտէ, կը փախչի մտերմական խօսակցութիւններէն (Եջ 343): Ի զուր Անտօնինա իվանովիսա, որ ունի «մտաւոր զարգացման հրապոյր» (Եջ 325), կ'աշխատի թափանցել Շուշանի «հոգեկան աշխարհի խորը», սա կը մնայ միշտ գաղանապահ, միւսը զայրացնելու աստիճան, և թագուն կը պահէ իր «մուայլու-

թեան հիմքը» (Եջ 376): Անտօնինա կը գործէ խելքով, Շուշանիկ՝ զգացմամբ (նոյն): Այս վերջինը միայն գիտէ լու վարուիլ գործաւորներուն հետ. իսկ ան պէտք ունի սորվելու զանոնք գրաւելու կերպը (նոյն): Շուշանիկի համոր չբաւեր միայն ունենալ աշխատութեան գրաւթիւն, յոջորդականութիւն (esprit de suite), հասուն և զարդացած միտք, այլ նաև աւելի զգացում՝ քան խելք, աւելի ցանկութիւն (բարի կամքը՝ քան կամքի ոյժ (նոյն): Հակառակը, Անտօնինա Իվանովիսա այն կիներէն է՝ որոնց համար ֆրանսացիք կ'ըսեն թէ սիրտը զլիսուն մէջ զրբւած է: Թերեւս այսպէս մեկնել հարկ ըլլար Սմբատի կրոջ անհրապոյր աստիճան վարմունքը իր խնամիներուն հետ:

Շուշանիկ մեր չի թուիր ընդհանուր ախարտ մը՝ մեր համայքի կիներուն, այլ բացառութիւն մըն է հաւանաբար, ինչ որ հեղինակն ալ կը հասաստէ թէ ան «բոլորովին տարբեր» էր իր միջավայրի սեռակիցներէն:

Հայր մ'ունի Շուշանիկ, Սարգիս Զարդարեան, նախկին հարուստ վաճառական, միանկացած, հրդեհի մը հետեանքով, և այժմ կաթուածանար, անկողնին քամուած կմախոք մը, ձախէն գոսացած, այտերն ուսած, աչքերը պլշտած: Զօրեղ կողմեր ունի, այսինքն՝ անցագ ստամոքս և արտնչող լեզու: Լամփիզող այդ սրկորին սպասարկուն և գերին դարձած է Շուշանիկ (Եջ 102): Սմբատ, հիւցող մը ասոր «պայծառ ու խելացի» աչքերուն և «մելամողձիկ» դէմքին, կը տեմնէ անոր մէջ «պահապան հրեշտակը» այդ եղկելի ընտանիքին (Եջ 106): Սւելցնենք թէ կաթուածանարն ունի մենամոլութիւն մը, զաղափարի սեռում մը՝ որ զինքը կը հալածէ, տալով մնոր այն հաւատոքը թէ զինքը փոխադրեցին, ընտանիքին հետ, Սլմենց նախակի հանքերուն կացարանները, որպէս զի զինքն այրեն քարիւղի բոցերուն մէջ:

Անհատականներէն զատ, ազգայնական ընդհանուր տիպարներ ևս կը գտնենք Պ. Շիրվանզատէի երկերուն

(1) Nouv. Essais de Psychologie Contemporaine, Եջ 244:

մէջ : Օրինակի համար , Խնամատարը մեզ կը պատկերուցնէ պարսիկ վաճառականը<sup>(1)</sup> , որ լուռ , շահերովը մտադրաղ , առանձին շխտակ կեցած , նաև մը ծայրը , քարտփին եղերքը , կը համրէ փոխադրուած հակերը : Բարձրածիգ գլխանոց ունի և մետաքսեայ կապան մէջքէն սիսրւած է կապոյտ մետաքսէ գօտիով մը : Բնորոշ մահրամասնութիւն , մէկ ձեռքով կը բռնէ հովանոցը կոթէն , և փոքրիկ տեարակ մը , որուն մէջ իր միւս ձեռքին երկայն ու բարակ մատերուն ծայրերը զգուշութեամբ կ'արձանազրեն հակերուն թիւը , քանակութիւնը , կշխքը : Ներկուած մօրուքին մէջէն կը խաղայ խորհրդաւոր ժապիտ մը , յաջող առևտոյ մը հեռանկարը : Պէտք է որ շտապեն , ապա թէ ոչ կը գոռայ բեռնակիրներուն , կը հայնոյէ :

Քիչ հեռուն կը պարպեն ապրանք ուրիշ նաւէ մը . տէրը կարմրերես է և գեր , մատերը կը խաղան ժամացոյցին երկու մաս լայնքով շղթային հետ . աչքերը կապւած են ապրանքին , և նայուածքն ամբարտաւան է : Նուաստութիւն կը սեպէ առանձին երեալ և կը շրջապատուի զրասենեակին պաշտօնեաներէն , ասոնց հրամանաներ կուտայ և ասոնք , որսի շան պէս , աչքով և ականջով ուշադիր կ'ըլլան , խոնար և զլուխնին տնկած դէպի առաջ , բառ մը չփախցնելու համար իրենց պետին խօսքերէն : Խումք մը վաճառականներ կեցած կան քիչ մը հեռուն , շատ տեղ կը բռնեն . անցորդները կ'ակնածին պսոնցմէ և ասոնց իրարու յար և նման ձուլուած փորերէն , ամենքն ալ տակառածե . ոմանք կոթնած են իրենց գաւաղանին վրայ , կմնակէն , երկու թեւերնին ետեւ տարած , սրունքնին իրարմէ հեռացուցած : Ճոխ հագուած են , երոպական տարաղով բայց անխնամ , կեղտոտ իսկ . մանիշակագոյն կլոր բիծեր կաղարտեն մէկուն շտպիկին կործքը : Ասոնք ունին ժամացոյի

(1) Հաւամանու , Հաւա . Ա. , Էջ 411:

հաստ շղթայներ՝ որոնց ոսկին կը շողայ արեւուն տակ , անսոնց պարարտ փորին կլորութեանը վրայ : Սնունը տամ գուն չխմանաս , ասոնք հարուստ հայ վաճառականներ են :

Փառի մէջ կայ նկարադրութիւնը նաֆթի հորերու հրդեհի մը . միծ աղէտ մը որուն առջեւ իւրաքանչիւր ցեղէ անհատ կարտայայտէ յատկանշական վարմունք . թուրքը կը գոչէ՝ «Ե՛ա Ալլահ» . լեզգին կոկորդային ձայնով մը կը կռնչայ ագռաւի պէս . ոռուսին դէմքը մռայլ է : Իսկ հայերը , պիտի հարցնէք , ի՞նչ կլնէին : Ասոնք իրարու կը պոռային և , բնականաբար , իրարու կը հրամային և , ոչ նուազ բնականաբար , ոչ մէկը կը հնազանդէր միւսին : Երկայն ու նիշար անողիացիք , սիրաբր բերաննին , և ձեռքերնին՝ իրենց տափատին գըրպանները , պաղ զմայլմամբ կը դիտէին հազուազիւտ անսարանը , նաֆթանորերու հրդեհ մը : Այս վերջին պարագային ճշգրտութիւնը ես անձամբ տոիթ ունեցած եմ հաստատելու : Քանի տարիէ աւելի կայ , կը պատահէր որ յաճախ քաղաք մնայի . զիշեր մը , փողոցի պահապանը պոռաց թէ հրդեհ կար ի Պափոր և միր բնակութիւնն Օրթաքէօյ էր : Դուրս շտապեցի ճշգելու համար աղէտին վայրը և հանդիպեցայ անկանոն ջրհանկիրներու խումքի մը՝ որոնց կը հետեւ , նոյնքան սրարշաւ , մաքուր տարաղով երոպացի մը , գլանաձեւ երկայն գլխարկը դէպի ետեւ նետած , գաւազունը ուսին կոթնցուցած : Պատճառ մը չունէի իրեն պէս չընելու և , իսկոյն , հասանք Գերմանիոյ դեսպանատան բարձունքին վրայ՝ ուրկէ Իւսկիւտարի ծայրը բոցավառ կը ցոլանար , շտապունկելով լուսնոյ արծաթը՝ որ պաղպաջուն կը վէտվէտէր մեղրահոսան ծովը : Ճետաքրքրութեան հարցուցի անողիացիին թէ ապահովագրութեան գործակալ մէկը արդեօք : «Ո՛չ , — պատասխանեց աղճատ ֆրանսերէնով մը — եկայ դիտելու

հրդեհին ցոլքը ծովուն ջուրերուն վրայ» : Գործնական մարդը գոհացում կուտար իր գեղեցկագիտական իշեռուն և սբօրիթ ճաշակին, միանդամայն :

Զ.

Ներկայ ուսումնասիրութիւնը, թէև բաւական երկայն, պիտի երեար մեզի ինքնին թերի եթէ չարիսող ջանար քանի մը հետազոտութիւններով օտար մատենագրութեան հաւանական ազդեցութեանը մասին՝ Փառակաղբինակին արուեստի յլացմանցը վրայ :

Ընդհանուր առմամբ, մատենագրութիւն մը անջատ չապրիր ոչ միջոցին ոչ ժամանակին մէջ : Հակառակը, հաստատուն յարաքերութիւններ կունենայ միւս մատենագրութեանց հետ որ, իրմէ առաջ կամ միահողոյն, զարդացած են օտար երկրի մէջ : Նաեւ, իր գոյութեանը իւրաքանչյւր ժամանակամիջոցին. յարաքերութիւնը կը հաստատէ իր խիկ անցեալին երկերուն հետ : Առէ կը ծնին երկու կարգի յարակերութիւններ :

Երբ նմանութիւններ գտնուին մատենագրութեան մը և ուրիշ մատենագրութեանց միջեւ, որոնց հետ առաջնական կրցած է աղերս ունենալ, երեք որոշ պարագաներ կրնան դիտուիլ : Ա., կամ այն է որ այդ մատենագրութիւնն անցած է միւնոյն փուլերէն ուրկէ անցած են իր քոյլ մատենագրութիւնները համանան պատճառներու ազդեցութեամբը . Բ, կամ անոնց ազդեցութիւնը կրած է . Գ, և կամ իր ազդեցութիւնը անոնց զգացուցած է :

Ենթագրելով որ սերտ աղերս ունեցած է ուստահայ վիպասանութիւնը՝ բուն ուստականին հետ, վերջին պարագան կը կարօտի երկարաշունչ ուսումնասիրութեանց—որոնց պատրաստուած չենք—որպէսզի մարդ կարենար ամենէն քիչ սխալելով եղբակացնել թէ հայ և

ուստա վիպասանութիւնը անցած են համանման փուլերէ, կրած են համանման պատճառներու ազդեցութիւնները : Կը մնայ մեզ պարփակուիլ երկրորդ ենթագրութեան մէջ, և հետազօտել զանազան բաղդասութեանց միջոցաւ թէ կովկասեան հայ վիպասանութիւնն ազդուած՝ է ուստականէն :

Այսպիսի ազդեցութիւն, նախ, չկրնար ըլլար դիպւածական, քանի որ կովկաս կը կազմէ մաս ուստա պետութեան, կը կառավարուի ուստա օրէնքներով և ուստա պաշտօնէութեամբ, ուստանէն լեզուին ուստոցուն հոն պարտաւորիչ է, հետեւաբար, ուստական մշակութիւնն ուրաքերը, որքան հեռանէն ալ ազդեն, կը դառնան բաւական աիրական՝ հայ մտայնութեան և հայ համայնքին վրայ :

Տարբեր հանգամանաց մէջ թերևս ներելի ըլլար որոնել նաև արեւմտեան կամ, մամնաւորելով, ֆրանսական գրականութեան ազդեցութիւնը եթէ հեղինակը, Պ. Շիրվանզատէ, տողորուած ըլլար նաև ֆրանսական մշակութեամբ, ինչ որ, մեզ հաւասարեցին, թէ չէ :

Կը մնայ մէկ նուրբ կապ մը, միացնող արեւմտաքը արեւելքին հետ, վիպասանութեան արուեստին տեսակէտով, այդ ալ է իվան Դուրկէնիէֆի միջնորդութիւնը՝ զոր հաշուու չառնել անհեթեթ գործ պիտի ըլլար : Հայրէ է յիշեցնել թէ Դուրկէնիէֆի, իր հայրենիքէն կէս վատարեալ մը, բազմաթիւ տարիներ կենակցած է, ֆրանսական ոստանին մէջ, ֆրանսացի ամենամեծ գրագէտներուն հետ, ինչպէս Մէրիմէ, Տօմէ, Զօլա, Թէն, Տը Կօնդուռ եղբարք, Մօրսոսն և, մանաւանդ, Կիւսթավ Ֆլօպէո :<sup>(1)</sup>

Առաջները, հասունութեան տարիքին (1850-1870),

(1) Ասոնց ամենուն հետ սեղանակից էր Մանեիի ճաշարանին ընթրէներուն, որոնք ծանօթ են Diners de Magny յորչործամբ:

անհրապոյր գտած էր ֆրանսացի մատենադիրները, և կծու դիտողութիւններով ծաղրած իսկ է զանոնք, մանաւանդ գՊալզաք, «կեզծ» անուանելով անոր իրավաբառութիւնը։ Հակագդեցութիւնը եկած է վերջին տարիներուն (1870-1883), լաւագոյն ընտելամալով միջավայրին, լաւագոյն վերահասու բլազով շրջափիւռ միջնորդադին և բարքերուն։ Հին սերունդէն, կը մեծարէր ժօրդ Սանաը. նոր սերունդէն կը հիանար էմիլ Զօլաի վրայ՝ զոր կ'անուանէր Գալզիոյ «առաջին արձակագիր բանաստեղծը» (prosaïste), բայց աւելի կը հիանար կի առ Մօրասանի վրայ։ միջին սերունդէն, իր բան մարդը Կիւսթամ Ֆլուգէն է և 1864 էն իսկ կ'անուանէ Մատամ Պօվանին՝ ֆրանսական միակ վէպը։<sup>(1)</sup>

Այս մասին աւելի որոշ վկայութիւն կուտայ Դերկոմ Մ. առ Վօկիւէ. «Մեզ մօտ իր երկայն բնակութեանէն, Դուրկէնիէֆ քաղած է օգուաներ և քանի մը անպատեհութիւններ։ Սկիզբը, մեր վարպետներուն երկերուն ուսոււմնասիրութիւնը և Մէրիմէի խրատները թանկագին օգնութիւն եղան իրեն։ Գրական այս յաճախակի ընտանութեան թերեւս ան կը պարափ այն մտքի կարգապահութիւնը (discipline intellectuelle), այն յատակութիւնը, ճշգրտաբանութիւնը, որ այնքան շատ հաղւագիւտ արժանիքներ են իր երկրին արձակագիրներուն մօտ։ Աւելի վերջ, եռանդագին զմոյլմամբ փարեցաւ Ֆլուգէնի . . . . Երեակայեց թէ ինքն ալ կը պատկանէր բնավարներու (naturaliste) յաջորդ սերնդին, միամտաբար կը հաւատար թէ անոնց դպրոցէն էր, ուշադիր կ'ըլլար ասոնց վարդապետութեանցը և կ'ընէր տագնապալից ճիգեր՝ հաշտեցնելու համար այդ վարդապետութիւնները իր հինաւուրց գաղափարներուն հետ»։<sup>(2)</sup>

(1) Emile Haumont, *Ivan Tourgueniev*, p. 89.

(2) *Le Roman Russe*, էջ 197։

Հետեալար, Դուրկէնիէֆ իր հայրենակիցներուն մէջ ամենէն նուազ սուսն է մշակմամբ, և սուսները զինքը կը մեղադրեն՝ ըսելով թէ օտարի աչքով քննած է իր երկիրը։ Հակասակը կը պնդեն Կօգուանները գրելով։ «Դուրկէնիէֆ տեսած է աչքերով սուսի մը՝ որ իր կեանքն անցուցած ըլլար կուի Ճ-ի արքունիաց մէջ»։ Բնդհանուր համաձայնութիւն կայ, սակայն, սա կէտին վրայ թէ՝ Դուրկէնիէֆ նուազ հզօր է քան Թօլութօյ, և թերեւս նուազ հզօր՝ քան Տօսթօյէվսքի։<sup>(1)</sup>

Այս վերջնը թափանցած է սուս ժողովրդին ամենաթանձր խառերը, բայց երկուքը միասին, Տօսթօյէվսքի և Դուրկէնիէֆ պետերն են իրավար վիպասանութեան ի Ռուսիա, և ինչպէս խիստ նուրբ զանազանութեամբ մը զանքնք կը ընորոշէ Դերկոմն Մ. առ Վօկիւէ, Դուրկէնիէֆ անի նորհ և բանաստեղծութիւն, Թօլութօյ՝ պարզ վեհութիւն, Տօսթօյէվսքի ողորմ ուժգնութիւն, <sup>(2)</sup> Տօսթօյէվսքի նկարագիրն աւելի որոշ կ'արտայարուի նորհ քննասէրին հետեւեալ տողերուն մէջ։ «Աշխարհ շինուած չէ միմիայն խաւարէ և արտասուք։ Հոն մարդ կը զանէ, նոյն խակ Ռուսիայ մէջ, լոյս, զուարթութիւն, ծաղիկներ և ուրախութիւններ։ Տօսթօյէվսքի տեսած է անոնց կէսը միայն երկու անեսկ գիրք գրած է, կսկզալի գիրքեր և սոսկալի գիրքեր։ Ան ճամփորդ մըն է որ ամբողջ տիեզերք պտտած է և հիսնալի կերպով նկարագրած է բոլոր իր տեսածը, բայց գիշերունէ զատ ուրիշ ատեն երբեք ճամփորդած չէ»։<sup>(3)</sup>

Որո՞ւ աղդեցութիւնն աւելի տիրական եղած է Պ. Շիրվանզամէի վրայ, Դուրկէնիէֆինը թէ Տօսթօյէվսքի ինքնը։ Մանաւորապէս խօսելով Փառի վրայ, բայց մեզ, գրքին ընդհանուր գնացքը Դուրկէնիէֆիան կեր-

(1) Em. Haumont, *Ivan Tourgueniev*, էջ 307։

(2) *Le Roman Russe*, էջ 204։

(3) *Le Roman Russe*, էջ 267։

պին կը մօտենայ և չենք կարծեր որ մեր զգայնութիւնը  
խաբուած ըլլայ այս մասին, քանի որ, ինչպէս ըստնք  
սկիզբը, մեր առաջին լիմիթերցանութեանը տարասամ տպա-  
ւորութիւնը այն եղաւ ինչ որ պիտի ըլլար ֆրանսական  
մատենադրութեամբ մնած մաքի մը կրած ազգեցութիւնը,  
և չենք կարծեր որ արհամարելի ըլլայ առաջին տպառու-  
թիւն մը որ, յաճախ, իմացողութեան տեղ կը բռնէ  
և կ'առաջնորդէ դասողութեան: Մեր յետապայ բաղդա-  
տութիւնք զմել ամբապնդեցին մեր առաջին զգացմանը  
մէջ, առանց կարենալ ամենուրեք գանելու այն չորսն  
ու սրաշարժութիւնը որ զլխաւոր յատկանիշն են Դուր-  
կէնիէֆի երկերուն: Իսկել չէ թէ Պ. Շիրվանզատէ չէ աղ-  
դուած Տօսթօյէվաքիէ: Կարծեմ թէ շատ աւելի աղջր-  
ւած է, հիմնովին (dans le fond), և յաճախ փորձած է  
տալ անոր ողբերգական սակումները, օրինակի համար,  
Յաւագարին մէջ, ուր Սօնայի տիպարը, որպէս զի Դուր-  
կէնիէֆեան ըլլար, պէտք էր որ նմանէր Լուքէրիայի-  
նին<sup>(1)</sup>, ինչ որ հակառակն է: Պ. Շիրվանզատէ ուղած  
է երեալ կոկծալի և սոսկալի միանդամայն, և զլխաւո-  
րաբար այս երկին մէջ կը գտնեմ ճշշդ այն սահմանը  
ուրիէ անդին անցած է, մօտենալու համար Տօսթօյէ-  
վրաքիի: Այդ Լուքէրիան, զլուխ գործոց մէկ տիպարն  
է Դուրկէնիֆի ստեղծագործութիւններէն. չեմ յիշեր  
կեանքիս մէջ երբեք կարդացած ըլլալ այնքան պարզ,  
նուրբ, թիթեռնիկացին պատմութիւն մը, որ զիս յան-  
հունս յուզեց, և հաւատացի թէ կրօնքի զգացումն ինչ  
հրաշքներ ընելու կարող է պարզասիրո, միամիտ և խո-  
րապէս բարի էսմիներու վրայ: Եւ ծափահարեցի կարդա-  
լով Դերկոմս ար Վոկիւէի սա հիացումը. «Քիչիկ մը  
բան է այդ պատմութիւնը, բայց սքանչելիք մ'է ոչ  
միայն անով՝ որ անոր մէջ կայ, բայց ալ աւելի անով՝ որ  
հոն չկայ»<sup>(2)</sup>: Իսկոյն կ'երեակայէ թէ նոյն նիւթին ինչ-

պէս պիտի գրուած ըլլար զանազան դպրոցներու պատ-  
կանող հեղինակներէ: Մին, կ'ըսէ, պիտի ներկայացնէր  
ցաւագար Լուքերիա իբր բողոք մը տիւզերական կարգին  
դէմ, կոկծալի հրէշ մը, Քաղիմօտօի մէկ էզը: Ուրիշներ,  
Դուրկէնիփի ծերութեան բարեկամները, ախտաբանու-  
թեան դաս մը պիտի տային մեղի: Խղճահար գրող մը  
զայն պիտի կերպարանափոխէր մարտիրոսի, երկնային  
հրեշտակներու յանձնուած: «Այսպիսի ոչինչ կայ Դուր-  
կէնիփի մէջ, ան գաղտնապահօրէն, զոց բառերով, կը  
սահի կ'անցնի նիւթական թշուառութեանց վրայէն, կը  
քողարկէ գիակը, այս մեղի բաւական է համկարու հա-  
մար թէ հոն զիսկ մը կայ՝ տեմելով այդ բոլորովին  
մերկ հոգին, իր միաէն անջատուած: Բնաւ ճամարտա-  
կանութիւն չկայ, բնաւ հակադրութիւն, հեղինակը չի  
ջանար խոչորնել Լուքերիայի պարագան և մտահար աղ-  
դել մեր երեակայութեանը. կեանքի դիպուած մ'է պար-  
գապէս, և բոլորն այս է»<sup>(1)</sup>:

Հետևաբար, կիմանք թերեւս առանց չափա-  
զանց շատ սիստելու եղբակացնել թէ Պ. Շիրվանզատէ  
հարկաւ աղջուած է Դուրկէնիփի յօրինուածութեան  
արտաքին ձևին, ներշնչուած է անոր ձուլած տիւ-  
պարներէն, բայց, հիմնովին, թերեւս անհատական խառ-  
նուածքովի խալ—որ մեղ անձանօթ է—հետեւող մըն է  
Տօսթօյէվաքիի, և իր մէջ հակում մը կերեայ դէպի ող-  
բերգականը, գէպի սոսկալին, ինչ որ համաձայն է հայ  
ցեղացին խառնուածքին՝ որ նուաղ կը հսմակերպի արեւ-  
մտեան արուեստին չափաւորութեանը, հոգ չէ թէ եր-  
բեմն չկարենայ խակ գիսմազրել արեւելեան չափազանցու-  
թեան:

Չեմ յուսար որ վերօգրեալ տողերը աւելորդ երեւան  
ընթերցովին, քանի որ առանց անոնց թերեւս դժուար

(1) Iv. Tourguénieff, *Reliques Vivantes.*

(2) *Le Roman Russe*, էջ 464.

(1) *Le Roman Russe*, էջ 462.

բմբանուէին յետագայ մեկնաբանութիւնք Քաօսի դլսաւոր դերակատարներուն իննամութեանը մասին՝ ոռու վիշպագրաց քանի մը դերակատարներուն հետ :

Ալիմեանց հաշուակալ Դաւիթ Զարդարեանը նմանութիւն բերել կը թուի այն Տիէվուչքինի հետ՝ որուն կը հանգիպինք Տօսթօյէվոքի Խեղի Մարդիկ (Pauvres Gens) անուն վէպին մէջ, զրասենեակի պլատիկ պաշտօնեայ մը, օրն ամբողջ ընդօրինակութիւն կընէ, ատրիքի և հոգերու բնուան տակ մաշած, որ իր տիսուր կեանքը կանցընէ մաքառելով նիւթական անձկութեան և անձնասիրութեան վիրաւորանքներու դէմ։ Նոյնն է Զարդարեանը, թէև ոչ աղէտ ոչ միւսին պէս։ Ռուս վիպագիրները նախամնածարութիւն կուտան այսպիսի խեղճուկ մարդոց տիպարներուն՝ որոնց մէջ կը գտնեն իրենց ժողովրդին աղնուագոյն բարեմասնութիւնները։ Նոյնն է Լուքէրիս՝ Դուրկէնիէֆի Կենդանի Մասունիքն մէջ, նոյնն է Քարագարէֆ՝ Թօլսթօյի Պատերազմ և Խաղաղութիւն երին մէջ։

Իր սկ օրերուն մէջէն, Տիէվուչքինի տչքերուն կը ցոլայ յուսոյ, զուարթութեան ճառագայթ մը՝ մանկամարդ աղջիկէ մը որ, այդ վէպին մէջ, հեռաւոր աղքական մըն է, միւսին պէս չարաբաղդ, և որ աշխարհիս վրայ միակ պաշտպանող մ'ունի՝ իր բարեկամին կամ աղքականին անձնուիրութեանը մէջ։ Այդ կրկն թրշւասները ձեռք ձեռքի տուած կը տուայտն թէ վիրար սիրելու թէ իրարու օգնելու համար՝ որպէս զի կարօտութենէ չմեռնին։ Մարդուն դերն է անձնուրացութիւն մը՝ դիւցազնական զրկանքներով խսունուած։ Սովոր կը յատկանշուի մնքի և դասախարակութեան բարձրութեամբ, զօրեղ առաջնորդ մը կեանքի—(ինչպէս Քաօսի Շուշանիկը)—որ սուկո մով աղատած է մարդոց դարանակալ մոլութեանց փորձութիւններէն—(ինչպէս Շուշանիկը) —և կը հետապնդուի անձէմը որ զայն կնու-

թեան առնել կուզէ։ Այդ անձը հիմա հասուն տարիք ունի, խիս հարուս է և քիչ մը կասկածելի անցեալով—(ինչպէս Միքայէլ և Շուշանիկ)։ Պ. Շիրվանզատէի վէպին մէջ միայն կը պակսի—ինչ որ չնորհաւորելի է հայ տարրին համար— պարզափրա, միամիտ, ցաւի համբերող անհատով՝ որուն Տօսթօյէվոքի սովոր է տալու դերակիւու գեր, իր Ապոււշին (l'Idiot) մէջ, օրինակի համար, ուր Միւկչքին իշխանը, բայտափիկ էակ մը, հասուն միտքով կատարեալ մարդ, բարձր իմացականութեան աէքր, բայց մնացած է տղայտամիտ, սիրառվ պարզ, ջղացին հրւանդութեան զոհ մը։

Երազը և զառանցանքը մեծ տեղ ունին Տօսթօյէվոքի երկին մէջ, ուր թիւով շատ աւելի երազ կայ քան Ֆրանսայի բալոր դասական զրականութեանը մէջ։ Ամէն մարդ չերմէ բանուած է։ քսան էն անգամ մը — դիտել կուտայ Դերկոսմ Մ. Տէվօկիւէ — կը հանդիսափի «Չերմոս վիճակ» բացարութիւնը։ Պ. Շիրվանզատէ ևս կ'ինայ այս փորձութեան և կ'ուզէ որ Միքայէլ Ալիմեանը «դիտակցութիւնը կորանցնէ», «զառանցէ» (Էջ 270), «իրիկնաղէմին նորից զառանցէ», «անքանքայ, վերմակը դէն շորտէ, ձեռքը զարնէ պատին» (Էջ 271-272)։ Գալով վաշխառուներու, ստահակներու, ստախօսներու մենագրութեանը, արդէն ցցուցինք ինչ որ կայ հասարակ ընդմէջ Տօսթօյէվոքիի և Պ. Շիրվանզատէի, ինչպէս նաև «հոգեհացի» կերտխումը՝ որ հասարակ սովորութիւն ըլլալ կը թուի հայուն և ոռուին միանդամայն։

Բաղդատութիւններնիս փոխագրենք Դուրկէնիէֆի վրայ։ Աղնուականներու Մանկերամ (Nichée de Gentilshommes) վէպին մէջ կայ այն կիզան՝ որ ունի Շուշանիկի բալոր բարեմասնութիւնները, պարկիշտ, առանց արտաքին փայլի, երկաթեայ կամքով զրանուած, այդ կամքը՝ զոր Դուրկէնիէֆի կը զլանայ այբերուն և կուտայ իր հասարակ յատկանշան իր երեակացած բոլոր աղ-

Երկանց : Տարբերութիւնը սա է որ Լիզա պարզագի է, առանց մտային համակելի տուրքի, մինչդեռ Շուշանիկ, հայ ըլլալով, փառք Աստուծոյ, այդպէս ապուշ մը, եղած մը չէ : Արդէն, ոռու վիպազիրները կը սիրեն նկարագրի տէր աղջիկը և զայն կը ծառայեցնեն իրեւ նախատիպ պատկեր իրենց դիւցաղնուունիներուն : Իսկ այդ ամումնացած Լալրէցքին, որ վէպի հերոս մը չէ, այլ հանդարտաբարոյ անհատ մը, բարի, դժբաղդ, տարիքով և միտքով լուրջ : Խորհրդու որ հրապոյր մը իրարու կը մօտեցնէ Լալրէցքի և Լիզա — (Սմբատ և Շուշանիկ) — առաջինը՝ կնոջմէն խարուած ամուսին մը — (Սմբատ՝ իր անյարմար ամումնութենէն դժբաղդ) — որ կարծելով թէ կինը մեռեր է . Լիզայի հետ կը վայելէ ժամոււան մը երջանկութիւն : Եկ տես որ կինը ողջ է եղեր, և Լիզա, յուսախար բայց ապրելու աենչացող, կը մանէ վանիք : Սմբատի և Շուշանիկի համակրութիւնը չառներ այսպիսի երամարիք ելք . երկուքին թագուն տառապանքը կը հանգի Շուշանիկի ամումնութեանը՝ Միքայէլի հետ, և Սմբատի հաշտութեանը՝ Անտօնինա Իվանովնաի հետ սումանաւոր պայմանով որ այս վերջնը զատ տուն պիտի քնակի մինչև որ իր կեսուրը մեռնի : Ռուս աղջիկներն իրենց գաղափարական ընտրած են Դուրկէնիքի Լիզան, ինչպէս որ Պոլ եւ Վիրգին տիրական աղջեցութիւն կրցած են ընել սերունդի մը և երկրի մը վրայ :

Կնոջական անողոք կամքին դարձեալ արտայայտութիւնն է նաև Դուրկէնիքի Լա Վեille վէպին զոհը, Էլէն, տիպար լուրջ աղջկան, ինքնամփոխ և յամառ, մենակեացութեանը մէջ արկածախնդիր, ամեն աղջեցութեան դէմ հետոզ, ինքզինքը վարող՝ արհամարելով ինչ արգելք որ ըլլայ : Մանաւոր հանդամանքները տարբեր են հոս . այրը ազատ է բայց կը մերժուի աղջկան ընտանիքէն . բայց ի՞նչ հաստատամտութեամբ որ Լիզա վանիք մտաւ, նո՞յն հաստատամտութեամբ էլէն ընդառաջ

կ'երթալ իր սիրահարին և բոլորանուէր կը յանձնուի անոր : Այս ուսումնափութեանց ամբողջութենէն կը շեշտուի որոշ նկարագիրներ, այսինքն վարանկոս ուսուայրեր, հաստատամիա ուսու կիններ, որոնք, անշուշտ, ուսու ցեղին խանուուածքին տիրական յատկանիչը կը կրեն : Ուուս վէպին մէջ կինն է որ կը կռուի ճակատագրին հետ և կը յազթէ, կինն է որ գիտէ և կ'ընէ ուշագայթը : Դուրկէնիքի գրչին տակ, աղջիկ մը չերեար յանդուզն կամ անպարկեցա, այլ կը ցողացնէ տւելի առանկան հոգւոյ մը աղատութիւնը : Դուրկէնիքի ստեղծածած ուղիղ և խանդակաթ աղջիկները կարող են ամեն բան ընելու բացի վախէ, մատնութենէն, ստախօսութենէ<sup>(1)</sup> : Այս կարգի աղնուագոյն տիպարներէն մէկն է նաև Պ . Շիրվանդատէի Շուշանիկը, Բայց չենք գոհանար այսքան լուսաբանութեամբ և կը ձեռնարկենք նորագոյն բաղդատութեանց :

Տեսէք, ուրիմն, ի՞նչ անգին տարբերութիւն կարող մէջ կատերինապի(2) և Շուշանիկի : Կեանքի վճառկան այն բոպէին մէջ ուր գիտակից կին մը կը կառչի պատւասիրութեան իր գերագոյն կորովին, ինչպէս ծովամոյն մը կը կառչի օգնութեան պարանին, այդ երկու աղջիկներն ալ գժբակատութիւնը կ'ունենան առեւանդուելու և բանաբարման ենթարկուելու, համանաման պարագաներու մէջ, Օքէրայէ վերտարձին, գիշերը, կառքոլ :

(1) «Մեր ընկերութեան կիներն ընդհանրապէս թիւք է ակներ են, առանց լարոյական ոյժի, ինքնասեր, շաղակրատ, յամառ, մինչդեռ գեռատի աղջիկները, քանի առեկանի մօտ, կը ձգտին գէպի լուրը վեհ և գաղափարական գործեր, և աղսպիսիներու օրինակը ամեն օր կը տեսնենք . . . Մանչերն ու աղջիկները կը ձնին հաւասար կարողութիւններով, բայց աղջկանց բարոյական արգելքը շատ բարձրագոյն է» (Թօլոթօյ, Sonate à Kreutzer, տպ. Ֆլամարիօն, էջ 143-144):

(2) Խնամատար, (Ժողովածու Երկերի, Հատ. Բ, էջ 490):

Շուշանիկ խելք ունի դատելու տաժանելի կացութիւնը, կ'զգայ իր նիւթական անգօրութիւնը, զիմադրութեան մը անկարելիութիւնը, և կարող է խելայն, ալինթարթի մը մէջ, վար նետուիլ սրարշաւ կառքէն, իյնալ, յօշուեիլ, մեռնիլ: Եւ կը տեսնէք անոր վճռական շարժումը, կը տեսնէք մէկ ոտքը որ մօտ է գեախնը կոխելու: Անգին, Կատերինա առարկայ կ'ըլլայ տերի վայրագ յարձակման մը ուժգնութեանը և, ստուգիւ, կը դիմադրէ հաւասար մոլեգնութեամբ մը, բայց իր մարմնական ոյժին կը վատահի և կը սիսալի, որովհեան արուն կոսկիտ է և մինեղ: Զգաներ իր մէջ այն կամքի և մոռքի զուգընթաց գործակցութիւնը որ պիտի միայն կարենար իրեն թելադրել պիտի գարչութենէ փրկուելու գերազոյն միշոցը և գործադրութեան արագ որոշումը: Հակասակը, խորհրդաւոր սենեակի մը լրութեանը մէջ լսել տուաւ յուսահատութեանն ճիչ մը միայն, բիրտ անսամնութեանն մը պայթման վայրկեանին: Կատերինա չդիտցաւ պաշտապանել իր անբծութիւնը, ի կորուստ իր անձին, օրինակի համար, դուրս նետուելով պատուհաննէ մը: Կամքի այդ անհաւասար զօրութիւններն են պատճառ որ մեզ տեսնել կուտան մանաւանդ ուուս աղջիկ մը Շուշանիկի մէջ, մանաւանդ հայ աղջիկ մը Կատերինայի մէջ:

Մեղ կը թուի թէ գլխաւորաբար ուուս աղջկան դաստիարակութեանը և օրախ բարձրագոյն իղձերուն կը համապատասխանեն այն քանի մը չքնաղ բարեմանութիւնները զոր Պ. Շիրվանզատէ կը պարգեէ Շուշանիկն: Հիւանդի ծառայել, գործուորներու մաերիմ ու սիոփիչն ըլլալ, խնամել անոնց վէրքերը, զիշերայն դասախոսութեանց մէջ սպառել օրուան տաժանելի աշխատութիւններէն մնացած աւելորդ քանի մը ժամնըը զոր մարմինը պիտի պահանջէր իր հանդսաին համար, վատահի իր միակ գործունէութեանը և, յուսահատութեան մը ժամուն, փոխանակ երթալ վանք մը քաշ-

ւելու, ծառայել ի շահ իր նմաններուն, և ասոր մէջ վնասուել սրախ միսիթարութիւն, ահա՛ ուուս աղջիկը յատականշող ընդհանուր այն տիպարը՝ զոր մեզ կ'ուտայ Թուրկէնիէֆ: Դանիանա, իր նշանածէն խաբուած, զիւղ մը կ'առանձնանայ մօրաքրոջը հետ: Լիդլինօֆ, զղջացած, կը վերադառնայ վնասուելու իր նշանածը և ճամբան իր սայլապանին կը հարցնէ թէ կը ճանչնայ Զէսթօֆի ստացուածքին տէրերը:

— «Ինչպէս չէ: Բարի կիներ են, բաելիք չկայ: Կը խնամնն աղքանները: Ճշմարիտ բժիշկներ են: Բողործափէն ամնն մարդ անոնց կը դիմէ: Ի՞նչ բազմութիւն կ'ըլլայ: Երբ օրինակի համար, մէկը հիւանդանայ, անմիջապէս այդ կիներուն տունը կ'երթան, ասոնք ալ կուտան վէրքի գեղ մը կամ օգտակար տունկ մը, պրզատիկ փոշի կամ սպեղանի մը, և ցաւը կ'ամոքի: Շնորհակող ըլլալու ալ պէտք չկայ: «Ստակի համար չենք ըներ մենք»—կը պատասխաննեն: Դարրոց մըն ալ բացին... Բայց ասոր խօսքը չընենք, տիմարի գործ է»: (1)

Կը վախնանք որ մի գուցէ մեր անկողմնակալութիւնը պէտք եղածին պէս չզնահատուէր, և կարծուէր թէ կը զլանանք բարեմանութիւն տեմնել մեր հայ քոյշրուն վրայ: Պիտի բողոքէնք այդպիսի կսակածի մը ստուերին դէմ իսկ: Դպրոցի և որբախնամի իբր հիմնարկու և վարիչ, հայ կինն արդէն տուած է մէկէ տերի սպացոյցներ իր կազմակերպուելու կարողութեանը, հոգածու գործունէութեանը, ժրաշանութեանը, սակաւապէտութեանը, քիչով շատ արդիւնք տալու զմայլելի յատկութեանը: Այս բարեմանութիւններն իր արդար իրաւունքներն են՝ զոր ան ստացած է լուռ, համեստ բայց առօրեայ անձնութեամբ մը, և մեղմէ շատերու համար չքնաղ հաճոյք մըն է սորիթն ունենալ հրապա-

(1) Iv. Tourgueniev, Fomée (Մոլխ), տպ. Նէլսոն, էջ 264.

բակային մեծարանք յայտնել մեր հայ մայրերուն և հայ քոյքերուն՝ որոնք, մանաւանդ, պահապահներն են հայ ընտանիքին և ուսնվերաներն են մեր ապագայ մատուոր վերածնունդին :

Հետեւ արար, չտփագանցութենէ խորշելով, չեմ կրնար պնդել թէ Քաօսի Շուշանիկը, անպատճառ, տարածին դէմք մըն է նկարագրովը և դաստիարակութեամբը: Կրնամ, սակայն, չսխաղիլ յայտնելով սա կարծիքը թէ Շուշանիկ չներկայացներ հայ աղջկան ընդիանուր տիպար մը, այլ կրնայ գոյութիւն ունեցած ըլլալ իբր բայցառութիւն, Այս մասին Պ. Շիրսկանզատէ ևս ինձ արդին համակարծիք է՝ զանազանութեան որոշ սահման մը զծելով Շուշանիկի և ասոր միջավայրին սեռակիցներուն միջև, որոնցմէ «քոլորովին տարբեր» կ'ընդունի զայն (Եջ 325):

Նմանութեամ ոչ նուռազ կէտեր կընդհշմարուին Լալրէցքիի և Սմբատի միջև (Ազնուականաց Մանկերամ և Քաօս):

Իվան Լալրէցքի մուած է Վոլթէրական իմաստամիրութեամբ: Հրապարակելու համար իր ոկզբունքները և աղնուական հօրը խաղ մը խաղալու համար, կնութեան կ'առնէ ստրուկ գասակարգէ Մալանիան: Հօրենական դգեւակէն կը վանառուի. կ'երթայ Լօնտրա ուր կը յաջողի ըլլալ դեսպանատան քարտուղար: (Գրեթէ համանման վէճներ Մարկոս աղայի և Սմբատի միջև բայց հետեւանքներովը տարբեր): Հօրը մահէն վերջ, Անդլացէ վերադարձին, կը մարմնացնէ անդլամոլութիւնը՝ որ նորոյթի կարգ անցած էր Սղեքսանդր Ա. ի կայսրութեան օրերուն: Փութով իր տունէն ամբողջովին կը վանաէ խումբ մը խեղճուկ մարդիկ որ տարիներէ ի վեր կ'ապաստանէին և կը ծառայէին: Անմայ կ'ըսէ. «Դուք ձեզի օգնեցէք», (Help yourselves): Տանը կառ հաւորումը կը փոխէ, Լօնտրայէն բերել կուտայ լուա-

ցարան (lavabo), թքնաման, ձօքէյի աարագներ, նոյն իսկ անդլիական արօններ՝ որոնք չեն յարմարիր պաւ հողին: (Եղին են Սմբատի բարելաւութեանց փափագները, թէև տարբեր տեսակէտով, երբ հանքի գործաւորներուն համար կ'ուզէ հաստատել գիշերային դասախոսութիւն, լսորան, թատրոն, բազմիք ևն.): Իվանի որդին թէօտոր Լալրէցքի առած է տարածին (exotique) կրթութիւն, բայց ներքնապէս ոռւսապաշտ մնացած է, թերևս անոր համար որ մայրը, Մալանիա, գեղջուկ կին էր: (Սմբատ եւս կը մնայ աւանդապաշտ մը՝ և իր համալսարանի կրթութիւնն ի Բեղերսպուրկ չեն խախտած իր աղջային պահպանովականութիւնը): Քաղաքային և ընկերային բմբանմանց գալով, թէօտոր Լալրէցքի կը յօժարի «Եւրոպայիներէն փոխ առնել ինչ որ յառաջադիմութիւն է, բայց միանգամայն նկատել ոռւսաց անցեալը և չհաւասար թէ, առանց երկար տարիներու ձեզի, կարենան օգտակար ըլլալ փոխ առնուած բանները:»

Դիտամամբ կ'երկարենք այս բազգատական մանրամանութիւնները՝ լուագոյն թափանցելու համար Քաօսի հեղինակին յլացմանցն սկզբնապատճառներուն: Սա կը պատկերացնէ նոյն մտալրազումները, հոգերը, տնիչերը, նոյն ճաշակները և նոյն համակրութեանները՝ որոնք յատուկ են առ հասարակ ոռու բարեկեցիկ և ընչագուրկ զասակարգերուն: Ուուս բարևկայիկ ընտանիքի երիատասրդը պատահնամամբ կը մոլորի ոչնչականութեան մէջ. բայց, յաճախ, կ'ըլլայ ուսեալ, մելամողձու, նոր զագափարներով զեղուն, խկ գործադրութեան մէջ ակար, ունենալով հանդերձ տարտամ և աղնիւ գաղափարական մը՝ հանրութեան բարօրութեանը մասին: Այդ գաղափարականը զինքը մտասանչ կ'ընէ: Արդ, այն հերոսը՝ որ կը սիրուի մանկամարդ աղջկիներէն և որուն ետեէն կը վազեն խելացնոր կիները, ոչ փայլուն սպան է, ոչ ար-

դիսղը, ոչ վառաւոր տանուաէրը (seigneur), այլ զրեթէ միշտ քաղաքացի Համէդղն է, պարկելու, մշակուած, հանդարս դէմքով, տկար կամքով, մնամաղձիկ, որ օտար երկրէ հայրենիք կը վերադառնայ՝ իրեն հետ բերելով դիտական նոր տեսութիւններ՝ որոնց նպատակն է բարելաւել հողին և գեղջուկին կացութիւնը։ Այդ երիտասարդը կը տոչորի զանոնք կիրարկելու փափաղով «իր ստացուածք»ին մէջ։ Այս կարեոր կէտ է. այսինքն՝ վիզամանութեան անձ մը ու կ'ուզէ համակրութիւն գրաւել, պէտք է որ վերադառնայ «իր ստացուածք»ին, որպէսզի բարւոքէ իր հողը և գեղջուկին վիճակը։ Ուսւը կը նախատեսէ թէ հնա, միայն հնա է իր ապագան, զօրաւոր ըլլալու գաղտնիքը։ բայց ինքն ալ կը խոստովանի թէ չգիտեր ի՞նչ կերպով պէտք է ընել յաջողելու համար։

Ուսւ երիտասարդի այդ ընդհանուր տիպարը ստեղծագործութիւնն է Կոկոլի։ Իր կարգին, Դուրկէնիէֆ դիտեց և ուսումնասիրեց նոյն տիպարը՝ զոր թօլովից ընդարձակնց ալ աւելի։ Ներկիլ է, ուրեմն, եղբակացընել թէ Սմբատ Ալիմնանն ալ եղբայր մին է, ասրբեր հօրմէ սերտծ, Լավրեցքիի (Ազնուականաց Մանկերամ), Քիրսանօֆի (Զարք եւ Զաւակուեք), Լուդլինօֆի (Մուլի),<sup>(1)</sup> ամենքն ալ Դուրկէնիէֆի հասունութեան տարիքի երկերը։

Միւս կողմէն, Քառին անդամալոյց Սարգիսը և աղջիկը Շուշանիկ մեղ կը յիշեցնեն կաթուածահար Լաթքինը և տար աղջիկը՝ Ռախսան, Ժամացոյցը անուն վիպակին մէջ, զոր զրած է Դուրկէնիէֆ։ Կաթուածի

(1) Լիդինօֆի մայրը, ազնուազարմ կին, ըստ եւրոպականին կարգաւորած էր իր տունը։ Հողերու տէր եր, զոր ոչ ինք ոչ ամուսինը չեն գիտեր վարել։ Լիդինօֆ կը հասկնար թէ տասնապատիկ պիտի բերէր հողը եթէ լաւագոյն մշակուել։ Ինք փորձառութիւն չուներ, ոււսիր ճամբորգեց սորվելու համար բջջուն հոգաղիտութիւն։

առաջին հպման, Լաթքին կ'իջնայ վերջնական և անդարմանելի թշուառութեան մէջ։ Բնակութիւնը տեսակ մը կիսակործան հիւղակ մ'է։ Անդրամիկ աղջիկը, Ռախսա, կը կենայ անոր մօտ և կը վարէ տունը, քոյրը։ Կ'արժէ մտքի առջեւ ունենալ այն լուռ համակերպութիւնը, հաստատամտութիւնը, որով Ռախսա, խեղճ և աղքատ, կը տուայտի իրեններուն օրուան պարէնին համար։ Պէտք չէ մոռնալ բոլոր այն պղտիկ մանրամասնութիւնները, իրենց պղտիկութեամբ սրտայցզ, արտաճմիկ պարագաւները, որոնց մէջ Ռախսա հազիւ հազ կը հայթայթէ պատանք մը՝ ամիտիկելու համար իր մեռած մայրը։ Եւ ինչ հոգւոյ հանդարտութիւն, ինչ խաղաղ սիրտ, ինչ անցողդողդ կամք։ Այս ևս մէկ սուս քոյրն է Պ. Շիրվանզատէի Շուշանիկին։<sup>(1)</sup>

Այս ինձ կը մնայ աւելցնել երկու խօսք, հանգարտեցներու համար Պ. Շիրվանզատէի բարեկամներուն և համակերներուն դիւրազգածութիւնը որք, մեր նախորդ բազդաստութիւններէն և վերլուծումներէն քաղեցին թերեւս մի մասնաւոր անհանգստառութիւն՝ զոր մնաք դիտաւորաթիւն չունինք արթնցնելու։ Այսինքն՝ մենք կիրարկեցինք քննասէրի իրաւունքը զննելու, խուզարկելու և, երեմն, տակն որ վրայ խակ ընելու գործ մը։ Հթողլու համար թագուն կողմ մը, մութ մնացած անկիւն մը։ Մենք և հեղինակը, հուասարապէս վիրաւորւած պիտի զգայինք զմեղ մեր արժանապատուառութեամբ մէջ, եթէ սխալ մեկնութիւններ մեզի վերագրէն այնպիսի միտք չը զոր չենք ունեցած։ Բացայատ խօսելով, վայրեկեան մ'իսկ մեր միտքէն անցած չէ վէճի տակ դնել Պ. Շիրվանզատէի հեղինակութեան կարողութիւնը և զինքը վերածել նմանցնողի մը գերին։ Եւ որպէսզի լաւագոյն և բոլորովին առողջ տեսութեան մը տակ ներ-

(1) Ivan Tourguénieff, Reliques Vivantes, Hetzel, t. 66.

կայացնենք մեր մտածումը, կ'արաագրենք, ստորեւ, համբաւաւոր քննասէր Պ. Ժօրժ Ռընարի քանի մը սա տողերը.

«Անկարելի չէ չզանել հեղինակներ՝ որոնք ծայրաշեղ դիւրութիւն կ'ունենան նմանիւրելու ուրիշի հիւթը : Ալֆօնս Ժօռժ որ, ուղած ժամուն, այնպիսի ինքնազիւտ և յայտյանդիման տեսութիւնը կունենար մարդկանց և իրերու, երբեմն զանոնք դիտած է Տիքէնսի ակնոցներուն մէջէն : Աղեքսանդր Տիւմա հայր, իր յորդազեղ երեակայութեամիլ ընդարձակ գետին մէջ երբեմն ծծած է քանի մը առաւակներ : Անտրէ Շէնիէ, որ ճշմարիտ բանաստեղծ մ'եղաւ, տեղ տեղ եղաւ նաև ճարտար յարդարող մը հինաւուրց բանաստեղծական պատառիկներու : Պէտք է խափր գնել այն եղանակին մէջ՝ որով իւրաքանչիւր հնդինակ կրցած է օգտուիլ իր ընտրած կամ համուխած օրինակներէն . այդ արուեստին մէջ, հարիւրաւոր աստիճաններ կան . մտրդ չկրնար շփոթել ընդօրինակողմը, որ կը հրաժարի իր անկախութենէն և կը լոյ հլու գերին իր մէկ նախորդին, միւս ճարտար պատշաճեցնողին (adaptateur) հետ՝ որ կ'ստեղծէ նմանցընելով, որ ուրիշի մօտէն կ'առնէ սերմի հատիկ մը, կը բուացնէ, կը ծաղկեցնէ, կը պտղաբերէ կորովի և նորընձիւղ շառաւիզներով : Պէտք չէ և ոչ իսկ շփոթել այն հսարողին հետ որ բարեցորդոր նախանձէ մը և քաջալերութենէ զատ ուրիշ բան չքաղեր իր աչաց առջեւ պարզուած գլուխ գործոցներու ակնակառոյց գննումէն»<sup>(1)</sup>:

## Է.

Ինչ որ ցարդ գրեցինք՝ այն համոզմամբ է թէ արդի վիպասանութիւնը դադրած է ըլլուէ պատմութիւն մը,

(1) G. Renard, *Causes et Lois de l'Evolution Littéraire*, Alcan, 1900.

երեակայութիւն մը, գրագէտի ցնորք մը, և թէ վիպագիր մը ուրիշ բան չէ՝ եթէ ոչ քննասէր մը բարքերու, միջավայրերու, անհատներու : Վիպասանութիւնն ուրիշ բան չէ եթէ ոչ ուսումնասիրութիւն բարքերու և նկարագիրներու : Երեակայութեան դերը դադրած է տիրական ըլլուէ : Այս հարկաւոր են ինչ որ էմիլ Զօլա կ'անոււմնէ՝ documents humains, այսինքն՝ Մարդկելին հաւասիի : Ուրեմն այդպիսի վիպասանութիւն մը կզգենու քննասիրական կերպարանք, և կը լայ քննասիրութեամբ լեցուն էջեր, քանի որ զրոյը կը կանգնի անձի մը առջեւ՝ որուն մէկ կիրքը պիտի ուսումնասիրէ : Ճիշդ այս վիճակին մէջ կը գտնուի նաև քննասէրն հանգէտ զբաղէտին՝ որուն տաղանդն ապացուցանելու պիտի աշխատի : Հետևաբար, քննասէր մը կը գործէ զրոյէտի մը վրայ՝ ճանչնալու համար անոր արարքը, Երկու կողմէն ալ, միենոյն մտահոգութիւնը կայ, այսինքն՝ միջավայրին և պարագաներուն ծանօթութիւնը :

Դիտողութեան մէթոսին վրայ հիմուած վիպասանէ մը կ'ակնկալուին սա զիստոր յատկութիւնները զորս կը յիշաստակինք, առանց կարենալ մանրամասն ընդարձակելու իւրաքանչյուրին կիրարկութիւնը, վասնզի ժամ է որ վերջ գտնէր մեր ուսումնասիրութիւնը՝ որ թերեւս չափանց երկարեցաւ : Մեր միակ արդարացումն այն է թէ չկարողացնք զսպել մեր յօժարակամ եռամդը մեզ համար հրագուրիչ այս կարգի հարցերու առջեւ : Բայց ահաւասիկ այդ յատկութիւնները, Խրականին զգայնութիւնը, Անձնական բացատրութիւնները, Քննասիրական մերուսին կիրարկումը վիպասանուրեան, վերջապէս Նկարագրութիւնը :

Ժամանակաւ, գովելու համար գրագէտ մը, կ'ըսէին՝ «Երեակայութիւն ունի» . այժմ կ'ըսէն՝ «իրակա-

նին զգայնութիւնն ունի» : Եիրվանզատէի կարեռագոյն երկու երկերուն մէջ, Յաւաբարն ու Քաօսը, բազմաթիւ նպաստաւոր արդիւնքներ կան ապացուցանող թէ հեղինակը օժանալ է իրականին զգայնութեամբը :

Իր առ հասարակ տեսածը կ'զգայ և կարողութիւն ունի զգացածը յղանակու : Պ. Եիրվանզատէ առաջին քայլն առաւ ընդարձակ վիպասանութեան ճամբուն մէջ : Իր սկիզբի գործերը, որքան ալ դնահատելի ըլլան, կը մնան փորձեր, խարխսափումներ, նախագիծեր, սպասելով որ հեղինակը գանէր մի ընդհանութը բանաձեւ՝ որ զի՞նքն առաջնորդէր երկարաշունչ արտադրութեանց : Քաօսը ասոնցմէ առաջինն է, որուն պիտի յաջորդեն անշուշտ, աւելի նրբակերտ կատարելութեամբ գործեր, աւելի անշկախ անձնաւորութիւն շեշտող յղացումներ :

Հոս, փակագծի մէջ, օրինուկ մը ամսնք տեսածը զգուլու և արտացյալու, զոր կը քաղենք ար կօնդուռ եղբարց Ռընէ Մօբլուն վէպէն, ուր պատկերացած կը գանենք քսանամանայ աղջկան մը մանուսն ամնկողինը և ննջասենեակին կարգն ու սարքը, որ կատարելապէս կը համապատասխանեն անոր սարիքը, բնութիւնը և դադափարներն ունեցող աղջկան մը բմբոնմանը : Ասկէ աւելի հեռու դեռ կրնայ երթալ տեսնելու կարողութիւնը, քայց գոհացանք չսափաւոր օրինակով մը :

«Պատերուն վրայ թուղթը կը պատկերացնէր քակւած փունջեր, կապուտակներ, հարմառեկներ : Զեղունին վրայ երկինք մը նկարուած էր, թեթև, առաւօսային, միգապատ : Դրան և պատուհանին միջև՝ քանդակուած փայտէ աղօթարան մը, ասեղնագործուած բարձով մը, կարծես մտերիմ, ընկեր և խորհրդապահ իր տեղն ունէր անկիւնի մը մէջ . ան բարձէն վեր՝ կը փայլէր, լոյսին հակառակ կողմը, խաչահանգստի ջուրի պղինձէ աման մը՝ որ կը ներկայացնէր Յիսուսի Մկրտութիւնը Յովհաննէսին : Դիմացի անկիւնը, պղտիկ յարկաշար մը պատէն

կախուած, մետաքսէ լարերով, որուն վրայ շարւած կ'երեալին մէկը միւսսին վրայ ծռած գիրքերու կանակներ . . . : Զեշտագարան մը, որ խճողուած էր բիւր ոչնչութիւններով, այսինքն՝ պուպրիկի պղտիկ ընտանիքներ, ապակիէ պղտիկ բաներ, խանութէ առնուած հինգ տոփի պակիեր, վիճակահանութենէ շահուած խաղալիկներ, մինչև իսկ փուռին մէջ եփած՝ հացի խմորէ կենդանիներ, անոնց չորս ոտքը լուցկիէ, տղայական խաղալիկի ամբողջ միւսէն մը՝ զոր գեռատի աղջիկները կը յօրինեն իրենց սրտին կտորիկներովը և իրենց կեանքին վրանը քովլը» : Ըստ մեզ, լաւ պիտի ըլլար որ մահամերձ Մարկոս աղա Սլիմեանի ննջասենեակին ալ իրեն յարմար և ամփոփի նկարագրութիւնն ունենար, որպէսզի մարդուն ինչ ըլլալը լաւագոյն շեշտուէր՝ զի՞նքը շրջապատող առարկաներուն ընտրութեամբ մէջ :

Ժամանակու, գրող մը այնչափ շատ կը հաւանուէր որչափ շատ ցուցնէր ճարտասանութիւնն, ոճի արուեստակութիւնն, քերականութեանն և ներդաշնակութեանն առարօրինակ հոգածութիւնն, և ասոնց մէջ կը կայանար տաղանդը : Այժմ, կ'ենդադրուի թէ գրողը լաւ գիտէ իր քերականութիւնը և լեզուն, արուեստին technique, ինչպէս որ համրութեան առջև ջութակ կամ դաշնակ նուագով մը հարկաւ անցած է ցամեերու և արքենիրու ամնապարդ և դժուարին մարզանքներէն, և ստացած է հարկաւոր technique՝ որ իրեն վատահութիւն կուտայ համրութեան երեալու և իր ճարտար աղդեցութիւններովը զայն յուղելու :

Արդարէ, հեղինակ մը ունենալու է, ինչպէս նուագածուն, իր արտացյայտման անհատականութիւնը՝ որ կ'ըսուի անձնական բացատրութիւնն: Ստեղծելու է լեզու մը նիւթին, միջավայրին յարմար, լեզու մը որ կենդանի ըլլայ, ուրիէ ծնին կենդանի բացատրութիւններ : «Աղէկ յօրինուած պարբերութիւն մը բարի գործ մ'է» — կ'ըսէ

Էմիլ Զօլա — աւելցնելով թէ՝ կան այնպիսի դրողներ որոնց էջերը «մնկանի հոտ կը բուրեն» :» Կը մաղթէ որ ճշմարիտ գրագէս մը գրէ «իր արեամբը և իր մաղձովը»: Պալզաքի ստեղծած անձերուն համար թէոփիլ Կօթիէ կ'ըսէ թէ «անոնց երակներուն մէջ կը շրջի ճշմարիտ կարմիր արիւն մը՝ փոխանակ այն մելանին՝ զոր հասարակ հեղինակներ կը մտցնեն իրենց ստեղծած անհատներուն մարմին մէջ»: Մողի համար մեծ հաճոյք է հաստատել թէ Քաօսի անձերը իրաւցնէ շինուած են միսէ և ուղրէ, և թէ ոչինչ կայ սուտարուեստ՝ անոնց կեանքին և շարժուձեխն մէջ»:

Սակայն և այնպէս, կը պատահի որ իրականի բարձրագոյն զգայնութեան մ'իսկ չ'ընկերանաց բացատրութեան դիւրութիւնը: Օրինակի համար, Պալզաք ըրած է սա խոստովանութիւնը: «Շատ ժամանակի պէտք ունեցայ, եօթը տարի, դիտնալու համար թէ ի՞նչ էր ֆրանսերէն լեզուն: Գրեցի եօթը վէպ իրր պարու ում (étude). հատ մը սորվելու համար զրուցտարութրւնը (dialogue). հատ մը՝ սորվելու համար նկարագրութիւնը. հատ մը՝ խմբաւորելու. համար անձերը. հատ մը՝ յօրինւածքին համար, ևլն.: Ուրիշն ալ ինձ աշխատակցեցաւ. սակայն քանի մը հատն ամբողջովին ինձմէ է, չեմ այլևս դիտեր թէ որմնք, չեմ ճանշնար եթէ այսօր տեսնամ»:<sup>(1)</sup>

«Պալզաք, այդ ահագին ուղեղը, այդ քաջանմուտ բնախօսը, այդ խորաթափանց դիտողը, այդ յայտանողիման տեսնող (intuitif) միտքը, զուրկ էր գրելու տուրքէն. իր ներսիդին անդունդ մը կը բացուէր՝ մտածման և ձեին միջն (entre la pensée et la forme): Միտքը բացատրելու միջոցը չէր գանէր, կամ թէ անհուն տուայտանքի վերջ կը գտնէր: Առաջին ասրբները, այդ անդունդին վրայէն քաջութեամբ անցնելէ յուսահատեցաւ.

(1) Champfleury, *Notes historiques*.

և ջանաց անոր մէջ նետել—առանց կարենալ լեցնելու—հասոր հասորի վրայ, գիշերային հակում հակումի վրայ, փորձ փորձի վրայ. հոն նետուեցաւ ամբողջ գրադարան մը զիրքերու՝ որոնց հեղինակն ըլլալը խոստովանելէ կը վախմար: Եթէ քիչ մը պակաս պինդ կամքով մէկը չըլլար, հազար անգամ վհատած պիտի ըլլար. բայց, ի մեծ բարերախտութիւն Պալզաքի, սա ունէր անդրդուելի վատահութիւն իր հանճարեն վրայ, որ աշխարհի անծանօթ միսցած էր: Կուզէր ըլլալ մեծ մարդ և եղաւ»<sup>(1)</sup>:

Մողի համար պարզ հետաքրքրութիւն գոհացնող ծանօթութիւններ պիտի նկատուեին բոլոր այս արտագրութիւնք, եթէ, սոսուզիւ, հայ վիպասաններու համար մեծ կարևորութիւն չունենար Պալզաքի դարուն ուսումնասիրութիւնը, մանաւանդ այն լեզուական մեծ յեղաշրջման տեսակէտով, զոր Պալզաք առաջ բերաւ իր աւագանութեամբը, «կուրծքը բաց, կարծի հոգը ակօսելով, արօրի լծուած եղին պէս», թէօփիլ Կօթիէի բացատրութեամբը: Հայ իրավար վիպասաննութեան համար իրը առաջնակարգ օրինակ է Պալզաք, որովհետեւ Պալզաք արդի մըն է, մօդերն է, իրը արուեստ, և, դեռ այսօր, արդիներուն ամէնէն արդին է, քանի որ անոր արուեստին հիմունքը նոյնը միսցած են: Բայց միշտ հետեւելն թէօփիլ Կօթիէի պատճառաբանութեանցը.

«Այդ արդիուքենին—զոր կամաւ կը շնչտենք—ծագեցան Պալզաքի աշխատութու բոլոր դժուարութիւնները, որուն ինք չէր անդրագարձած: Ֆրանսերէն լեզուն, տանըեցթերորդ դարու վատականներէն մաքրագատած, ընդհանուր գաղափարներ միայն արտայացելու կը յարմարէր, կամ միայն պայմանադրական դէմքեր նկարելու՝ անորոշ միջավայրերու մէջ: Որպէսզի Պալզաք կարենար արտայացել բազմաճուն զանազանու-

(1) Th. Gautier, *Portraits Contemporains*, էջ 71

թիւնները մանրամասնութեանց, նկարագիրներու, տիպարաներու, ճարտարապետական շինութեանց, կահաւորման արուեստի, ան ստիպուեցաւ իր գործածութեանը համար նիւթել մասնաւոր լեզու մը, որ կը բաղկանար բոլոր արուեստաբանութիւններէ (technologie), գիտնականներու, նկարիչներու, քանդակագործներու յատուկ, թատրոնի կողմանոցներու մէջ, նոյն խակ բժիշկներու անդամագինական սրահներու մէջ գործածական դարձած աղճառ այն լեզուէն՝ որ սովորաբար առկօ (argot) անուամբ ճանչցուած է: Խւրաքանչիւր բառ՝ որ միաք մը կուտար, կը մեծասիրուէր, և այդ բառին պարբերութեան մէջ մուտքին համար կը բացուէր միջանկետ մը, փակագիծ մը, և ըստ հաճոյս, պարբերութիւնը կ'երկարաձուէր:—Այս է որ ըսել տուաւ հարևանցի քննադատներուն թէ Պալզաք գրել չէր զիտեր:—Թէե ինք չէր հաւատար, բայց ոճ մ'ունէր և խիստ աղւոր ոճ մը, —իր գաղափարին անհրաժեշտ, նախաստանմանեալ, մաթէմաթիքական ոճը»<sup>(1)</sup>:

«Արդարեւ — կ'ըսէ իբոլիդ թէն — այդ մարդը (Պալզաք), ինչ որ ալ ըսած և ըրած ըլլան, զիտէր իր լեզուն. նոյն խակ և ոչ մէկու չափ լաւ զիտէր. միայն թէ կը գործածէր ըստ իր կերպին:»<sup>(2)</sup>

Հեղինակ մը անջատ չդատուիր իր ոճէն և ի՞նչ որ ըսուի առաջնոյն վրայ՝ անկաստար կը մնայ եթէ չամբողջացուի երկրորդով: Պ. Շիրվանզատէի ոճին վրայ ուղղակի խորհրդածութիւն ընկով, թերեւս մեզի դէմ յարուցանէինք թէ անոր համակիրները թէ գասական աւանդութեանց պաշտպանները. երկուքին միջև մէկ ճամբայ միայն բաց կը գտնենք մեր առջե, այդ ալ է ճամբայ զիտէր գեղեցկագիտութեան ընդհանուր սկզբանց:

(1) Th. Gautier, *Portraits Contemporains*, էջ 440.

(2) H. Taine, *Nouveaux Essais de Critique et d'Histoire*, էջ 95:

մունքը, զոր քաղելու համար՝ բուն աղբիւրին դիմուկ ուրիշ հեղինակաւոր միջոց չենք գտնար: Ահա՛ թէ ինչ են, ըստ իբոլիդ թէնի, նորագոյն ըմբռնմունք ոճի մասին:

«Փոխեցէք ձեր վարքի և մտքի սովորութիւնները, իսկոյն փոխուած պիտի գտնէք ոճի բոլոր կանոնները: Հիւրերու դահլիճի մը տեղ երեւակացեցէք գործի մարդոց ակումի մը. փոխանակ խօսակցող մարդոց, որ ամեն բան կը վերլուծեն, դրէ՛ք նկարիչներ որոնք կ'երեւակացյեն: . . . Բարի ոճը այն արուեստն է որով մարդ ինք զինքը մտիկ ընել և հասկնալ կուտայ, այդ արուեստը կը տարբերի՝ երբ ունիրդիրները կը փոխուին. անհաճոյ կ'ըլլայ ասոր, որովհանեւ համելի կ'ըլլայ անոր. ինչ որ մէկուն կ'երեւայ մթին և ձանձրացուցիչ, միւսին համար կը դառնայ յստակ և հրապուրիչ: . . . Հետեւաբար, բարի ոճերու անհուն քանակութիւն մը կայ. այնքան կայ՝ որքան կան դարեր, ազգեր և միտքեր: Ամենքն ալ իրարմէ կը տարբերին: Եթէ այսօր դրէիք Հէրօտիադի կամ Հոմերոսի կերպովը, տղու տեղ պիտի գնելին զնեղ. Եթէ այսօր խօսէիք Եսայիի կամ Յօրի կերպովը, ձեզմէ պիտի փախչէին ինչպէս խենդէ մը: Դարերուն և միտքերուն միջև կան այնքան հզօր պատուարներ՝ որքան կենդանեաց տեսակներու և բնազդներու միջև: . . . Մի միայն մէկ կանոնի համեմատ ոճ դատելու յաւակնութիւնը այնքան անհեթեթ է որքան այն դիտաւորութիւնը որով մարդ կամենար բոլոր միտքերը վերաշնել նոյն կաղապարին, և բոլոր գարերը վերաշնել միենոյն յատակագծին վրայ:»<sup>(1)</sup>

Այս ընդհանուր և հեղինակաւոր եղբակացութիւնն իր մէջ կ'ամփոփէ ամեն կարգի անհատական ճաշակ և գնահատում: Խիստ լաւ կը յարմարի Քաօսի հայ հեղինակին զրելու կերպին մեկնաբանութեանը, այնչափ լաւ՝

(1) H. Taine, *Nouv. Essais de Critique et d'Histoire*, էջ, 87,

որ կարծես թէ հայ քննասէրէ մը գրուած ըլլար դատեւ-  
լու համար մեր կովկասեան հայրենակիցը : Պ. Շիրվան-  
զատէ սքանչելի ճարտարութիւն ունի կենդանի բառե-  
րով «ինքինքը մտիկ ընել տալու և հասկցնելու» և հոս  
է, ըստ մեղ, իր յաջողութեանը և ժողովրդականութեանը  
գաղտնիքը : Իր ունկնդիրներն իրմէ զոհ են և իրեն կը  
ծափահարեն : Սանց esthétiqueը, ինչպէս նաև բոլոր  
ժողովուրդներունը, ենթակայ չէ յանկարծական փոփո-  
խութեանց, այնպէս որ մեր առջև դեռ շատ տարիներ  
ունինք աշխատիլ լուծելու համար հայ լեզուին միակեր-  
պութեանը կենսական հարցը, ինչպէս նաև տուածնորդե-  
լու համար մեր մայրենի լեզուն բարձրագոյն գեղեցկա-  
դիտութեան մը գրացնութեան մէջ, որպէսզի համար օր  
մը տուածնուր աւելի ճկուն, աւելի նկարուն, աւելի  
կռելի և աւելի արուեստադիտական յատկութիւններ :

Մեր յաջորդ սերունդներու քննասիրութիւնը համա-  
դիստ միջոց և ժամանակ պիտի ունենայ բաղդատելու  
համար, իբր նկարագրական արուեստ, կրկին հրդեններու  
պատկերները, Բարիկ քաղաքինը և Պագույի նաֆթահան-  
քերունը : Սակայն, կը վարանիմ այս գաղտափարն իսկ  
առաջարկելու : Հոն, երկինքը կ'այրի կարմիր բոցերով,  
շրջասփիւռ մթնոլորաը շառագոյն է, համատարած բոսո-  
րը կը շլայնէ դիտողին աչքերը : Հոն, աղէան ու քայ-  
քայումը գուներանգ են, ունին յատակ ու պայծառ ար-  
տայայտութիւն՝ ինչպէս ֆրանսացւոյն միտքն ու ճաշակը,  
ինչպէս ֆրանսական գեղարուեստը : Թուի թէ անհրա-  
ժեշտ պէտք մ'էր որ Բարիկ մը այրէր ֆրանսական ը-  
թետիկան համաձայն : Հոն, Սէն գետին մէջ կը թաւա-  
լին, հրակէի ածուխներու պէս, կարմիր կայծեր՝ դեղին  
խանձողներու ընդհարումներով :<sup>(1)</sup>

Իսկ հոս, Սախոյ մէկ անկիւնը, քարիւզի քաղաքին

(1) Emile Zola, *La Débacle*, էջ 643:

մէջ, որ կեղսու ու քրտինք կը բուրէ, ուր մարդիկ մէկ  
մէկ «կենդանի պլատրոյիներ» են խղին մէջ թախ-  
խուած, ուր Մարտութիսանեաններու հոգին սե է և  
ելիզապետականներուն սիրալ մութ խոռոչներ ունի, ուր  
կեղծիքը կապաննէ համարձակութիւնը և ուր սրտի զե-  
զումներու դէմ գարանտիկը, մութի մէջ, կը զինուլին  
նախանձն ու ամբարտաւանութիւնը . հոս, հրդենն ալ  
աւելի մոււի կարսագրէ քան բոց, շրջասփիւռ գոյնը ոչ  
միայն անսիայլ է, այլ կազդէ աղտոտ գորշին մելամաղ-  
ձոտութիւնը, և կուտայ խուարային սեին յուսահասու-  
թիւնը, անսահման ընդարձակութիւնն մը մէջ, որուն  
ամայութիւննը կը սարսացնէ : Հոս, կիզման ցոլքը կը  
խեղդուի թանձր մուխին սեակուտակ ծիւերուն մէջ,  
երկինքը կը քողարկուի սգապատ սեավ, հորիզոննը կը  
նսեմանայ կանչախառն սե ամպերով, աղտոտ ամպեր,  
ուրկէ կը ծորէ ծխանի կաչուն մուրը : Այդ մուրին  
զզուանքը շատ լաւ իրենց աչքին սուջն կրնան պատ-  
կերացնել ընտանեաց տանախիկինները, որոնք տեսած են  
իրենց գանձիճին լամբարին մխալը, պատրոյին չափա-  
զանց բարձրանալովը . որոնք յուսահասութիւնն ու-  
նեցած են անդրագաւնալու թէ իրենց նրբահիւս կարա-  
սին թաթիսուած միացեր է սե ձիւնի մը տակ, ծիւ ծիւ  
արաստաղին ինկած, որ կեղտով կը պատէ թանկադին  
և սիրուած առարկաներ, պատին վրայ զուարթ գորգ  
մը կամ Դիսէի մը շրջանակը, գաշնակին վրայ դրուած  
գաճէ ճերմակ պղափի Պէթօվին մը կամ սեղանի մը վրայ,  
փառակազմ պատկերագարդներու հետ, Շօրէնի մը  
գողարիկ հուսաքածոն :

Կան արդարեւ, վայրկաններ ուր պլատի փափազէի  
տեսնել Պ. Շիրվանդատէի օդասլաց ճախրումը դէպի  
բարձրագոյն շրջանակիներ, անոր մտքին թոխչքը, վերա-  
ցումը լայն թևերու միջոցաւ, պինդ մկանունքներով  
ագուցուած, որպէսզի սաւանելով եթերային պարա-



պութեանը մէջ, հոնկէ, վերէն գիտէր մեր մարդկային փոքրութիւնները և զազրութիւնները<sup>(1)</sup>:

Հարկ էր որ Զօյա մը յանդզնութիւնն ունենար իր հայրենակիցներուն համար նկարնել անաբեկիչ և լավիլիզող կրակը, ցուցնելով այդ գերմանացին «իբր առաքեալ մը բանակներու աստուծոյն, գատաւոր մը որ խրկուեցաւ պատուհանելու համար ժաղովուրդ մը: Բարիդ կ'այրի ի պատիժ դարէ դար ապրած խառնակեաց կեանքին, ի պատիժ իր կուտակեալ ոճիրներուն և շուայտութեանցը: Տեսէ՞ք, ինչպէս անգամ մը ևս գերմանիկ բարբարոսին ասպատակը պիտի փրկէր աշխարհ, պիտի աւլէր լսուին ապականութեան վերջին փոշիները»<sup>(2)</sup>

Աղէտին առջև, պիտի մազթէի որ Փառին հեղինակը բարձրագոյն ներշնչմամբ մը գատած ըլլար կրակը, իբր պատիժ, իբր պատահաս մը՝ զոր արդ պարութեան բաշխիչ մը տեղացուցած ըլլար Մարտութեանեաններու գլուխուն, բնաջինջ ընելու համար աւազակներու որջը, կեղծարարութեան աւանդապահները: Ի՞նչ վեհ գոչ մը պիտի ըլլար այդ, ագնուացնելու համար հայուն սիրար, բարձրացնելու համար հայուն նկարագիրը, առաջնորդելու համար հայր բարոյական վերտական միանալ շաւղէն, հակառակ բոլոր արգելքներուն, հակառակ անհատական մոլորմանց, և մտցնելու համար հայը, ինքն իրմով, իր յօժար ինքնազարդացմամբը, բարօրութեան շրջանի մը մէջ, որ ըլլար անվերջ շարք մը անդորր բարգաւաճման, խաղաղ գործունէութեամբ և համերաշխ կազմակերպութեամբ:

Ի՞նչ նկարուն պատկեր, ի՞նչ ցնցող գաս մը պիտի ըլլար այն յաւիտենական բարոյականին՝ որ մեր նախահայրերունն ալ է, մեր տոհմային աւանդութիւններէն անբաժան մեր ևս ստացուածքն է:

(1) Աղդաց և լեզուներու միութեան գաղափարականը, որուն առջև կը հաշտութին Սմնատ և իր կինը, տկար տեսութիւն կը թուի մեզ և, գործնականի մէջ, անիրականալի, Շտերու համար ալ անընդունելի գաղափարական է:

(2) *La Débâcle*, էջ 606.

Հայաստանի Ազգային գրադարան



NL0423498

70-446